



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

18959

ԵՊԻԱԶԱՐ Տ. ԱՂՋԱՐԵՆՑ
ELI AGSAR

Կ Տ Ա Կ Բ

Վ Ե Պ

Հայ - լնտանեկան կեանիք առնուած



1923

Տպագրութիւն
ԱՐՄԵՆԻԱ. ՏՊԱՐԱՆ
Նիւ Եղբ

891.99

Ա-48

Избранные произведения
Л.Н. Толстого

991.99
4 - 42

28 JUN 2005
19 NOV 2010

ԵՂԻԱԶԱՐ Տ. ԱՂՋԱՐԵՆՑ
ELI AGSAR

Կ Տ Ա Կ Ը

ՎԵՊ

Հայ - ընտանելկան կեանիք առնուած




1923

Տպագրութիւն
ԱՐՄԵՆԻԱ. ՏՊԱՐԱՆ
Նիւ Եղբ

08.02.2013

18959

Ամեն իրաւունք հեղինակին կը պատկանի եւ
Հեղինակին ստորագրութիւնը չի կրող օրինակները
կեղծ են:




4380 - 78

ԵՐԿՐԻ ԽՕՍՔ

Կը կարծեմ քէ Հայը ուք տարիէ ի վեր եղեռնի
պատմութեանց հետեւելով յոզնեցաւ, եւ անյագ վը-
րէժմներու նորանոր բարդումներուն տակ ննշուած
է: Եթէ չեմ սխալիր այս կարծիքիս մէջ, իրաւունք
ունիմ ենթադրելու նաեւ քէ նօրմալ պաշմաններու
մէջ լոին յուզուած ընտանեկան կեանքէ պատմու-
թեան մը, ան ծարաւած է այնպէս, ինչպէս վաստա-
կաւորը՝ գաւաք մը պաղ ջուրի:

Ահա քէ ինչպէ՞ս կը քաջալերուիմ իրաւուրա-
կելու այս գործը:

ՀԵՂԻՆԱԿԻ



ԵՊԻՍՉԱՐ Տ. ԱՂՋԱՐԵՆՑ

ՅԱՌԱԶԱԲԱՆԻ ՏԵՂ

1904 տարուան Յունիսի մէկ պայծառ դիշերին, Թիֆլիզի հայ բնակչութեան մէջ մէծ ողեւրութիւնն պատճառեր էր՝ պարզագոյն արարուած մը—նշանառութի հանդէս մը:

Եթէ հասարակութիւնն այնքան խոշոր կարեւորութիւն տուեր էր այդ պարզագոյն արարուածին, պատճառն այն էր որ նախ երիտասարդը հասարակական համբաւաւոր գործիչ մ'էր, ասկէ զատ մէծահոչակ փաստաբան մը:

Միւս կողմէ, հանդէսին միւս հերոսն ալ ոչ նուազ անուանի դէմք մըն էր. իրաւ է որ որբ աղջիկ մ'էր ան, բայց հազուազիւտ գեղեցկութեան եւ լուրջ դաստիարակութեան տէր ըլլալով մէկտեղ, միշտ փայլեր էր չքնաղ նկարազը մը յատուկ բացառիկ ձիրքերով. եւ յետոյ նէրա հայրը ատենօք խորհըրդականն եղեր էր այն նահանգապետին որու պաշտօնավարութեան շրջանին իր վայելած անդորրութիւնը սիրանքով կը յիշէ մինչեւ այսօր Թիֆլիզի հայ հասարակութիւնը:

Ամէն անոնք որ ծափահարեր էին կատարուած հանդէսը, միաձայն էին հաստատելու մէջ թէ լաւագոյն միութիւնն էր այն որ կրնար կատարուիլ երբէք: Եւ արդարեւ այդ հանդէսին հետեւող տասնեւմէկ ամիսներու ընթացքին, ամէն անդամ որ խօ-

սեցեալները ժողովրդական զրօսատեղիները եւ աղդային հանդէսներուն մէջ կերեւէին՝ թեւ թեւի, կտուց կտուցի, թիֆլոցիները հիացական նայուածքով կը մատնէին իրենց այն համոզումը թէ եղական երանութեան մը վկաները կըլլային իրենք:

Բայց կարելի՞ է իշխել կեանքի պատահարներուն վրայ:

Արդ, առոտու մը անակնկալ դոյժ մը սողաց թիֆլոցի սողոտաներուն մէջ,— թէ երիտասարդ փաստաբանին հայրը, միայն երկու ժամ տեսող հեւանդութենէ մը յետոյ՝ իր մահկանացուն կնքեր էր: Սրաի մահաբեր կաթուած մը այնքան ցաւ պատճառելու բնոյթը չունի, եթէ նկատուի մանաւանդ որ ենթական պարզ մահկանացու մէ, եօթսունն անցուկ տարիք մ'ունի, եւ ճոխութեանց ու գուրգուրոտ բազուկներու մէջ կը փակէ իր աչքերը: Հասարակութիւնը ցաւ զգացած էր միայն անոր համար որ այդ մահը սիրելի ամոլին երջանկութեան մէջ քիչ մը մաղձ կը խառնէր: Եւ իրաւ, մեռեալին յուղարկաւորութեան միջոցին ամէն ոք դիտեց թէ փաստաբանին դէմքը ցաւէ աւելի իիստ արտայայտութիւն մ'ունէր — վհատութեան եւ ընկճուածի երեւոյթ մը. այնպէս որ գտնուեցան ծանրագլուխներ որ անոր այդօրինակ զգածանքը անհաշտ գտան՝ անոր հանրածանօթ կորովամտութեան եւ լուրջ նըկարագրին հետ:

Ոչ ոքի մտքէն կանցնէր թէ ճակատագրական իրողութեան պիտի յաջորդէր անակնկալ մը:

Արդարեւ դեռ այս մահուամն պատճառած ընդհանուր տպաւորութիւնը չէր մարած—վասնդի այդ

միջադէպին վաղայաջորդ օրն էր—, երբ յանկարծ ցնցող տարածայնութիւն մը պայթեցաւ թիֆլոցի մէջ, թէ երիտասարդ փաստաբանը անյայտացած էր:

Չափազանցած չենք ըլլար երբ ըսենք թէ այդ լուրը ճշմարիտ խուճապ մը պատճառեց քաղաքին մէջ. ամէն տուն, ամէն սրճարան, ամէն կրպակ, վերջապէս ամէն անկիւն խօսուեցաւ այս արտասովոր դէպին վրայ: Ընդհուպ լուրը տեղի տուաւ ենթադրութիւններու. ոմանք գաղտնի անձնասպանութեան մը վերագրեցին այս անյայտացումը, եւ կարծեցեալ այդ դէպին պատշաճնեցուցին հետաքրքրացրժ, նոյն իսկ անհաւատալի իրողութիւններու. ուրիշներ չափազանց աշխատութենէ հետեւած մտագարութեան տուին զայն:

Հասարակութիւն մը այնքան փութկոտ է դատապարտելու մէջ մէկը, որքան զայն սիրելու մէջ. արդ քիչ ատենէն ենթադրութիւններն ալ տեղի տուին քննադատութիւններու. իսկ աւելի վերջը— երբ իմացուեցաւ թէ փաստաբանին որբասուն նըշանածը սրախն ցաւէն հիւանդացած է—նախատական ուղղերձններու:

Ամէն բան որ կը ծնի, կեանք մ'ունի. բայց նաեւ վախճան մը. այդ ենթադրութիւններն ու քննադատութիւններն ալ վերջապէս ունեցան իրենց մահը. վասնդի ամիսներ վերջը, երիտասարդ փաստաբանը դարձեալ երեւցաւ թիֆլոցի մէջ. դարձեալ փայլեցաւ իր հոյաշուրք փառքով եւ երջանիկ սիրով: Եւ սակայն իր անյայտացման գաղտնիքին ոչ ոք կրցաւ թափանցել:

Կնդրոյ առարկայ հերոսը վերապահեր էր այդ

նշանակելի բախտը—եթէ իրապէս բախտ մ'է գաղտնիքի մը իրազէկ ըլլալ—անոր որ ներկայ երկասիրութեամբ կը փութայ մերկացնել զաղտնիքը՝ նոյն ինքն հերոսին թոյլտուութեամբ :

ԿՏԱԿԲ

ՀԱՃՈՅՔԻ ՍԵՂԱՆ ՄԸ

Պատ-Ալիի մօտերը փողոց մը կայ. անունը չեմ յիշեր այսօր, բայց զիտեմ թէ անոր մէկ ծայրը Բարձրագոյն Դրան պողոտային կը յանդի, իսկ միւսը կը վերջանայ այն զլիսաւոր փողոցին վրայ որ կառաջնորդէ Այս-Սօֆիայի հրապարակը:

Եթէ ակնարկուած փողոցը ակնահար փոփոխութիւն մը չէ կրած 1905 թուականէն ասդին երբ կը կատարուի զրքիս այս մասին մէջ յիշուած եղելութիւնները, Պօլսեցի կամ Պօլիս այցելող ընթերցողներս զժուարութիւն չը պիտի կրեն ճանչնալու այն տունն ուր ներս մտնելու բարեհաճութիւնը կը խնդրեմ իրենցմէ. վասնդի Պատ-Ալիի կողմէն մըտնելու ատեն ճախ կողմին ինկած տուններու շարքին մէջ ամենէն նեղ, նաեւ ամենէ բարձր ճակատ ունեցող տունն է ան:

Փողոցին գուռոը կը բացուէր մշտապէս մութ ու տիսուր նրբանցքի մը վրայ, որ կծու խոնաւութեան բորբոս մը կ'արտաքուրէր. իսկ զայն աջ կողմէն պատնեշող քանի մը սենեակներուն մէջ ցորեկ ատեն ալ մթութիւնը կը թագաւորէր: Միայն թէ տան այդ մասը բնակութեան յատկացուած չէր, եւ կը ծառայէր իրեւ ընդունարանն այն տեսակ կահերու

եւ կարասիներու, որոնց տանուտէր մը հազիւ երբեմն պիտի զիջանէր նայելու՝ գոհհիկ ծառայութիւն մը սպասելով անոնցմէ :

Խորը, անկիւնը սանդուխի ոլորք մը կար: Հազիւ տան վերի յարկերէն նշուլող լոյսի կտրատ գիծը կը հասնէր մինչեւ անոր: Այս սանդուխը կ'առաջնորդէր տան վերին երեք յարկերը՝ միօրինակ բաժանումով. վասնդի ամէն մէկը կը բաղկանար՝ մէկը ընդարձակ եւ լուսաւոր, իսկ միւս երկուքը նեղ ու մութ երեք սենեակներէ եւ մէկ խոհանոցէ. միայն թէ չորրորդ յարկն ալ—որ փայտակերտ, հետեւարար տաքին ու ցուրտին դէմ անպատսպար, նաեւ ցածառիք էր—ստորնայարկին պէս՝ անբնակելի ու անխնամ թողուած էր:

Մայիսի գեղեցիկ օրերէն առտու մըն էր:

Տան բոլոր սենեակներն ալ փակ էին տակաւին՝ բացի երրորդ յարկին փողոցին վրայ նայող ընդարձակ սենեակէն: Դամասկեան շերտպոյրներով զարդարուած պատուհաններէն թափանցած արշալուսեան մթնշաղը՝ թեթեւապէս լուսաւորած էր այդ սենեակը:

Անկիւնը՝ կերեւնայ շուրջանակի խատեակներով եղերուած մէծ մահճակալ մը. կեդրոնը՝ բոլորչի խոչոր սեղան մը, իսկ երկու կողմերը մութ-կապոյտ թաւիչով պատած նստարաններ: Տախտակամածը ծածկուած էր միակտուր կապերոտվ մը, իսկ դիմացը՝ երկու պատուհաններուն մէջ տեղ լայնանիստ ստոլի. մը վրայ կը բարձրանար ոսկեդրուադ խոչոր հայելի մը, որու առջեւ նորատի կին մը կանգնած էր յարդարանքներով կը զբաղի:

Պուն վրայ գամուած էին երեք թրքական գորդեր, եւ կախուած՝ չորս մեծադիր նկարներ որ ցանկահապոյր պատկերներ կը նեկայացնէին, ինչպէս նաեւ նորատի կնոջ մը խոչոր կենդանագիրը որ հիանալի կիսամերկութիւն մը կը ցուցադրէր:

Գալով անոր որ այդ հեշտաբոյր սենեակին մէջ կը զանուէր այդ պահուն, եւ զոր կը ներկայացնէր ակնարկուած կենդանագիրը, քանեւեօթ կամ քասնեւութ տարեկան կին մէր: Կարելի չէր երեւակայել մորթի փափկութիւն մը, սպիտակութիւն մը, եւ հասակի ու դիմադութիւններու համեմատականութիւն մը որ աւելի կատարեալ ըլլար: Արդարեւ ամենէ դժուարահած դիմագէտն անդամ անոնց վրայ ըլ պիտի յաջողէր զիտողութեան ուրիշ կէտ մը մատնանշել, բայց միայն հազիւ զգալի տժգունութիւն մը. տժգունութիւն մը սակայն որ աւելի ցայտեցընելու կը ծառայէր անոր մորթին սպիտակութեան հմայքը:

Երկար արտեւաններով եղերուած էին անոր ծաւի աչքերը, միայնութեան եւ հաճելի զբաղումի մը տպաւորութեան տակ՝ իմաստ աղու՝ այդ միջոցին. եւ սակայն ամէն անոնք որոնք լաւ ճանչցած են զինք, գիտեն թէ միշտ երկարատեւ ու անքթիթ յառումով կը սեւեռին խօսակիցներու վրայ լկտի յանդկնութիւնն արտայայտով փայլով մը, որ միանդամայն գերագոյն հեղնանքը կը ցոլացնէր. նաեւ թէ փոքրիկ վերնաշուրթին քովիկը, սովորաբար կը տեսնուէր ժպիտի մը թեթեւ ծալքը որու իմաստը կարելի չէր մեկնել: Զինք ճանչցողները՝ ինչ տեսակ զգայնութիւններու ալ վերադրած ըլլան այդ

անբացատրելի ժպիտը, կեղծաւոր հաճոյակատարութեա՞ն թէ զսպուած հեղնանքի, բարեմտութեա՞ն թէ զուարթամտութեան, լրութեա՞ն թէ աղնուական անհոգութեան մը, այդ միջոցին որ իր յարդարանքին դործը աւարտելու մօա էր, ուրիշ բան չէր արտայայտէր եթէ ոչ մանկունակ գոհունակութիւն մը: Բարձրադիր ճակատ մը եւ սեփսեւ ու թաւ մազեր կ'ամբողջացնէին իր կատարուն գեղեցկութիւնը:

Առտուան այդ կանուխ պահուն հագուած էր մութ-կարմիր շրջագեստ մը. իսկ դրատը զոր այն ինչ թեւերուն անցնելու վրայ էր, շագանակագոյն կերպասէ էր: Այդ հագուստին ներքեւ, եւ մանաւանդ յարդարանքի այն ձեւին մէջ զոր տուած էր իր մազերուն, Արփենի (այս էր իր անունը) կը ներկայանար իբրեւ պէտուհի մը որ սիրային այցելութիւն մ'ընդունելու, կամ նոյն իսկ փոխադարձելու կը պատրաստէ ինքզինքը:

Երբ դրատը կոնակն անցուց, պահ մը հայելիին մէջ ինքզինքը դիտեց ինքնազոհ ժպիտով. յետոյ ծոելով՝ ստոլին տակ մզուած աթոռի մը վրայէն առաւ լեզակագոյն թաւէշէ վայելուչ չփակ մը: Այն միջոցին որ զայն գլուխն անցնելու վրայ էր, սենեակին դուռը բացուեցաւ ու վայելուչ հագւած կին մը ներս մտաւ:

Արփենիի մայրն էր ան եւ Տիկին Շողիկ կը ուէր:

Քառասունը ութ, քառասունը ինը տարու, դըրեթէ դեր կին մըն էր, որ իր վաղեմի, եւ Պօլսոյ մէջ ատենօք հանրածանօթ դարձած գեղեցկութեան

եթէ ոչ շարունակութեամբը, գէթ մնացորդովը տակաւին դեղանի էր. միայն թէ կանաչորակ բիբերը կ'արտայայտէին անդութ, միանդամայն ընչափաղց բնաւորութիւն մը, եւ իր յօնքերուն մէջտեղի կրկին կնծիոները՝ խրոխտ ու կոռւազան, իսկ ամփոփ բայց լայն ստորնաշուրթը՝ պագչոտ նկարագիր մը կը յատկանչէին անոր մէջ:

— Եհէ՛, արդէն անկողնէդ ելե՛ր ես- լաւ. նոյն իսկ յարդարանքդ ալ աւարտած կերեւիս. այդ աւելի լաւ է. վասնզի Հրանդ շատ աճապարկոտ բնաւորութիւն մ'ունի, եւ հիմայ ուր որ է՝ կուգայ. գէթ իրեն շատ աղմկելու, եւ տունը տակնուպրայ բերելու առիթ պիտի չի տանք... բայց ի՞նչ կըսես, Արփենի, իր քմահամոյքներո՛ւն համար ...

— Բէ՛հ, ոչ իսկ կը խորհիմ անոնց վրայ — պատասխանեց Արփենի արհամարհանքով, եւ շարունակեց: — Երբ երիտասարդ մը կը սիրէ, եւ մանաւանդ կը վայելէ ինծի պէս աղջկան մը դգուանքը, կը պարտաւորի վճարել, վճարել՝ անոր քմայքները, բացօղեայ ժամանցները, թատրոնի օթեակիները, եւ տակաւին ինչ որ իր պարբերական ծախքերը կը կոչ-ուին:

— Կեցցե՛ս, աղջիկս, միշտ այսպէս անողոք եղիր էրիկ մարդոց նկատմամբ, գոչեց Տիկին Շողիկ հիացիկ ձայնով. — ասպարէզիդ մէջ յաջողելու առաջին պայմանն է այդ: Այրերը շուներու նկարագիրն ունին, որքան ապտակես, ստկես, այնքան կը քծնին, այնքան կը կապուին քեզ:

— Ինծի ի՞նչ պէտք էրիկներու հողերանութեան խորերը մտնել, մայր իմ. կուզեմ վայելել կեանքը.

վա՛յ անոր որ պիտի վճարէ , Արմիկեան կոչուի ան ,
թէ Սամի պէյ :

—Բայց խոստովանէ՛ թէ այսօրուան մեր դաշ-
տատօնը շատ սուղի պիտի նստի իրեն , եւ թէ Հրանդ
ինքինքը գժբախտ պէտք է համարի որ միայն այ-
սօրուան համար Սամի պէյ չի կոչուիր . . . ո՞հ , կա-
տակը մէկդի , աղջիկս , իրիկունը վերադառնալու
ատեն , գէթ չոր չնորհակալութիւն մը յայտնել չի
մոռնաս , վասնդի վստահ եմ թէ , ինչպէս միշտ , մեր
այսօրուան դաշտատօնն ալ ասպետական ճոխու-
թեամբ մը սարքուած պիտի ըլլայ :

—Յէ՛հ , մտքէս անդամ չ'անցնիր այդ տեսակ
փոխարինութիւն մ'ընել իրեն . չնորհակալութիւն
յայտնե՞լ մարդու մը որ իր մտերիմներու շրջանակին
մէջ իր հոմանուհին կանուանէ զիս : Թերմա՛շը .
կրողին տո՛ւր զինք :

Ու Արքենի խոչոր քրքիչով մը աւարտեց իր այդ
խօսքը :

—Լաւ , ինչպէս որ կուզես այնպէս վարուէ . ըն-
դունակ աշակերտուներ կըլլան , որոնք իրենց ուսու-
ցիչները կը գերազանցեն . ինձի կը մնայ՝ մի անդամ
ընդմիշտ հրաժարիլ այլ եւս քեզ դաս տալու յաւակ-
նութիւններէ :

—Գէշ խորհուրդէ մը ետքը , յոռի չողոքորթու-
թիւն մը , չէ՞ . . . ո՞հ , կը տեսնեմ որ պէտք է պատժել
քեզ . . . եկո՛ւր , սա կօշիկներուս կապերն անցուր որ
քիչ մը զգաստանաս :

Տիկին Շողիկ ուրախ տրամադրութիւն ունեցող
մօր մը աշխուժութեամբ մօտենալով կատարեց իր
աղջկան յանձնարարութիւնը եւ յետոյ վեր կանգնե-

լով վաղաքուշ տմբիկ մը տուաւ անոր ձախ այտին ,
ըսելով .

—Անառակ , ի՞նչպէս , գո՞հ ես աշակերտէդ :

—Կարծեմ թէ քիչ մը պիտի սկսիմ ըլլալու , ե-
թէ նոյն յաջողութեամբ կարենայ զարդասեղս ալ տե-
ղաւորել կուրծքիս վրայ :

Տիկին Շողիկ իր աղջկան այդ յանձնարարու-
թիւնն ալ կատարեց ամենայն հաճոյակատարու-
թեամբ :

Ճիշդ այդ պահուն էր որ կառքի մը ձայնը դա-
դար կառնէր իրենց զրան առջեւ :

—Ահա Արմիկեանն ալ եկաւ կարծեմ . բարե-
բախտարար յարդարանքդ ժամանակին աւարտեցիր .
Եթէ քիչ մը ուշի մնացած ըլլայիր , գուցէ անառա-
կը պիտի մղուէր շայլելու քեզ այնպիսի վաղաք-
շանքներ որոնց ի տես՝ իբրեւ մայր մը՝ կարմրիլս
հարկ պիտի ըլլար :

Այս մէջնոցին ներս մտաւ երիտասարդը :

Հրանդ Արմիկեան կոչուած այդ տղան՝ քսան
եօթ քսանեւութ տարու էր , միջահասակ , նրբածեւ ,
կանոնաւոր զիմագդութեամբ մօժտուած եւ անստ-
դիւտ վայելչութեամբ մը հագուած . վառվուն ու
վայելուչ ձեւերը հին ասպետական տիպարները կը
յիշեցնէին . մանաւանդ որ ձեռքերը մանր ու ջղուտ
եւ ոտքերը գրեթէ կնոջական էին :

Ներս մտնելուն պահ մը կանդ առաւ եւ հրայր-
քոտ նայուածքով մը պարուելով Արքենին , գոչեց .

—Կըո՞լ , ի՞նչ վայելուշ յարդարանք է այդ , եւ հա-
գուստներուդ գոյներուն յարակցութիւնը որքա՞ն
աւելցուցած է մորթիդ սպիտակութեան հմայքը .



հաւատս վկա՞յ, կըողն իսկ չի կրնար արգիլել զիս
համբոյը մը դրօշմելէ :

Եւ յանկարծ վազելով իր շրթունքը Արփենիին
ձախ այտին փակցուց շնորհալից կերպով :

—Կոշտութիւնը մէկդի թող, Հրանդ. ամէն բան
տեղ ու ժամանակ ունի, գոչեց Արփենի՝ երիտասար-
դին անպատկառութենէն քան իր մօրը ներկայու-
թենէն նեղուած :

Յետոյ յանկարծ ձայնին խստութիւնը մեղմացը-
նելով աւելցուց ժպտադին .

—Տուգանքդ կ'աւելցնեմ, պարոն. հինդ տուփ
ամենալաւ տեսակէն ճուկի աղածք պիտի աւելցնես
կազմած աղանդերներուդ վրայ, կիմանա՞ս :

—Այսքան փառաւոր համբոյը մը հինդ տուփ ա-
ղածքով գնե՞լ . . . սատանա՞յ, սիրոյ աշխարհին մէջ
միշտ ամենաբախտաւոր շահազէտն եմ . . .

—Գդուշացի՛ր սակայն, երկրորդը կրնայ սուլի
նստիլ քեղ, տղաս, գոչեց Տիկին Շողիկ՝ փոխանակ
կարմբելու — ինչու կը կարծէր ինքնիրեն համար—
ընդհակառակն զուարթացած այդ համբոյըին հըն-
չիմէն :

—Այսի՞նքն . . . հարցուց Հրանդ խանդալառ-
ուած :

—Կէս օխա սեւ խաւեար, պատասխանեց Ար-
փենի առանց երիտասարդին կողմը դառնալու:

—Համաձայն ենք, գոչեց Արմիկեան :

Երկրորդ համբոյըի մը շոփնոր լսուեցաւ:
Յետոյ գոչեց ան .

—Ո՞ւր է սա ձեր դժոխածին Շնորհքը. ահա
տուգանքը :

Եւ ոսկի մը նետեց Տիկին Շողիկին որ որսի շան
մը ճարպիկութեամբ գետին իյնալէ առաջ խլած էր:
Որպէսթէ երիտասարդին կոչին սպասած ըլ-
լար, Շնորհք ըսուած մարդը իսկոյն ներս մտաւ:

Ճաճոյակատար, ակնածու, կեղծաւոր սպասա-
ւորի ճշմարիտ տիպար մը. կլօր ու պալարուտ դէմ-
քով, մշտակարմիր արտեւաններով :

—Ահաւասիկ եմ, պարոն, գոչեց ան, Զեր հը-
րամանին պատրաստ :

—Սա ոսկին առ եւ հինդ տուփ լաւագոյն ճուկի
աղածք, եւ կէս օխա սեւ խաւեար գնէ, յարեց Տի-
կինը :

—Ո՞չ, Տիկին, աղածքին համար առարկութիւն
չունիմ. վասնզի ամէն տեղ կարելի է գտնել. բայց
սեւ խաւեա՞ր. է՞՛չ, չեմ կարծեր քը գիշերուան մի-
ջոցին օրիորդիս բաղդէն՝ Ռուսիայէն հասած ըլլայ.
այսպէս կըսեմ, վասնզի երէկ Պ. Արմիկեանի ծա-
ռային հետ — որ ճիշտն ըսելով՝ ճարպիկութեան
կողմէ ինձմէ վար չի մնար — ըրած մէր շատ խըղ-
ճամիտ փնտռուէքներուն հակառակ՝ չի կրցինք սեւ
խաւեար գտնել, նաեւ Գոմանտարիայի գինի զոր օ-
րիորդս այնքան կը սիրէ :

—Կորսուէ՛, ապիրատ, եւ ընկերիդ գովասան-
քովը գլուխս մի՛ ուռեցներ, պոռաց Արմիկեան:

Ոսկին Շնորհքին ճեռքն էր, դիւրին է հասկնալ
ուրեմն որ երիտասարդին յիշոցը քան ուրէ փաղաք-
շանք դիւր եկաւ ծառային, որ աճապարեց գուրս
ելլելու:

—Է՞՛չ, կարծեմ պատրաստ էք, չէ՞ :

—Այո՛, ինչու կը տեսնես, յարեց Արփենի կազմ

ու պատրաստ։ բայց անշուշտ ցուցակաղբուած մեր բարեկամներն ու ուհիները դու ալ չես մոռցած հըրաւիրել, չէ՞։

—Ամենէն ալ գալու խոստում առած եմ, ու վըստահ եմ թէ արդէն Զամլըճայի բարձունքը հասած են հիմակ, եւ անկուշտ երախնին բացած մեղ կըսպասէն։

—Անոնց ախորժակներուն վրայ դիտողութիւն ընելու իրաւունք չունիս, Հրանդ, յարեց Արփենի զչարանքի զդալի շեշտով։

—Ո՛չ, ըսել կուզեմ միայն թէ ժամանակն է որ ճամբայ ելլենք։

—Երթանք։

Հարկ չենք տեսներ մատնանշել այդ փոքրիկ ճամբորդութիւնը. բաւական կը համարինք յայտնել թէ Զամլըճայի բարձանցը վրայ դաշտատօն մը պիտի սարքուէր Արմիկեանի կարգադրութեամբն ու ծախքովը, թէ մեր խումբը ութուկէսին մօտ կառքէ մը վար կիջնէին ու քսան քայլ անդին երեւցած աղբիւրին կողմը կը դիմէին՝ յառաջապահ ունենալով Տիկին Շողիկը, իսկ իրրեւ վերջապահ՝ Շնորհքն ու Արմիկեանի ծառան։ Թոմիկը։

Հարդիւ քանի մը քայլ առած էին, երբ խօլ խումբ մը իրենց ընդառաջ վազեց։ Երեք երիտասարդներէ եւ նոյնքան մանկամարդ աղջիկներէ բաղկացած այդ խումբը որոնց ետեւէն կը նայէին քանի մը տարիքոտ կիներու ժոռատ, կամ կնճռած դէմքերը, Պօլսոյ հաճոյասէրներու դասուն կը պատկանէին։

Հոս վոքրիկ չակերտ մը բանալ դէշ չէ՝ կարծենք։

Յայտնի է թէ Պօլիս՝ մայրաքաղաքներու կարդին՝ հաճոյքի քաղաք մ'է. բայց սարօրինակ չի թուլի թող ընթերցողին՝ եթէ ըսենք թէ ոչ մէկ ոստանի մէջ հաճոյամոլութեան այնքան ընդարձակ գետին կայ, որքան Պօլսոյ մէջ։ Կըսուի թէ Բարիդ հաճոյքի առաջին քաղաքն է. գիտենք նաեւ սակայն թէ Բարիդ միեւնոյն ատեն ազնիւ իտէալներու քաղաքն է. ամենէն թունդ հաճոյասէրը, հաճոյքին հաւասար կամ անկէ վեր, ուրիշ իտէալ մ'ունի, զոր օրինակ Ֆրանսան, կամ վերջապէս մին այն իտէալներէն զորոնք քաղաքակրթութիւնը հոն ամէն մարդու սրտին մէջ կը դնէ՝ իւրաքանչիւրին խառնուածքին կամ գաստիարակութեան համեմատ։ Բոել կուղենք թէ, Եւրոպական մայրաքաղաքներու մէջ ամենէ բիրտ հաճոյասիրութիւններն անդամ բարեխառնուած են աւելի կամ նուազ մաքուր իտէալներու մակարդով։

Պօլս այնպէս չէ սակայն. մաքուր իտէալ չի կայ հոն գրեթէ. վասնղի կրթութիւնը եւ ուսումները յետամնաց են։ Եւ յետոյ թուրք բռնապետութիւնը եր Պօլսոյ հպատակներուն մտքին գործունէութեան առջեւ միակ ասպարէզ մը բաց թողած էր — հաճոյքինը։ Արդ այն թուականներուն ուրկէ կըսկսինք մեր վէպը, պօլսեցիներուն միտքը հաճոյքի մէջ միայն կը մանէր, վասնղի անկէ զատ ուրիշ ճարակ չէին տար անոր։

Ընթերցողին անուղղակի կերպով զգացուցինք արդէն թէ Արմիկեան դարավերջիկ կնարոյժներէն էր, իսկ Արփենի մէկը այն աղջիկներէն որոնք ապածեւ հագուստները մէկդի նետելու պէս, կը փոխեն

իրենց հոմանիներն ալ: Հազիւ հարկ կը մնայ աւելցվնել ուրեմն թէ զիրենք դիմաւորող խումբին անդամներն ալ նոյն դասուն կը պատկանէին: Ասոնց մէջ կը գտնուէին Արմեն Ծանիկեանը, կարմիր ու բոլորչի թուշերով տղայ մը որ զարհուրելի խման մ'էր, եւ իր այն՝ կապտորակ քիթ մ'ունէր. նաեւ իր հոմանուէին Աղաւնի, թանձրամարմին բայց համեմատաբար ճկուն աղջիկ մը: Յետոյ կուգային Սուրէն Խնտամեան եւ իր սիրուհին Մալիխնան, դեք ու կոռւաղան զոյդ մը. վերջապէս Օշին Հարոնեան, արինուտ երիտասարդ մը որ երեսին յամառ պալարները միշտ քերելու սովորութիւնն ունէր, եւ իր սիրուհին Աննիկը, շուտիկ աղջիկ մը որ անոր սրտին ու քսակին հետ կիյնար հաւասար անպատկառութեամբ: Գալով պառաներուն որ երկուք էին, առազաստի բարապաններն էին մէկը Մալիխնային ու կըսուէր Տիկին Հոռոփի, միւսն ալ Աննիկին եւ կը կոչուէր Տիկին Մարի:

—Բարի եկաք, ո՛վ մեր սիրելի հիւրընկալները, դուք Աննիկ նայուածքի նշանակական քթթումով մը:

—Ճնորհակալ ենք լեզուիդ ու նայուածքիդ ապտակէն, պատասխանեց Արքենի ժպտելով:

—Կրո՞ղ, իրաւունք չունի՞նք ապտակելու. աւելի քան ժամ մ'է որ հրաւիրեալները կըսպասեն իրենց հիւրընկալները:

—Ասիկա կը նշանակէ որ, յարեց Հրանդ, հոս հրաւիրեալ եւ հիւրնկալ չիկայ, այլ միայն անկեղծ բարեկամներ, միշտ պատրաստ՝ իրար ներելու:

—Կարծե՞ս թէ այդքան շո՞ւտ պիտի ներենք

քեզ, ըսաւ անդիէն Ծանիկեան. ո՛չ ո՛չ. քեզ պատժելու համար Աղաւնիին հետ համաձայնած ենք ջուրի գաւաթով խմել մեր օղին:

—Կընդունիմ այդ պատիժը. միայն դիտել կուտամ թէ տրամաբանական չէ ձեր վրէժը ինձմէ լուծելու տեղ՝ գինեպանին դէմ պատերազմ յայտարարել, եւ անոր տակաները ոմբակոծել:

Զուարթ խումբը այս միջոցին հասած էր նախապէս կահաւորուած տեղը:

Այդ տեղը խիստ հանգստաւէտ էր, վասնզի հարթ բացաստան մըն էր. ասկէ զատ աղրիւրն ալ մօտ էր, որու քաղցը գիւղիւը ազնիւ ներդաշնակութիւնով մը պիտի կէտակեր հարկաւ խումբին աղմըկոտ ձայները. բայց նաեւ աւելի քան բանաստեղծական էր, վասնզի հոնկից մարդկային նայուածքը կընդպրէկ տեսարան մը որուն նմանին հազիւ թէ կարելի էր հանգիստիլ աշխարհի ուրիշ ուեէ մէկ կողմը: Հոնկից կերեւէր գրեթէ ամբողջ Պօլիսը՝ կըսնակի վրայ պառկած մեծփոր տիտանի մը գիւրքին մէջ, ոսկեղջիւրը արծաթազօծ՝ վիթխարի կոտոշի մը ուրումով, Բէրան՝ բաղդատարար շքեղ շէնքերուն կազմած աստիճաններով, Պէշիքթան ու Օրթագիւրը՝ իր արքունի պալատաններու պարիկներով, Վոսքորը՝ երկու իրերապաշտ եղերքներուն վրայ տողաշարուած արուարձան-հուրիններով, կըղղիններու ականակապ փունջը, վերջապէս, Գատըգիւրը՝ անոր կցուած արուարձաններու տողաշարքով. արուարձաններ որոնց հիանալի գալարով մը պճնուած բլուրները թաւամաղ անրակներու պատրանքը կուտային:

Նորեկները պահ մը այս տեսարանին հմայքովը դրաւուած մնացին, որով իրենց հաճոյքի ընկերներուն վերջին քանի մը սրամտութիւնները անպատճախան անցան :

—Բայց ի՞նչ է աս, գոչեց Աննիկ, ձեր բանաստեղծի վերացումները չեն որ պիտի զուարթացնեն մեղ. ո՞ւր են նուազածուները:

Եւ յետոյ Շնորհքին՝ որ Թորմիկին հետ օղիի սեղանին յարդարանքովը կը զբաղէր, ըստ :

—Իիչ մը շարժէ նայինք, անչորհք, չե՞ս տեսներ որ կոկորդնիս չորցեր է եւ խօսելու ախորժակնիս ցամքեր :

—Ո՞չ, Աննիկ, յարեց Արփենի քմծիծաղով, անտանելի ես յաւիտենական թեթեսոլութեամբ. տե՛ս, ինչպէ՞ս ինելոքիկ մը նուազածուներուն դալուստին կը սպասէ Մալլինա՝ թէեւ քենէ աւելի սիրահար է նուազի, ինչպէ՞ս նաեւ Արմենակն ալ օղին՝ թէեւ քենէ աւելի ծարաւած է: Ինչո՞ւ օրինակ չես առներ անոնցմէ:

—Երկուքն ալ կրողին տուր, ըստ Աննիկ իր կատակը ծիծաղով մը համեմելով. կը համբերեն, իրաւ է, ըստ տե՛ս, ինչպէս անոնցմէ մէկը կղակը փրթելու աստիճան կը յօրանջէ իսկ միւսը անհամբերութենէն պեխերը կը փետտէ. թէրմա՛շ, ես ոչ պես ունիմ փետելու, ոչ ալ ամուր կղակ մը անհարկի յօրանջումներու տոկալու:

Այս միջոցին Շնորհք սեղանին յարդարանքը վերջացուցած իր պաշտօնակցին հետ կը մեկուսանար աղբիւրին մօտ տեղ մը:

—Հաւատս վկայ, ինչո՞ւ պահեմ, կոկորդս

այնքան չորցած էր որ խռչապատէ բոնուելու վախն սկսեր էի ունենալ, գոչեց Արմենակ, օղիի գաւաթներէն միոյն վրայ խոյանալով:

—Միայն դո՞ւն այդ վախն ունէիր. մե՞նք ալ, ըստն քանի մը ձայներ եւ ձեռք առին օղիի գաւաթներն ու մէյ մէկ ումպով պարպեցին զանոնք:

Արփենի միայն ոչ մէկ գաւաթի մօտեցած էր :

—Ի՞նչ է ադ, գոչեց Սուրէն, միթէ աւանդական սովորութիւնները կը պահէք ձեր մէջ, Արմիկեան. ինչո՞ւ սիրուհիդ օղի մը չես մատուռակեր :

—Արդէն քիչ կը դործածէր, վերջերս թէիշկը բոլորովին արգելեց զինք ողելից ըմպելի դործածելէ՝ բացի քիչ քանակութեամբ զինիէ: Դժբախտաբար անկարելի եղաւ սակայն կիպրոսի Գումանտարիս ըսուած տեսակէն զանել, զոր միայն կը սիրէ. հետեւաբար առհարկի տեղական զինիէն պիտի խմէ այնքան որքան կընայ:

—Լա՛ւ, լեցուր իր գաւաթը:

Արմիկեան իր սիրուհիին գաւաթը կէս մատրաքը բութեամբ զինի դրաւ, Արփենի վրան ջուր լեցուց եւ խմեց ներկաներուն կենացը. յետոյ գաւաթը ձեռքէն գրեթէ ձգեց զղուանքի արտայայտութեամբ եւ ըստ :

—Ինչո՞ւ կանոնաւոր աղանդեր մը չիկայ հոս... էթէ սեւ խաւեար չի կրցաւ դանել ծառադ, քիչ մը տապկած ուղե՞ղ ալ չէր կրնար ապսպրել, Հրանդ:

Արմիկեան տժգունեցաւ այս յանդկմանութեան առջեւ, ու պահ մը չփոթելէ ետք ըստ :

—Ո՞չ, սիրելիս, չե՞ս զիտեր թէ հիմակուան սպասաւորները լիրբեր են որ ծառայելէ աւելի գող-

նալ, գտնելէ աւելի կորսնցնել դիտեն. երեք ամսուան մէջ չորս սպասաւոր փոխեցի, անո՞ր համար միայն որ զիս ամօթապարտ թողուցին առջեւդ. վաղը այդ թշուառականն ալ կրողին պիտի տամ, հաւաստի եղիր:

Այս միջոցին Տիկին Շողիկ ցած ձայնով մը ըստ.

—Եթէ կարելի է, քիչ մը կամաց խօսինք ամենքս ալ, վասնզի կը տեսնեմ որ քիչ մանդին մարդ մը նստած է ու ծանրագլուխ մէկը կերեւի:

Այս խօսքին վրայ ամենուն աչքը Տիկին Շողիկին ակնարկած կողմը դարձաւ: Այդ մարդը մեր զբարթ խումբէն տաս քայլ անդին սեղանի մառջեւ նստած էր, կռնակը խումբին տուած. իր խոհուն նայուածքը հիսաքանչ տեսարանին վրայ կը պըտըցնէր ծանրաբար, արծուի պէս որ անկուշտ նայուածքը ժուռ կը բերէ՝ վարէն թռչող կամ անցնող որսերուն վրայ:

—Ո՞չ, դուք ալ, Տիկին Շողիկ, միշտ կասկածու էք, միշտ եսասէր, որ կը կարծէք թէ աշխարհ մեղմով կը հետաքրքրուի. եւ ի՞նչ. երբունէ՞ ի վեր զարմանալի ու ծաղրելի բան մը սկսած է համարուիլ խօսիլ, խնդալ ու աղմկաբանել բացօղեայ տեղ մը, դոչեց Մալլինա:

Ճիշդ այդ սլահուն սպասաւորի երեւոյթով մարդ մը երեւցաւ: Այդ մարդը ձեռքին կողով մունէր. մօտեցաւ, արագ նայուածքով մը ներկաները քըննեց, յետոյ կողովը Արփենիի ծունկին առջեւ դընելով՝ ըստ.

—Տիկին, եթէ չեմ սխալիր՝ այս կողովը Զեղի համար է:

Զուարթ խումբը հետաքրքիր խումբ մը դարձաւ ակնթարթի մը մէջ: Ամէնքը իրարու նայեցան, իրարու աչքերուն մէջ փոխաղարձ լուսաբանութիւն կորզելու համար կարծես:

—Ո՞վ յանձնեց ձեզ այս զամբիւղը, հարցուց Արմիկեան մասնաւոր շահագլրութեամբ մը:

—Մարդ մը որու Սկիւտարի վերի թաղը հանդիպեցայ, եւ որ արծաթ մը վարձք տուաւ ինձ այս զամբիւղը տիկինին յանձնելու համար:

—Բայց ինչէ՞ն զիտես թէ ինծի համար է ան եւ ոչ ուրիշ կնոջ մը համար, հարցուց Արփենի:

—Եթէ այդ մարդը Արփենի կոչուած տիկնոջ դիմագծութիւնը լաւ չէ կրցած բացատրել ինձ, որ իսալը իրն է. իսկ եթէ ես լաւ հասկցած չեմ, թիւրիմացութեանս համար Զեր ներողութիւնը կը ինդրեմ, Տիկին:

—Բայց, մարդուկս, չի կրնա՞ր ըլլալ որ ինչպէս զիմագծութեան՝ նոյնպէս անունի մէջ ալ թիւրիմացութեան զոհուած ըլլաս, հարցուց Աղաւնի ծաղրածու ձայնով մը որու մէջէն սակայն ինքնասիրութեան շեշտ մը կը մատնուէր:

—Ո՞չ, այդ մասին կարծեմ թէ հաստատ ապացոյց մը կրնամ տալ, այն է սա տոմսակը:

Եւ մարդուկը սակառին բերանը թիւմուած թուղթի կտոր մը քաշել հանելով Արփենիին երկընցուց:

Նէ հետեւեալ տողը կարդաց բարձր ձայնով.

«Այս կողովին պարունակութիւնը Օր. Արքենին համար է»:

—Օրիո՞րդ, գոչեց մարդը զահանդածի դիրք մասնելով, ո՞հ, թող ներողամիտ ըլլայ զինք տիկին անուանած ըլլալուս համար:

—Բայց մտացի աղայ մը կերեւի ինձ այս թըշուականը, գոչեց Օշին. ասանկ մմսեղուկ մը, ուշաք է ողոքել, սիրել եր անձնական սպասաւորդ է, բայց խղզել՝ երբ ուրիշի մը ծառան է... ըսէ՛ ինծի, մարդուկս, որչա՞փ կը վճարէ քեզ տէրդ:

—Ես տէր չունիմ, պարոն, եւ Աստուած չընէ որ սպասաւոր ըլլամ, յարեց մարդը արհամարհանքով: Օշին խոշոր քրքիչ մը փրցուց.

—Բայց կը մոռնա՞ս որ դիմացդ ևլող առաջին անձանօթի մը, եւ թերեւս ծառայի մը՝ սպասաւորութիւն ըրած ես այս սակառը մինչեւ հոս բերելով:

—Ինծի նայէ՛, մարդուկ, գոչեց այս պահուն Հրանդ որ Արքենիի ձեռքէն թուղթի կտորն առած, աչքէ անցուցած, վայրիեան մը մամտուքով դրաւուած եւ յետոյ յանկարծ զլուխը վեր առեր էր—սակառդ իր պարունակութիւնովը առ ու կորսուէ՛ գնա՛ սակից, քու վնտուած տիկինդ, կամ օրիորդդ հոս չէ: Մարդը հանդարասորէն պատասխանեց.

—Պարոն, եթէ վստահ չըլլայի թէ օրիորդը մասնաւորավէս շահագրգուուած է այս սակառով, ինծի համար մեծ բախտ մը պիտի համարէի Զեր վոնտելը, վասնզի արդարեւ անսղիւտ առիթ մը պիտի ըլլար այդ՝ նոնոշիկ օրիորդի մը յատկացուած չեմ գիտեր ինչ աղուոր բաները վայելելու, բայց...

Արմիկեանի արիւնը գլուխը զարկաւ, եւ շարժում մը ըրաւ, մարդը օձիքէն բոնելով՝ շլրտելու, երբ Արքենի սուզ ձայնով մը յարեց.

—Հետզհետէ զարմանալի մարդ մը կը դառնաս, Հրանդ. ո՞վ եւ ի՞նչ բան իրաւունք կուտայ քեզ գէշ վարուելու միամիտ մարդուկի մը հետ որ իրեն եղած յանձնարարութիւն մը կատարած է խղճմորէն... թո՛ղ այդ տեղ սակառը, տղաս, վասնզի Արքենին ես եմ... իսկ զու, Հրանդ, քառորդ մը տուր այդ բարի մարդուն եւ ճամբէ՛:

Արմիկեան բարկութենէն հեծեծեց, բայց գամբըսի մը պէս զոր իր տիրուհին կը տիէ, սքլեցաւ. յետոյ գրպանէն քասորդ մը հանեց եւ տուաւ մարդուն որ չնորհակալութիւն յայտնելով քաշուեցաւ զնաց:

Այս իրադարձութեան միջոցին, քիչ մը հեռուն նստած մարդը ոչ իսկ հետաքրքիր շարժում մը ըրած էր. իր առջեւ պարզուած տեսարանին վեհութեամբը տակաւին այնքան հոգեգրաւուած կը թըւէր որ, կարելի էր ըսել թէ նոյն իսկ այդ աղմկարար խումբին գոյութեան ալ անտեղեակ էր դեռ:

Երբ արդէն մարդուկը բաւական հեռացած էր, Արքենի իր պատճառած դառնութիւնն ամոքելու համար ըստաւ.

—Ո՞հ, Հրանդ, երբեմն կը մոռնաս թէ կիներն որքա՞ն հետաքրքիր կըլլան. եթէ ինձ չես հաւատար, ընկերուհիներս թող ըսեն քեզ թէ որքան կը հետաքրքրութիւն այս սակառին պարունակութիւնովը:

—Անիրա՞ւ, կարելի՞ է չի հետաքրքրուել, գոչեց Անիրակ. մանաւանդ ես զրաւ կը դնեմ որ մեր մէջ

ամենէն աւելի հետաքրքրուղը՝ նոյն իսկ ան է որ այս սակառը գլխին վարել կուզէր:

—Հիմակ պիտի իմանանք թէ ի՞նչ կը պարունակէ ան, ըստ Արփենի ու գալով անոր որ զայն ինձ կը դրէ, այդ ալ օր մը կը հասկնանք:

—Ո՛հ, զրկողէն աւելի զրկուածը զիս կը շահագրդուէ այժմ, ըստ Մալինա:

—Զիս ալ ընդհակառակը, յարեց Արփենի քովընտի նայուածքի ու արքով մը կծելով Արմիկեանը:

—Բացէք, բացէք, գոչեցին քանի մը ձայներ մէկանց :

—Նախ քան սակառին բացումը, խմենք, պոռաց Օշին իր գաւաթը միւսներուն բախելով:

Մինչդեռ բոլոր միւսները իրենց գաւաթները կը պարպէին, Արփենի պատրաստուեցաւ սակառը բանալու:

—Կեցի՛ր, Արփենի, նայինք մեր մէջէն ո՞վ պիտի կրնայ գուշակել մէջինը, պոռաց յանկարծ Աննիկ:

—Կեցցե՛ս, Աննիկ, գոչեց Օշին, միշտ համբոյրի արժանի առաջարկներ կը ներկայացնես . այո՛, այո՛, գուշակենք նախ:

—Գրաւ կը դնեմ որ սնդուսէ, կամ զիալակէ չընաշարչիկ հագուստու մը պիտի ըլլայ ան, ըստ Մալինա:

—Սնդուսէ հագուստու մը նուէր զրկել Զամլընայի բարձունքը. ո՛հ, ասիկայ արտասոց ճաշակ մը, զրեթէ աննախնթաց յիմարութիւն մը ենթադրել պիտի տար, յարեց Աղաւնի. ևս կը կարծեմ թէ, նըւիրատուն որ փափկանկատ մէկն ըլլալու է հարկաւ,

ցփսի մը դրկած պէտք է ըլլայ Արփենին՝ ցուրտէն պատսպարուելու համար, վասնզի կ'ենթադրեմ թէ զիտէ որ մեր ընկերուհին թեթեւ հազէ մը կը տառապէի այս միջոցին:

—Ես գոհ պիտի ըլլայի եթէ մէջէն պատուական խորոված սագ մը ելլէր, ըստ Սուրէն:

—Իսկ ես գրաւ կը դնեմ որ, նուիրատուն որ անշահ մէկն ըլլալու է, մեր քթին խնդալու համար այդ սակառին մէջ խոչոր քար մը թխմած է, յարեց Արմիկեան ալ դժնէօրէն:

Արփենի զշարանքի նայուածք մը նետեց Հըրանդին, բայց լաւագոյն համարելով մինչեւ եր շրթունքն հասած կծու խօսք մը կլլել, լոեց:

—Ո՛հ, կրողին երթա՞ն բոլոր ենթադրութիւնները, գոչեց Արմեն. ահա երջանիկ սակառ մը որ խումը մը խելացի մարդոց դիազննական փորձին կենթարկուի. . . Աստուածդդ սիրե՞ս, Արփենի, բաց եւ վերջ տուր աս շաղփաղփութեանց :

Արփենի մէկդի ըրաւ կողովին կափուլը:

Առաջին անգամ աչքի զարնող բանն եղաւ հաշուագիւտ ծաղիկներու փնջիկ մը. անոր տակ կերեւէր սրուակ մը՝ լեցուն Գումանտարիայի դինիով. շիշն քովը իրարու ագուցուած երեք պնակներ կերեւէին: Երբ Արփենի ամենուն հետաքրքիր նայուածքներուն տակ բացաւ այդ պնակները, հետզդ հետէ աւելցած ուրախութեամբ տեսաւ որ, մէկը սեւ խաւեարով, երկրորդը տապկած ուղեղով, իսկ երրորդը պատուական ձուկի աղածքով լեցում էր:

Արփենի հիացած էր. միանգամայն տժգունած. հաճոյքի մը սեղանին առջեւ էր. արդ անկարելի էր

իրեն համար լաւագոյն նուէր մը երազել։ Արմիկեան ալ կատաղութենէն՝ եղունդներով իր կուրծքը կարիւնէր։ Կարելի չէր ժխտել իր սիրուհիին մատուցուած այդ ծառայութեան գերազանցութիւնը։

Միւսները խօսաբար կը ծափահարէին։

—Բաժակնե՞րը . . . մանաւանդ ամենէն առաջ Արփենիին բաժակը լեցուցէք գումանտարիայով, պոռաց Ծանիկեան։

—Ո՛չ, կեցէ՞ք, այս անդամ ես պիտի մատուցակեմ, յարեց Աղաւնի։

Գաւաթները լեցուեցան։

—Արփենիին անծանօթ բարեկամին կամ ուշիին կենացը, զոչեց Տիկին Շողիկ զուարթացած։

Արմիկեան լոիկ մնչիկ կլեց իր բաժակը. մրրիկ մը կորոտար ներսիդին։ Իսկ Արփենի մէկ ումպով բաժակը պարզելէ եւ մէյ մէկ դգալ ալ աղանդերներէն ճաշակելէ վերջ զոչեց խանդագին։

—Ո՛չ, ի՞նչ պէրճանք, ի՞նչ դինի, ի՞նչ աղանդերներ . . . բայց ի՞նչ, դուք գժտուա՞ծ էք սեւ խաւեարին, սա նշանաւոր ձուկի աղանդքին, սա ուղեղի խորովածին հետ . . . օն, կարտօնեմ Զեղ որ ճաշակէք։

Ամէնքը, բացի Արմիկեանէն, յարձակեցան աղանդերներուն վրայ, այնպէս որ պնակները վայրկեանի մը մէջ զրեթէ կիսուեցան։

Ամբողջ այս տեսաբանին տեւողութեան միջոցին, քիչ մը հեռուն նստած անծանօթը շարժում մը միայն ըրած էր։ Այն պահուն որ սակառը բացուեր էր, ան իր պաղարին նայուածքը շրջեր էր մեր խումբին կողմը, եւ արագ ակնարկով մը նկատեր

էր Արփենիին այլայլութեան տժգունութիւնը եւ Արմիկեանի զայրոյթի դողը։ Յետոյ նորէն ընկլուգուեր էր իր մտասեւեռումին խորը։

—Ո՛չ, յարեց Ծանիկեան լեզուն քիմքերուն վըրայ շաշեցնելով, հաւատացէք ինձ, դրախտային են այս աղանդերները . . . ատոնց հետ տակառ մը օղի խմելու գրաւի կը մտնեմ . . . բայց դու, Հրանդ, կարծեմ թէ անոնց համին իսկ չի նայեցար։

—Ո՛չ, ես կեսարական սա ապուխտը նախապատիւ կը համարիմ։

—Բայց ինձի նայեցէք, դոչեց յանկարծ Աննիկ իր սովորական ամսեղուկ ապերասանութեամբ, ի՞նչ պիտի ըսէք եթէ սա գինին զոր կը պաշտէ Արփենին, եւ սա աղանդերները, որոնք այնքան ախորժագրդիուն՝ թունաւորուած ըլլային։

—Ո՛չ, չարագուշակ լեզուովդ անտանելի ես, Աննիկ, ըստ Արփենի։

—Բայց եթէ գուշակութիւնս ճիշդ ըլլայ, պնդեց չարացճին։

Վայրկեան մը տիսուը լուութիւն տիրեց. բոլոր ներկաները անշուշտ դէջ մահուան մը հաւանականութեան առջեւ սարսուեցան։

Արփենի ամենէն առաջ ուշաբերելով ըսաւ.

—Մարդ կեանքին մէջ առառաւեն անդամ մը ասանկ արքայական խնճոյք մը կը նայ վայելել. արդ եթէ զիտնամ թէ մահ կայ այս գաւաթին մէջ, դարձեալ չը պիտի ուղէի ինքզինքս զրկել անոր պարունակութիւնը վայելելու հաճոյքէն։

Ու Արփենի գաւաթ մալ պարպելով՝ աւելցուց.

—Օ՛խ . . . կուզէի որ վեհանձն նուիրատուս՝ ով

որ է՝ հոս ըլլար, որպէսզի չնորհակալութիւն յայտնէի իրեն:

Ճիշդ այդ միջոցին անծանօթը ոտքի ելլելով նայուածքը զուարթ խումբին կողմը դարձուց խորագննին աչքերը ուղղեց Արփենիին:

Արփենի պարկեցտ աղջիկ մը չէր, ոչ ալ դիւրակ դած: Կեանքին մէջ զուցէ ոչ մէկ առիթով նայուածքի մը ուժէն ազդուեր էր, ոչ մէկ կամքի արտայայտութեան տակ խոնարհեր. արդ չենք կրնար և սել թէ անծանօթին խորաթափանց ակնարկէն խորվեցաւ, բայց կրնանք վկայել թէ տարտամ տպաւորութիւն մը մատնող երազանքով մը գրաւուեցաւ այնպէս որ անբացատրելի առինքնումով մը՝ նայուածքով հետեւեցաւ անծանօթին, մինչեւ որ դէպի իրակիւտար երկարող ճամբուն վրայ աներեւոյթ եղաւ ան:

ԱՆԱԿԱՆԱԼՆԵՐՈՒՆ ՇԱՐՈՒԻՆԱԿՈՒԹԻՒՆԸ

—ο—

Զը պիտի մանրամասնենք հոս օրոյթին շարունակութիւնը. վասնզի չարժեր ընթերցողն զբաղեցնել նկարագրականով մէկուն այն գուեհիկ ժամանցներէն որոնք երգերով կըսկսին, դաւաթի բաղնուամներով կ'ոգեւորուին, համեղ կամ անհամ կատակներու երկար կամ կարճ անցումներով կընդմիջուին, եւ խանդավառութիւններու կամ ընդհակառակն կրիւներու մէջ կը փակուին: Բաւական կը համարինք ըսել թէ լաւ անցաւ ան, ու խաղաղ վերջաւորութիւն մ'ունեցաւ. այնպէս որ երբ իրիկունը Արփենի տուն գարձաւ, լաւ տրամադրութեան մէջ էր: Մօրը հետ կատակներ ըրաւ, մինչեւ անդամ ահաղին շառաչիւնով անդամ մ'ալ համբուրեց զայն, եւ անկողին մտաւ, ու անմիջապէս խոր քունի մէջ թաղուեցաւ:

Հետեւեալ առոտուն սովորականէն կանուխ արթընցաւ. մահաւանդ որ ինքզինքը սովորականէն աւելի զուարթ ու աշխոյժ գտաւ. նոյն խոկ յիշեց թէ այն դիշեր իր քունը չէր ալ խանդարուած բնաւ այն հազով որ երբեմն իր քունի անդորրութիւնը կը վըրդովէր:

Բնականօրէն նախ անդրադարձաւ առջի օրուան իրենց դաշտատօնին վրայ: Այս վերյիշումը յի-

շեցուց իրեն այն նուիրատուութիւնը որու վրայէն շատ թեթեւօրէն անցած էր առջի օր : Այս անդամ սակայն չի կրցաւ կանգ չառնել :

Պահ մը խորհեցաւ, ու յետոյ ինքնիրեն սա հարցումներն ըրաւ .

—Զարմանալի չէ՞ այս դէպքը... բայց որո՞ւ կողմէն եկած էր այդ նուէրը, եւ նուիրատուն ի՞նչ պատճառ ունէր ինքզինք ծածկելու... չէ՞ որ անկախ պատճառ ունէր միշտ ու պիտի ըլլամ ալ, ի՞նչո՞ւ անձանօթը կը խղճահարէր ազատ վարուելու ինձ հետ... իրաւ է որ աշխարհ զիս կը ճանչնայ իրեւ Արմիկեանին հոմանուհին, բայց միթէ ազատ չե՞մ ուղած վայրկեանիս ամէն կապ խզելու անոր հետ. վասնդի ի՞նչ է արհեստ — ապրելու համար վայժ փայել արփիլ ուեւէ մէկուն որ կը խոստանայ կեղծ շողոմներս սուլ գնելու... այս պայմաններու մէջ ո՞վ իրաւունք կրնայ ունենալ մտքիս փոփոխութիւնները վարելու կամ արդիլելու :

Հոս պահ մը դարձեալ մտածեց . յետոյ յանկարծ խնդաց եւ ըստ .

—Հէ՛յ, կարծեմ մենամոլութիւնս կը բանէ... օ'ն, ոկտք չէ խորհել եղածին վրայ . ի՞նչ է իրողութիւնը — պարզապէս սա թէ, հարուստ սմսկուկ մը, գուցէ հին ծանօթ մը՝ իր խանդավառութեան մը, գուցէ հին ծանօթ մը՝ իր խանդավառութիւնն ունեցած է իմ մէկ վայրկեանին կամահածութիւնն ունեցած է իմ հետաքրքրութեանս հետ իյնալու՝ ունեցած ոսկիի դէղերուն վրայէն մի քանին հաճոյքի սեղանիս վը բայ շվրտելով . ահա եղածը... ծիծաղելի չէ՞ այս պիտիսի դէպքով մը մտազբաղիլ :

Հոս պահիկի մը համար դադրեցուց իր մենա-

խօսութիւնը . ցատկեց ելաւ անկողնէն . քանի մը շրջան ըրաւ սենեակին մէջ աննպատակ, ամհոգ . քանի մը կարասիներու առջեւ կանգ առաւ : Աւ գրեթէ չէր մտածեր ուեւէ բանի վրայ, այսինքն իր միտքը նայուածքին հետ կը յածէր այն իրերուն վրայ որոնք զինք կը շրջապատէին . այս կարգի մտածումները կը նմանին ջղջիկներու թոփչքին, որոնք թառ չունին գրեթէ : Երբ սակայն հայելիին դէմ գտաւ ինքզինքը, եւ դիմեց իր գէմքը որ այդ օր սովորականէն նուազ տժգոյն էր, յանկարծ ըստ .

—Բայց ո՞վ էր արդեօք այն մարդը որ մեր խումբէն քիչ մը հեռուն առանձինն նստած էր . սովորական մարդ մը չէր թուեր ան... եւ յետոյ... այո՛, մեկնելու ատեն ինծի ուղղած նայուածքը կարծես թէ մասնաւոր իմաստ մունէր . ի՞նչ ըսել կուզէր արդեօք ան... : Բայց է՛հ, հիմակ ալ չտես աղջնակի մը հովերը կառնեմ, որ ամէն նայուածքի մէջ խորունկ սիրաբանութիւն մը, եւ չոր ժպիտի մը մէջ յարատեւ սիրոյ մը ապագան կը տարուի կարդալու... այդ անձը ապահովաբար ապուշ փիլիսոփայ մէր որ ձրի հով կլելու համար Զամլընան մազըլցած ցած էր :

Եւ խոշոր քրքիչ մը արձակելով աւելցուց .

—Օ'ն, օ'ն, քեզի համար չեն այդ կարգի թեթեւամտութիւնները, խուշիկս, ի՞նչ կարժեն մարդոց անուշ նայուածքները, բայց միայն ճառագայթներու ներքեւ ջուրի ցայտքերուն պլպլումը . վա՛յ այն տիմարին որ կը շանայ անոնցմէ... այո՛, այո՛, ինծի պէս աղջկան մը պատիւը տղեղ սեռին նկատմամբ ունեցած արհամարհանքն է . մարդ գաղան-

ները կը զսպէ . կնոջ համար՝ մարդն ալ գաղաններու շարքին մէջ կը դանուի . դիտնանք ուրեմն մեր գերազանցութիւնը . . . :

Տիկին Շողիկի մուտքը հոս ընդհատեց իր մենախօսութիւնը . տիկինը այցաքարտ մ'ունէր ձեռքը :

—Բարի լոյս , աղջիկս . . . առ քեզի «բարի լոյս» մ'ալ Հրանդին կողմէ :

Եւ քարդը իր աղջկանն անցուց :

Երբ Արփենի թղթատուիը պատուելով կարդաց քարդին վրայ լիտուած քանի մը տողերը , ժպտեցաւ . — Ո՞չ յարեց յետոյ , աս տղան ալ իր առաջին սիրահարութեան սովորութիւնները չը պիտի մոռնայ բնաւ . միշտ առիթ չի փախցներ իր «կը սիրեմ»ը թիմելու . . . բարերախտարար իր այդ ձանձրալի յանկերգը գիտէ երբեմն համեմել հաճելի անակընկալում . . . կարդա՛ , մայր իմ :

Տիկին Շողիկ կարդաց եւ նոյնպէս ժպտելով , — Քեզ շաբաթ օրուան համար Փըթիշան թատրոնը կը հրաւիրէ , հէ՞ . գէ՞ . գէ՞ չէ , ըստ :

— Անշուշտ , մանաւանդ անոր համար լաւ է որ այսօր երեքշաբթի է եւ չորս հինգ օր ունինք մեր առջեւ :

— Ի՞նչ լսել կուգիս :

— Լսել կուգեմ թէ սմսեղուկս կանխահոգ ալ է . թէ նախանձելի հանդերաձանքով մը հոն երթալու պատեհութիւնը կը ներկայացնէ՝ այսօրուընէ հըրաւիրելով . այնպէս չէ՞ , մայր իմ :

— Կարծեմ թէ իրաւունք ունիս . արդարեւ միշտ փափկանկատ է սա տղան :

— Եաեւ շատ ինքնասէր սակայն , մայր իմ . վասնդի չէ՞ որ ինք պիտի վառաւորուի երբ ես վայլմ բամբիչի վայել հանդերձանքով մը՝ թատրոնին մէջ . . . :

— Այդ ճշմարիտ է՛ , բայց խոստովանէ՛ , աղջկը , թէ վեհանձնութիւնը ամէն երխտասարդի տըրուած առաջինութիւն մը չէ :

— Բէհ , պատասխանեց Արփենի արհամարհուաշարժումով մը , բառերու վրայ խաղալը շատ չեմ սիրեր . ինչ բանի ալ արդիւնք ըլլայ ներկայացուած առիթը , պիտի ջանամ օգտուիլ անկից : Ահա միակ շահագրգուական կէտն ինծի համար : Կուզէ որ վայլուն մուտք մ'ընեմ թատրոնին մէջ . պիտի ընեմ . հոգս չէ թէ իրեւ մուտքի գին ի՞նչ պիտի վճարէ ան :

— Վեհանձնութիւն բառին հետ միտքս ինկաւնաեւ երէկի դէպէը . ի՞նչ խորհած ես այդ մասին :

— Եախ պարզէ ինձ թէ ի՞նչպիսի դէպէի մէ՞ որ կ'ակնարկես , հարցուց Արփենի միամտութիւն կեղծելով :

— Բայց Զամլլայի նուէրը կուզեմ յիշեցնել :

— Ո՞չ , ճշմարի՛տը , հաղի՛ւ անդրադարձ եմ այդ բանին :

— Լաւ չես ըներ սակայն , աղջիկս . պէտք չէ մոռնալ երբէք թէ մեծ բախտերը փոքր առիթներու կը հետեւին , եւ բաւական է զիտնալ օգտուիլ այս վել ջիններէն : Ո՞վ զիտէ թէ նոր ու աւելի համել որս մը չի թափանիր արդէն հրապոյըներուդ ցանցին շուրջը : ինչո՞ւ ուրեմն չի հետաքրքրուիս . պիտի ըստ թէ Արմիկեանն ունինք . բայց ժամանակն եկած

ԿԸ համարիմ հոս յայտնութիւն մը ընելու քեզ։ Այ
րիւրէ մը որու արժանահաւատութիւնը գրեթէ կւ
բաշխաւորեմ, իմացայ թէ արդէն անկումի շըջան
մտած է։ Սրդ, ինչո՞ւ անոր կործանումէն առաջ հը¹
բաղոյներուդ աիրասկետութեան մէջ անոր յաջոր
դը չի նշանակենք։ Կանխահոգ ըլլանք, աղջիկու։

—Զեմ ըսեր թէ իրաւոնք չունիս, մայր իմ, յա-
րեց Սրբենի սմսեղուկ ժպիտով մը. միայն կանխա-
հաս է այլպիսի փութկոտութիւն մը։ Մանաւանդ
որ անդամ մը, սա՞նկ, զիտէ աղջիկդ, եւ ըսէ, նայիւ
թէ կրնա՞մ երբէք դժուարութեան ընդհարիլ նոր որ
մը գտնելու մէջ։

Նորատի աղջիկը այս խօսքերն ըսելու ատեն ինք
նավտահօրէն կը ծառանար իր մօրը դէմ. այդ խը-
րոխտ կեցուածքին մէջ ան աւելի քան գեղանի էր,
մօրը յառած իր նայուածքին բոցը աւելի քան հեշ
տառիթ էր, քիչ մը տժգոյն բայց նրբագիծ դէմքին
վրայ փայլող ժպիտը շատ աւելի քան առինքնող էր։

Տիկին Շողիկ պահ մը աճեցուն զմայլումով դի՛
տեց իր աղջկան զգլիսէ գեղը, յետոյ գոչեց։

—Իրաւոնք ունիս, աղջիկու, միշտ իրաւոնք ու-
նիս. քեզի պէս աղջիկ մը պէտք չունի երբէք ուեւ
կանխահօգութեան բեռ կրելու իր մտքին վրայ.՝
0՚ն, օ՚ն, խե՛նդ եմ որ քեզ դաս տալու յաւակնու
թիւններ կունենամ երբեմն։

—Անցեալ օր արօրինակ բան մը գիտեցի։ Եթէ
ձեղնայարկը ելեր էի, ինչպէս յաճախ կընեմ Պօ՛
սոյ համայնապատկերով հմայուելու համար, պար-
տուհանին վերեւը՝ քիւին մէկ խորշը տեսայ սարդ
ոստայն մը. երբ անոր ճարտար հիւսուածքը քննելու

դրաղած էի, ճանճ մը բաղխեցաւ անոր. աւելորդ է
ըսել թէ մամուկը որ դարանամուտ կըսպասէր իր
ցանցին կեղրոնի թաւուտքին մէջ, խոյացաւ եւ հա-
փափեց որսը։ Ճիշտ այն պահուն երկրորդ ճանճ մը
ցանցին մէջ ինկաւ. մամուկը թողլով որ երկրորդը
դալարուի թելերու թնձուկին մէջ, զրաղեցաւ մի-
այն առաջնորդ. քաշքչելով տարաւ զայն բանաեց իր
թաւուտքին մէջ, եւ ծծեց անոր արիւնը երկար ա-
տեն։ Յետոյ յարձակեցաւ միւսին վրայ։ Մարդ տ-
րաբաներու պետն է, կըսեն զիտունները իրաւամբ.
բայց նոյնքան իրաւոնք պիտի ունենար ուրիշ ուեւէ
մէկը Եթէ ըսէր. «Մարդ կենդանական աշխարհին
մէջ աշակերտ մ'է»։ Վասնզի, այդ սարդը ինծի կը
սորվեցնէր առաջին որսը լափել լմնցնելէ վերջ մի-
այն՝ երկրորդին վրայ խորհիլ. . . իրաւունք չունի՞մ
դոչելու. «Կեցցէ Սրմիկեան՝ մինչեւ այն ժամն երբ
արիւնաքամ պիտի իյնայ ճանկերուս տակ»։

—Կեցցէ աղջկանս փիլիսոփայութիւնն ալ, գո-
չեց Տիկին Շողիկ ալ իր աղջկան լրբութենէն մազ-
նիսացած։

—Ուրեմն, թող որ, մայր իմ, աղջիկը դորձէ
այնաէս, ինչպէս կը թելադրեն իրեն իր բնազգնեե-
րը. դուն նայէ՛ միայն որ իր թուալեղին մէջ տձեւ
փոթեր, անվայելուչ ծալքեր չի սպրդին։

Մինչեւ այդ՝ Սրբենի հագուած էր բոլորովին.
ուստի հայելիին մէջ անդամ մ'ալ ինքզինքը գիտեւէ
վերջ աւելցուց։

—Կարծեմ թէ յարդարանքս անթերի է, չէ՞ ցը-
տեսութիւն. երթամ թատրոնի հանդերձնէնի գը-
նումներս ընելու։

Նորատի աղջիկը սենեակէն եւ տունէն դուրս երաւ . աճապարկոտ քայլերով Պապ-ալիի պողոտան մտաւ . հոն հանդիպած առաջին կառքը ցատկեց և անցնելով Ղալաթիոյ կամուրջն՝ Թիրինկ վաճառտան առջեւ վար իջաւ և ներս մտաւ :

Կերեւի թէ ծանօթ դէմք մ'էր հոն , վասնզի վաճառորդներէն երկուքը , որ այդ միջոցին զործ չունէին , մէյ մէկ սրախօսութիւններ լիստեցին : Երկու դժբախտ դասակարդ կայ , որոնց խօսք ուղղելու ատեն մարդիկ վափիկանկատութեան օրէնքները կարհամարհէն . առոնք են խենդերն ու մոլորած կիները . բարեբախտարար կը վախնան առաջիններուն քարերէն , երկրորդներուն թունաւոր սրամտութիւններէն :

—Ո՞չ , մուտքդ ելեկտրական լամպարի մը յանկարծական երեւումին կը նմանի , օրիորդ , գոչեց գուլպաններու ծախամտէն աղուոր երիտասարդ մը :

—Լաւ կընես ուրեմն աչքերդ վակելով , տղաս որպէսզի այդ լամպարը չ'առնէ աչքերդ , պատասխաննեց Արփենի պարզօրէն :

Երբ թաշկինակներու ծախամտէն կ'անցնէր , շուտիկ եւ պորտարոյծ ծեր մը որու քթէն կախուած ծլուին մէջ ընչափոտի մուրեր կը լողային , ծիծաղելի ընտանութեամբ մը զայն դիմաւորելով՝ ըստ :

—Թաշինակ գնելու կուտաս , չ՞ , աղուորի կըս . . . մասնաւորապէս քեզ համար պահուած թաշկինակներ ունիմ մետաքսէ կամ պարզ , ճերմակ եւ ամէն գոյնէ :

—Սեւ չիկա՞յ անոնց էջ , հարցուց լրջուն :

—Սեւ . . . տէր ողորմեա՞ . ի՞նչ կուղէիք ընել սեւ թաշկինակը :

—Ես պէտք չունէի , բայց ձեր քիթը պէտք ունէր , ըստ Արփենի համեղ քրքիչով մը և անցաւ :

*

Մինչդեռ Արփենի վերջապէս կանդ առնելով դիպակեղիններու բաժնին առջեւ , կնամեծար պատանիի մը պատրաստականութիւններ կ'օդտուէր՝ վաճառտան հազուտեղինի բոլոր տեսակները քննութենէ անցնելու համար , մարդ մը վաճառատունէններս մտնելով , կը սպրդէր գանձապահին զրասենեակը :

Այս մարդը դրեթէ վաթսուն տարեկան բայց վարփուն , լայն դէմքով ու մարմնեղ անձ մ'էր . իսկ հագուստը՝ իր ոչ այնքան վայելուչ որքան մաքուր երեւոյթով՝ զրամատան մը , կամ աղնուական տունի մը գործակատարի անթերի տիպարներէն մէկը կը յիշեցնէր :

Ան բարեւելով գանձապահը ,

—Պարո՞ն , ըստ լուսամուտին ետեւէն Արփենին ցոյց տալով , կը տեսնէ՞ք սա օրիորդը :

—Այո՞ , եւ մանաւանդ շատ լաւ ալ կը ճանչնամ զինք , յարեց գանձապահը՝ իր ակնոցին տակէն կասկածու նայուածքով մը չափելով դիմացինը , զոր տարփանքի ալեւոր ասպետ մը սկսած էր կարծել արդէն :

—Աւելի լաւ , ըստ ան հանդարս ճայնով . . . ուրեմն անոր հաշոյն ձեզ կը յանձնեմ յիսուն ոսկի . երբ ան ներկայանայ իր ընելիք գնումները վճարելու ,

պիտի հաճիք միայն պատասխանել իրեն. «վճարուած է»... յուսա՞մ որ առաջարկս չի մերժելու բարութիւնը պիտի ունենաք:

Գանձապետը այս առատաձեռնութենէն պատկառած՝ փութաց պատասխանելու.

—Պարոն, մեզ համար կարեւորն այն է որ ծախուած ապրանքի մարդէքը վճարուի, եւ ոչ թէ այթէ ո՞վ պիտի վճարէ. միայն չեմ կարծեր որ օրի որդին ընելիք գնումը այդքան գումարի հասնի... ասկէ զատ, կարծեմ թէ, ան պիտի հետաքրքրուի իմանալու թէ ո՞վ է իր վեհանձն նուիրատուն, եւ ի՞նչ տեսակ նկատումէ դրդուած կընէ իրեն այդ նուէրը՝ կարծեմ կը հաճիք խոստովանիլ թէ ստիպուած եւ կարճ կամ երկար բացարութիւն մը տալ:

—Իրաւոնք ունիք, տղա՛ս. արդ, ձեր առաջին դիտողութեան պատասխանելով, ըսեմ թէ կէս ժամ վերջը պիտի զամ հաշիւէն աւելնալիք գումարն առնելու եւ չնորհակալութեան պարտքս վճարելու Զեդ զալով օգիորդին կողմէ ըլլալիք հարցումին, կը պատասխանէք իրեն միայն թէ, իրմով հողեվին շահագըրգուող մէկու մը կողմէ կըլլայ իրեն այդ նուի բատուութիւնը:

—Լաւ, շատ լաւ, պարոն:

—Յտեսութիւն:

—Ծառայ եմ:

Անձանօթը դուրս ելաւ դրասենեակէն եւ վաճառատունէն:

Այս այցելութեան տպաւորութիւնը դեռ լիովիչ չէր սրբուած գանձապահին մտքէն, երբ Արփենի իշխանի հաջուացած պատասխանական մասին առաջարկ առաջարկուած էր:

Են ներկայացաւ մէկ ձեռքին՝ ծրար մը, իսկ միւսին՝ հաշիւն ունենալով:

Մարդը հաշիւը քննելով տեսաւ որ տասնեւութոսկիէն քիչ մաւելի գումար մը կը ներկայացնէր. այն ատեն ըսաւ Արփենիի որ դրամականակը խառնելու վրայ էր.

—Ինքզինքնիդ մի՛ նեղէք, օրիորդ. վասնդի ձեր գնումին արժէքը վճարուած է արդէն:

Արփենի անոր վրայ նետեց զարմանքի նայուածք մը յետոյ՝ կարծելով թէ իր քթէն բռնել կուզեն, այն ընտանութեամբ որ իրեն յատուկ էր, ըսաւ.

—Ի՞նչ, ձեզ հետ ալ պիտի սկսինք կոտոշ բաղկանութեան պարագաներու մէջ կընէ ասիրեր, պարոն, եւ այս տեսակ պարագաներու մէջ շատ գէշ խայթելու սովորութիւն ունիմ:

—Բայց ո՞վ կատակ կընէ Զեզի հետ, օրիորդ. ըսի, ու կը կրկնեմ որ ձեր գնումներուն արժէքը վճարուած է:

Գանձապահին լրջութեան առջեւ Արփենի զըշարանքը ապշութեան տեղի տուաւ այս անդամ:

—Իրա՞ւ կըսէք, պարոն, հարցուց վերջապէս:

—Այնքան իրաւ որ, եթէ աճապարելու պատճառ մոռնիք, կընաք ձեր ծրարն առնել ու անմիջապէս մեկնիլ:

—Զարմանալի՛ բան. բայց որո՞ւ կողմէ վճարուած է:

—Մարդու մը կողմէ, զոր բնաւ չեմ ճանչցած, օրիորդ:

—Անունը. վասնդի հարկաւ ուզած է որ գիտնամ իմ նուիրատուս:

— Զեմ դիտեր, վասնզի չուզեց անուն տալ. սա
միայն դիտեմ որ վաթսուն տարեկանի մօտ մարդ
մ'էր :

— Բայց, պարո՞ն, ալէտք չէ՞ր ո՞ր դիտել տայի՞
այդ մարդուն թէ ես ասանկ ասպետական նուիրա-
տուութեան մը հեղինակը պարտաւոր էի ճանչնալու:

— Դիտել տուի, օրիորդ, ու մարդը յանձնարա-
րեց յայտնել միայն թէ հոգեվին ձեզմով շահադըր-
դըռուող անձի մը կողմէ կըլլայ այդ նուէրը:

Սրփենի շուարկոտ աչքերը չորս կողմ՝ պարտ-
ցուց, կարծես վնտուելու համար անծանօթը. յետոյ
յանկարծ ծրաբն առաւ եւ գուրս ելաւ վաճառատու-
նէն: Դրան առջեւ անդամ մը ետին դարձաւ. կը յու-
սար որ գանձապետը ետ պիտի կանչէր զինք ըսելու
համար թէ կատակ մ'էր ըրածը. այս համոզումով
իր բերնին մէջ կը ծամծմէր թունաւոր սլաք մը անոր
յանդզնութիւնը պատժելու համար. բայց դիտեց ո՞՛
ան արդէն խորասուզուած էր իր հաշիւներուն մէջ:

Փանի մը վայրկեան մտախոհ կեցաւ. յետոյ
կառքը հեծաւ եւ կառավարին հրամայեց իր կարու-
հին տունը տանիլ զինքը:

Ճանապահին մտքին ամբողջ ճիգը թափեց
գուշակելու համար թէ ո՞վ կրնար ըլլալ իր նուիրա-
տուն. շահագրդսական ի՞նչ տեսակ նկատումէ մը
դրդուած էր՝ զինք ասպետական բարիքներով ողո-
ղելու. եւ եթէ վորաբինութեան ոեւէ ակնկալու-
թիւն մ'ունէր, ինչո՞ւ բացայատ կերպով իր անձը
հրապարակ բերելէ կը խուսափէր:

Երբ կըսենք թէ Սրփենի այս հարցումները կը-
նէր, կը շրջարջէր իր մտքին մէջ, թերեւս կարծուի
թէ կը խղճահարէր անանուն նուիրատուի մը առ-
ջեւ չնորհնկալի նուաստութեան ենթարկուած դըտ-
նելով իր անձը: Ո՞չ բնաւ: Թէպէտեւ իր նկարագրին
գլխաւոր զիծերէն մէկն ըլլար արդարեւ հպարտու-
թիւնը, բայց այդ պարագային իր մտքին վրայ կիշ-
ևէր միահեծանօրէն հետաքրքրութիւնը—կանացի
յատկութիւններու մէջ ամենէն զօրեղը:

Միայն թէ այս երկրորդ անակնկալը՝ առաջինէն
շատ աւելի ճոխ՝ բան մը որոշապէս կըզգացնէր ի-
րեն, այն թէ նոր ու լուրջ հետապնդումի մը առար-
կայ կըլլար ինք. եւ սակայն միջոցը տարօրինակ,
զրեթէ եղական էր վասնզի Սրփենի՝ թէեւ յաճախ
նշաւակ եղած էր արտառոց ևւ երրեմն յիմարական
քմայքներու, բայց չէր յիշեր ոեւէ նմանօրինակ
դէպք որու հեղինակը անծանօթ նուիրատուի հմայ-
քի մը ետին պահուի այնքան յամառօրէն. ուստի
տարուեցաւ նախ խորհելու հարկեցուցիչ պատճառ-
ներու վրայ որոնք կրնան ստիպել անծանօթը այդ
խիստ վերապահութիւնն ընելու:

Յանկարծ յիշելով գանձապահին այն խօսքը թէ
վաթսուն տարեկան մարդու մը ձեռքով վճարուած
էր իրեն կերպարին արժէքը, իր զեղեցիկ ձեռքով
ճակատը խփեց, եւ ըսաւ շեշտով մը որու մէջ յու-
սախարութեան մը դառնութիւնը կը մատնուէր այս
անդամ.

— Բո՞ւհ... որքա՞ն անմիտ եղայ այնքան աճա-
պարելով հարուատ ենթագրութիւններու մէջ մղուե-
հրապարակ բերելէ կը խուսափէր:

լու։ Եւ ինչպէ՞ս կըլլայ որ այսօքան ուշ կը կուահեմ իրողութիւնը... եւ ի՞նչ է ան... ահաւասիկ ապահովաբար։ Նոյն ինքն վճարող մարդը— սմսեղուկ ծեր մը, գուցէ ծալտեալ նապապ—անհամարձակ՝ անձնապէս իր խրառուելի դէմքը ցցելու առջեւս, կուղէ նախ անանուն եւ ասպետական նուէրներով տիրել սէրէ զատ միւս զգացումներուս վրայ եւ յետոյ ինք զինքն գարպատել... վկա՞յ նըրամտութիւնս, որու վրայ կը սիրէ պարծիլ մայրս՝ իրրեւ թունդ հաւատացող մը յատկութիւններու ժառանդականութեա՞ն, ինդիրն այս է եւ անհաւանական է որ ուրիշ կերպ ըլլայ այն։

Արփենիի խորհրդածութիւնն ու համոզումը այս կէտին հասած էր, երբ իր կառավարը ոտքի ցատկեց զահանդի աղաղակ մը բարձրացնելով։

Այդ միջոցին նորատի աղջկան կառքը Բէրայի Շիտակ ճամբուն վրայէն կ'անցնէր սովորական արագութիւնով մը. դիմացէն եկող ուրիշ կառք մը՝ որու մէջ հիանալի ճաշակով հագուած մարդ մը ընկողմանած էր, մարդ չի գիտեր՝ կառավարին անփութութենէն թէ անճարակութենէն, չի կըցաւ վայրկենին շեղիլ իր ուղղութենէն. այնպէս որ քիչ մնաց երկու կառքերն իրար պիտի բաղխէին, եթէ Արփենիի կառավարը՝ ճիշդ ժամանակին բարձրացուցած իր հաւարով՝ անմիջական դադարի նշան տուած չըլլար։

Այն կարճ ժամանակամիջոցին որ պէտք եղաւ երկու կառքերուն ալ ուղղութիւնը փոխելու համար, Արփենիի եւ օտարականին աչքերն իրարու հանդիւ

պէցան։ Այդ երկու նայուածքները սակայն պատահական ակնարկներու պէս չի սահեցան, չանցան իրարու վրայէն, Արփենի օտարականին շեշտակի իրեն յարած նայուածքին մէջ ճանչցաւ մէկէն Զամլընայի անձանօթը. իսկ ան՝ մելամաղձութեան աստուածի մը վեհութեամբ միշտ ընկողմանած, առանց նոյն իսկ թարթով մը մեղմացնելու փոյթ ունենալու՝ նայուածքը միշտ բեւեռած կը մնար անոր վրայ. կարծես թէ անոր բրացած սիրտը խորապէս խոցելու կանխամտածութիւնն ունէր։

Արփենի կարելի ճիպը ըրաւ զիմադրաւելու այդ նայուածքին. չի յաջողեցաւ, ու կեանքին մէջ դուցէ առաջին անգամն ըլլալով՝ իր աչքերուն ուղղութիւնը փոխելու ստիպուեցաւ. եւ յետոյ՝ թեթեւ կարմրութիւն մը երգունեց իր ճակատը։ Այդ կարմը ըլլութիւնը հպարտութեան պարտութենէն զգացած կորա՞նքը կը մատնէր, թէ ոչ իր սրտայուգութիւնը. կարելի չէ տարրորշել։ Միայն թէ այն պահուն երբ կառքերը՝ բաւականաչափ միջոց գտնելով՝ կըսկըսէին շարունակել իրենց ճամբան, ան չի կրցաւ ինք զինքը զապել երկրորդ ու այս անդամ քիչ մ'աւելի խոր նայուածք մը չի նետելու համար օտարականին վրայ։

Տեսարանը որու վրայէն կանցնինք, ուրիշ հետաքրքրաշարժ կողմ մը ունէր։ Եթէ կէս ժամ առաջ նորատի պէլուհին տեսած ըլլար այն անձանօթը որ թիրինի դանձապահին մօտ սպրդած էր իրեն ի նըպաստ խնդիրք մը եւ գումար մը ներկայացնելու անոր, պիտի ճանչնար զայն ալ օտարականի կառավարին անձին մէջ, վասնդի նոյն ինքն էր։

Չորս օր անցած էր :

Շաբաթ առառւն էր :

Այն չորս օրերը որոնց վրայէն կանցնինք, սահմած էին առանց ուեւէ դէպքի եւ նորութեան. եւ արդէն Արփենի՝ իր նոր հանդերձանքին մանրամասնութիւններով զբաղած՝ գրեթէ դուրս ալ ելած չէր :

Իր միտքը սակայն չէր զաղբած գործելէ :

Այդ ժամանակամիջոցին նորատի գեղուհին խորհուրդներուն պատմութիւնը կարելի է խտացնել երկու րասի մէջ.— Օտարականը եւ անակնկալները. երկուքն ալ շահազրդուական, եւ — ինչո՞ւ չըսել — հետեւաբար հաճելի : Կարդէ՞ այս տեսակէտով վէճի առարկայ ընել ակնարկուած անակնկալներու հանդամանքը : Կարծենք ո՛չ :

Օտարականին ինդիրը սակայն՝ դէթ թեթեւ ուսումնաբութեան մը կարօտ է :

Արփենի — առանց այլեւայլի՝ ըսենք — ազատ կրօնական կամ սովորական ամէն տեսակ կաշկանդումէ, մարզոց չնական ախորժաներուն առջեւ նետուած համեղ երէ մ'էր : Հպարտ իր հրապոյրովը, եւ դիտակից իր դեղեցկութեան հմայքին — որ մելամաղձուութեան թեթեւ ստուերով մը չքաւորուած՝ եթերային բան մ'ալ ունէր — դիտած էր որոշապէս իր շուրջը համափուած տարբանքի դալարքը. եւ սովորած՝ փոքրոգի չնթումներուն եւ մուրացիկ գարպասումներուն այն տեսակ մարզոց որոնք հըրապարակին վրայ կը սոնքային իրենց ընկերուական բարձր, նոյն իսկ աստիճանաւորի փառքին մէջ : Արդ

հետզհետէ վարժուած էր նկատելու մարդիկը՝ առանց բացառութեան ստրուկները այն զօրութեան զոր կանացի հրապոյրներու համադրութիւնը կը յայտաբերէ :

Մարդիկն իրենց տկար կողմէն դիտելու մը տական պատեհութիւնները՝ վերջապէս կազմէր էին իր մէջ այն դաւանանքը թէ անոնք արհամարհանքի միայն արժանի էին . մանաւանդ նկատեր էր եւ համոզուեր թէ արհամարհանքն ալ զօրաւոր ազդակներէն մին էր այն հրապոյրին որ կ'առինքնէ ցանկահրապոյր ախորժակները. այս տեսակէտով ըստամոքսն ու սիրաը — ինք կըսէր թէ դուցէ անոր համար որ կազք կողքի կ'ապըրին — իրարու կը նըմանցնէր. վասնզի չէ՞ր որ երկուքն ալ կը ծարաւին այն բանին որմէ կը զրկեն զիրենք :

Քանի մ'օրէ ի վեր սակայն իր մտքին եւ համոզումներուն մէջ շփոթիչ հոսանք մը թափանցած էր : Անոր ընոյթը շատ հետու էր տարորուցելէ՝ իրաւ. րայց ուր ուրեմն կը սկսէր զգալու թէ տպեղ սեռը իր հասարակ ներկայացուցիչներուն մէջ ուսումնասիրեր էր մինչեւ այն օրը, վասնզի կեանքի, կամ դէշ օրինակներու բերմունքները անոնց մէջ միայն ապրելու մղած էին զինքը : Իսկ այժմ կը սկսէր կուահելու թէ կամքի, վեհութեան այն առնական տիպարները — որոնց վրայ մերթ երազեր էր՝ իրբեւ աննիւթ էութիւններու վրայ որոնց ուժէն կը պատկառի մարդ՝ առանց տեսնելու զանոնք — իրական դէմքեր էին . թէ վերջապէս մարդկային կենսաշարքերու իրականութեան մէջ կային բարոյական կուովի տիպարներ որոնք կընային տիրել կիներու

մտքին, քմահաճոյքներուն, իբրեւ կին անոնց ունեցած ամէն տեսակ բնազդներուն վրայ վերջապէս:

Համոզումի այս սարսումը — չէր գիտեր թէ ինչո՞ւ — Արփենի կը տարուէր վերագրելու օտարականին հետ ունեցած իր հանդիպումներուն. եւ գուցէ իր այդ կարծիքն էր որ գիտինը պատրաստած էր այն նախազգացումին թէ կեանքին մէջ առաջին անգամն ըլլալով իր հպարտութիւնը, իր հին գաղափարները լուրջ փորձի մը կենթարկուէին. անոնք գուցէ գորաւոր բաղխում մը պիտի ունենային կամքին հետ օտարականի մը, որու նայուածքէն արտածորած տեսակ մը թելագրական ուժը իր — Արփենիի — միտքը, միանդամայն գուցէ սիրտը անառուն սեղմումի մը ենթարկած էր:

Ի՞նչ կընար ըլլալ այդ բաղխումին հետեւանքը. եւ կամ Արփենի անկեղծօրէն կուզէ՞ր յաղթական դուրս դալ այդ դուպարէն, այսինքն վշրել իր պատուանդանին տակ օտարականին կամքը, եւ հաւասարեցնել զայն այն խրտուիլակներուն զորոնք իր քամահանքին միայն արժանի կը համարէր:

Պիտի թողունք որ մեր վէտին շարունակութիւնը դրապէս պատասխանէ այդ հարցերուն:

Արդ շաբաթ առուուն, ժամը 8ին, նորատի աղջիկը իր մօտ կանչեց Շնորհքը եւ անոր ըսաւ:

—Ժամը տասին դրանս առջեւ պատրաստ պէտք է ըլլայ կառք մը՝ ժամով վարձուած:

—Լաւ, սիրելի օրիորդս:

—Ասկէ զատ մինչեւ այդ ժամը ամենալաւ հագուստներդ հագած՝ պատրաստ պիտի ըլլաս ինծի ընկերանալու:

—Ամենայն երախտագիտութեամբ. եւ հաւատի եղէք, օրիորդ, որ սիրուն կառքի մը մէջ Զեր քովքովիութիւնը վայելելու պատիւը արժեցնելու համար՝ ջանք չը պիտի խնայեմ... ուրիշ հրամա՞ն:

—Ոչինչ. միայն թերեւս հարկ է որ գիտնաս թէ նախ կարուհիիս տունը պիտի երթանք հագուստներս առնելու, յետոյ ալ գոհարավաճառիս:

Շնորհք դուրս ելաւ:

Որոշեալ ժամուն Արփենի կառք կը մտնէր ընկերակցութեամբը Շնորհքին որ իր նոր հագուստովը պատուական քաղքենիի մը երեւթն առեր էր:

Կարուհիին տունը թագսիմի մօտերն էր:

Արփենի առջի օրուան իր հանդիպումին վերյիշումովն անշուշտ գրաւուած, Բէրայի շխատ ճամբէն անցնելու ատեն աչքերովը չորս կողմը կը փընտըռէր. բայց ոչ այդ միջոցին եւ ոչ ալ երբ կէս ժամ վերջը կարուհիին տունէն կը դառնար՝ հետն ունենալով իր նոր կարուած հագուստին ծրարը, նայուածքը կանգ չառաւ ոեւէ մէկուն վրայ որ օտարականը յիշեցնէր իրեն:

Ժամը տասնըմէկուկէսին Մեծ շուկային գոհարավաճառներու թաղին մօտագոյն մէկ կէտին վրայ կառքէն վար իջաւ եւ Շնորհքին հետ միասին կը մըտնէր իր գոհարավաճառին կրպակը:

Հոն առաջին հանդիպած տղուն՝ Պ. Մելքոնը հարցուց. գոհարավաճառն էր ան:

—Իր մասնախուցն է, օրիորդ, յաճախորդի մը հետ որ հազիւ Զեղմէ վայրկեան մասաջ ներս էր մտած, եւ որ նշանաւոր մէկը ըլլալ կը թուի: Կուղէի՞ք որ իմացնէի անմիջապէս Զեր դալուստը:

—Հարկ չիկայ, տղաս, կրնանք քիչ մը սպասել:
Արփենի եւ Շնորհք մէյ մէկ աթոռի վրայ նըստան՝ կոնակնին դարձուցած գործակատար տղուն ակնարկած մասնախուցին:

Քառորդ մը հազիւ անցած էր երբ գոհարավաճառը դուրս ելաւ խիստ վայելչօրէն հազուած անձի մը հետ: Կերեւի թէ նշանաւոր մէկն էր, վասնզի Պ. Մելքոն յարդանքի ամենադոյզն թերութիւն մը չընելու մտահոգութեամբ այնքան տարուած կը թըւէր որ, չի ճանչցաւ, դուցէ չի տեսաւ իսկ Արփենին:

Գալով նորատի աղջկան, առաջին ակնարկով նշանաւոր յաճախորդին անձին մէջ ճանչցաւ իր օտարականը, որ այս անդամ կարճ, զրեթէ հպանցական նայուածք մը միայն նետելով իր վրայ, կը սահէր կանցնէր առջեւէն: Յանկարծ ջանալով զըսպելու իր այլայլութիւնը, Շնորհքին դարձաւ եւ հարցուց.

—Աս մարդը կը ճանչնա՞ս:

—Ո՛չ, օրիորդ, յարեց Շնորհք:

—Ես կուղեմ ճանչնալ զինքը, գիտնալ անոր բընակած տունը, իր անունը, վերջապէս իր ինքնութիւնը՝ կարելի մանրամասնութեամբ. կիմանա՞ս: Եթէ հարկ ըլլայ՝ ծախքէ մի՛ փախիր. ահա քեզ դըրամ:

Եւ այս խօսքերն ըսելու ատեն Արփենի քանի մը ոսկի կը սահեցնէր Շնորհքի ձեռքին մէջ:

Այդ միջոցին արդէն օտարականը դուրս կելէր. Շնորհք ալ ոտքի ելլելով կը պատրաստուէր անոր հետեւելու, երբ նորատի պչըրուհին անոր թեւէն բոնելով, թեթեւ վարանքէ մը ետքը աւելցուց.

—Քու խուզարկութիւններուդ եւ իմ հետաքըրքը ըրբութեանս մասին չըլլայ որ սակայն ոեւէ ակնարկութիւն ընես ոեւէ մէկուն, ոչ իսկ մանաւանդ մօրս, կիմանա՞ս:

—Կրո՛ղ, կարելի՞ է չիմանալ, երբ կերեւի թէ օրիորդս այնքան կարեւորութիւն կուտայ այդ խընդրոյն: Յտեսութիւն. օրիորդ. կէս ժամէն ձեր հետաքըրքութիւնը պիտի գոհացուի լիուլի:

Ծառան արագօրէն դուրս ելաւ կրպակէն եւ տասը քայլ հեռուէն սկսաւ հետեւիլ օտարականին:

Երբ շուկայէն բաց պողոտան ելաւ, նշմարեց փառաւոր կառք մը դէպի ուր կը դիմէր օտարականը. անոր ձիերուն խրոխտ, բարձրավիզ կեցուածքը զգացուց ծառային թէ կարելի չը պիտի ըլլար օտարականին հետեւիլ հետի՛ եթէ բարակի մը ջըղուտ սրունքներն իսկ ունեցած ըլլար. ուստի արագ նայուածք մը պատցուց կառք մը գտնելու համար, երբ մէկը ձեռքն անոր ուսին վրայ դրաւ եւ մտերիմ չէշտով մը,

—Ո՞ւր այսպէս, վարպետ Շնորհք, ըսաւ:

Շնորհք ետին դառնալուն, ճանչնալով դիմացինը,

—Վա՛յ, դուք ալ հոս, Պ. Գարիկ. գոչեց:

—Զարմանալու ի՞նչ կայ, սիրելիս. երբ մարդ Պոլիս կը գտնուի, նոյնքան իրաւունք ունի Մահմուտ փաշայի կողմը թափառելու, որքան Բէրայի մայթերուն վրայ. իսկ դուն ի՞նչ գործ ունիս հոս, նայինք:

—Կը ներէք, Պ. Գարիկ, ստիպողական գործ մը ունիմ, թողէք որ զայն հետապնդեմ. ժամը մէկին

Սիրքէնի կը տեսնուինք . արդէն տեսնել կուզէի Զեղ :

—Բայց սիրելիդ իմ Շնորհք , յարեց Գարիկ կոչուած այդ մարդը , որ ուրիշ մէկը չէր բայց միայն վաթսունոց այն անծանօթ մարդը որ Թիրինկի վաճառատան դանձապահին վճարեր էր Արփենիի հադուստցուին ի հաշիւ յիսուն սոկին . — Ճիշդ այն գործը որ քեզ կը ստիպէ անմիջապէս ինձմէ բաժնուիլ , զիս ալ կը հարկադրէ ընդհակառակն վար զնել քեզ :

—Զեմ հասկնար , ըստ Շնորհք նայուած քով հետեւելով օտարականին որ կը պատրաստուէր կառքը մտնելու :

—Ըսել կուզեմ թէ , չարունակեց Գարիկ , քեզ կուզեմ խօսիլ այն անձին նկատմամբ որու որսական բարակի մը պէս հետեւելու կը պատրաստուիս :

—Ի՞նչ , կը ճանչնա՞ս զայն , հարցուց Շնորհք այս անդամ այլայլուն հետաքրքրութեամբ :

—Կարծեմ թէ այս' , եւ նոյնիսկ այնքան որքան դուցէ չես կրնար երեւակայել :

—Ըսել է իր անունը , տունը , ինքնութիւնը կը նաև ինձ լուր տալ , հէ՞ :

—Այս' , եթէ չահագրգութեանդ պատճառը միայն իմացնես ինձ . այսպէս կըսեմ , սիրելիդ իմ Շընորհք , վասնդի ես գիտեմ թէ օրիորդէ յանձնած է զայն հետապնդելու պաշտօնդ , իսկ գու ալ շատ աւելի լաւ գիտես թէ անոր գործերովը կը չահագրգութիմ մասնաւրապէս :

—Գիտեմ , Պ. Գարիկ , գիտեմ . բայց կը տեսնես որ որսը ձեռքէս կը փախի . վերջը կը տեսնուինք ուրեմն :

Գարիկի յօնքերը թեթեւօրէն ամփոփուեցան .

բայց ինքզինք զսպելով եւ լուրջ երեւոյթ մը դասելով բռնեց անոր թեւէն եւ ըսաւ սուզ ձայնով .

—Կը տեսնեմ որ , սիրելիդ իմ Շնորհք , չափազանց եռանդ մը մոլորեցուցած է յստակատեսութիւնը , այնպէս որ կըսկիմ փոխել վրադ ունեցած լաւ կարծիք :

Կերեւի թէ ծառան չահախնդրական կապեր ունէր Գարիկին հետ , վասնդի անոր այդ խօսքերուն առջեւ օտարականը պահ մը մոռցած , կակաղեց .

—Բայց , Պ. Գարիկ . . . ներեցէք :

—Թող որ մեկնի ան . իսկ մենք մօտագոյն սըրամանն երթանք , որպէսզի քիչ մը տեսնուինք . անհոգ եղիք , մեր խօսակցութեան նիւթերէն մէկն ալ այդ մարդը պիտի ըլլայ :

—Ի՞նչ , իրա՞ւ է որ կը ճանչնաք զայն :

—Ապո՞ւշ , տակաւին չի հասկցա՞ր թէ այդ մարդըն է այն՝ որուն ես գործակատարն եմ , իսկ դուն , զաղանի ոստիկանը՝ օրիորդիդ մօտ :

—Ի՞նչ . . . ա՞ն . . . մեր նապա՞պն է , դոչեց Շընորհք անկեղծ հիացումով :

—Այո' :

—Ո՞հ , երթանք , Պ. Գարիկ , ուր որ կուզես , նոյն իսկ դժոխքը՝ եթէ կամիս :

Եւ սկսաւ քալել թեթեւաշարժութեամբը մարդու մը որ աճապարելու մէջ մասնաւոր շահ ունի , այսինքն փոխանակ Գարիկին հետեւելու , աւելի առաջ անցնելով անկէ :

Երբ մտան մօտակայ սրճարանը , Գարիկ երկու կթղայ սուրճ ալպարելէ վերջը ըստաւ .

—Քեզ տեսած չեմ այն առաւօտէն ի վեր երբ

տունս եկար իմացնելու թէ օրիորդդ թատրոնի հագուստցու մը զնելու համար դուրս պիտի ելլէր . միշտ այն այժ առաջու ստացայ քենէ տոմսակ մը՝ ծանուցանող թէ ան կէսօրէն առաջ իր գոհարավաճառի պիտի դիմէր ոսկիէ զոյդ մ'ասլարանջան զնելու համար :

—Եթէ չեմ սխալիր , իմացուցեր էի նաեւ դոհարավաճառին հասցէն :

—Արդարեւ այո՛ , եւ ապացոյցն ալ ան է որ անոր կրպակին մօտերը քեզ կը հանդիպիմ : Բայց անցնինք իրողութեան . ի՞նչ կուզէիր զիտնալ եւ օրիորդիդ իմացնել Պարոնս հետապնդելով :

—Ո՛չ , Պ . Գարիկ , պատասխանեց Շնորհք կեզծ ամօթիածութեան ծեքծեքումով . Կը քաջ չը պիտի մոռնամ այն դէշ դրութիւնը որու մէջ բանեցիք զիս : Բայց , խնդրեմ , մի՛ մոռնաք որ չէի ճանչնար զայն : Ասկէ զատ , յանցանքս դարձանելու համար աւելի քան երբէք անկեզծ պիտի ըլլամ , ու պարզապէս պիտի յայտնեմ Զեզ որ զայն հետապնդելով կուզէի ծանօթութիւններ քաղել իր ինքնութեան , եւ անցեալ կեանքին վրայ :

—Եւ ի՞նչ միջոցներով պիտի կրնայիր ամբարեւ այդ տեղեկութիւնները :

—Սովորական միջոցներով , այսինքն համոզկեր խօսքերով , ի հարկին օղիով , նոյն խսկ դրամով ապականելով անոր սպասաւորներէն մէկը կամ մէկ քանին :

—Ուրախ եմ որ օրիորդդ սկսած է զիջանիլ շահագրգուելու Պարոնովս , սիրելիդ իմ Շնորհք . ինչան գոհունակութեանս կը փութամ յայտնելու նա-

եւ թէ հարկ չը պիտի մնայ այդ քիչ մը յանդուզն միջոցներուն դիմելու՝ փափաքած տեղեկութիւններոդ ստանալու համար . վասնզի ես պիտի տամ քեզ միուլի կերպով . միայն՝ քիչ մը վերջը :

Գարիկ հսու ընդմիջեց իր խօսքը , վասնզի կառանը վրայ եկած էր սուրբձերը հրամցնելու համար :

Վայրկեան մը վերջը առաջին ումալ մը կլլելէ յետոյ յարեց .

—Կը յիշես , սիրելիս , որ տանեւհինդ օր առաջ մեր մէջ տեղի ունեցած էր առաջին խօսակցութիւն մը . եւ անշուշտ չես մոոցած նաեւ թէ ինծի հետ դորձակցութիւնդ ապահովելու համար , քեզ հետ կը պայմանաւորուէի՝ պարբերական վարձատրութիւններէ զատ , քսան ոսկի բացառիկ վճարում մընել քեզ այն օրը երբ քու եւ իմ պաշտօնս պիտի աւարտի մեր նապապին պահաջած պայմաններուն մէջ : Կը յիշես այս կէտերը , չէ՞ :

—Անշուշտ Պ . Գարիկ :

—Քու վրադ ունեցած վստահութեանս մէկ նոր ապացոյցը տալու համար քեզ յայտնութիւն մը պիտի ընեմ այսօր , միայն առայժմ դաղտնի պահելու պայմանաւ . զիտե՞ս , Շնորհք , թէ ի՞նչ նկատումով Պարոնս , այնքան կը շահագրգուի օրիորդիդ կեանքովը . ահաւասիկ մէկ խօսքով . ան կուզէ — խօսքին ամենալայն առումովը — այդ աղջկան սպազան սպահովել : Կը հասկնա՞ս : Եթէ այս , կարծեմ հարկ չի մնար ըսել թէ ամենաթեթեւ վերապահութիւնդ կրնայ ձախողութեան մատնել այդ գեղեցիկ հետեւանքը , որ անշուշտ քու ալ յաջողութիւնդ պիտի բերէ հետը :

Շնորհք պահ մը քթին ծայրը չոյելով՝ իր գաղափարներն ամփոփելու ջանք մը մատնելէ յետոյ, ըստ ձայնով մը որ ցոյց կուտար թէ ան դիտէր նաև շահագործել ստախօսութիւնը եւ կեղծ վեհանձնութիւնը.

—Ո՞չ, Պ. Գարբիկ, կըզգայի արդէն թէ ազնիւ դործի մը համար կը դաւակցէի Զեղի հետ. ասկէ զատ իմ խմորս ունեցող մարդ մը երր առաջին քայլ նետած է, չի կրնար ընկրկիլ այլ եւս. կը խնդրեմ որ վստահիք հաւատարմութեանս, ինչպէս ես կը վստահիմ Զեր յայտնութիւններուն:

—Գեղեցիկ խօսեցաք. կը մնայ ինձ հարցնել թէ երեքարթի օրէն ի վեր ի՞նչ անցաւ դարձաւ օրինութիւն տան մէջ:

—Ոչինչ, ըստ երեւոյթին, Պ. Գարբիկ, վասնզի ան գրեթէ երբէք դուրս չելաւ. բայց շատ բաներ՝ իրականին մէջ . . . թերմա՞շ, կերեւի թէ նշանաւոր հազուատցու մը նուիրուեր է անոր. աշա ինչ որ նախ իր խորհրդածութիւններուն թառը կը կազմէ: Ասկէ զատ շարունակ կ'անդրադառնայ օտարականի մը վրայ որու երկրորդ անգամ ըլլալով հանդիսեր է՝ երր կառքով իր կարուհին տունը կերթայ եղեր:

—Կրնա՞ս գիտնալ թէ ի՞նչ տպաւորութիւն ըրած է անոր վրայ այդ օտարականը որ Պարոնն էր:

—Կարծեմ թեթեւ բացատրութիւն մը ըրած կըլլամ եթէ այդ տպաւորութիւնը որակեմ նպաստաւոր բառով. կրո՞ղ, կերեւի թէ Պարոնդ նայուածքովը կախարդեր է զայն: Զարմանալին ո՞ւր է, գիտէք. մինչեւ շաբաթ մառաջ Արքենի մէկն էր այն քարուիրտ աղջիկներէն որոնք կը կարծուին թէ ան-

խոցելի են, և կարհամարհեն էրիկներն անխտիր՝ իսկ վերջին օրերուն իր բնաւորութեան մէջ կատարուած փոփոխութիւնը շատ ակնահար է: Զեմ չափազանցեր ըսելով թէ մելամաղձոտութեան նշաններ կը տեսնեմ իր վրայ. վասնզի, հազիւ թէ կը խօսակցէի իր մօրը հետ. իսկ առջի գիշեր, երբ իրեն այցելած էր Արմիկեան — իր հոմանին —, գիտէ՞ք ի՞նչ ընդունելութիւն ըրաւ անոր. Հինդ վայրկեանի կըտրուկ, զբեթէ պաղ տեսութիւն մ'ունենալէ վերջը՝ անհանգստութիւն մը պատրուակելով ճամբեց:

—Հէ՞ ըսել է պարզապէս մերժեց անոր սիրոյ արտայայտութիւնները:

—Ս.յո՛, պարոն: Եւ յետոյ ուրիշ ուշագրաւ պարզայ մը: Օրիորդս իր հագուստը Արմիկեանի հաշոյն շինել պիտի տար: Երբ տեսաւ որ ուրիշէ մը նըւիրուած էր ան, որոշած էր անոր արժէքը դարձեալ Արմիկեանէն առնել եւ անով զոյգ մը ոսկիէ ապարանջան գնել. բայց վերջն ի՞նչ անցաւ մտքէն, չեմ դիտեր, իր այդ խորհուրդէն հրաժարեցաւ եւ նախապատիւ համարեց իր անձնական դրամով գնել:

—Արդարեւ ուշագրաւ կէտ մ'է այդ, ըստ Գարեկ մտախոհ, եւ յետոյ աւելցուց — բայց չի խօսեցար ինձ Տիկին Շողիկին վրայ. կուզէի գիտնալ թէ ան ի՞նչ կը խորհի անցած դարձածին վրայ:

—Թերեւս չը պիտի հաւատաք ինձ, պարոն, եթէ ըսեմ թէ Տիկինը աղանդելներու անակնկալէն զատ, որ իր աչքին առջեւ կատարուած ըլլալուն՝ չէր կրնար իրաղեկ ըլլալ, ուրիշ բանէ տեղեկութիւն չունի:

—Զարմանալի՛ բան. բայց իր աղջիկը տեղե-

կութիւն չի՝ տար անոր անցած դարձածէն :

—Կրնամ առանց երկմտելու «ո՛չ» ըսել, պարոն :

—Զըսե՞ս ուրեմն թէ կը կասկածի իր մօրը խըրատատութեան անկեղծութեան վրայ :

—Թերեւս, պարոն . բայց ես իր այդ վերապահ հումները հոգեբանական պատճառներու կը վերադրեմ . քսան տարիէ ի վեր իրենց հետ կապրիմ եւ երկուքն ալ ուսումնասիրած եմ պէտք եղածին չափարդ երր խօսակցութեան նիւթը այդ երկու անձերն ըլլան, կարծեմ թէ խօսակիցս սխալած չըլլար իմ դատողութեանս վատահելով . ըսեմ ուրեմն, եթէ կը հաճիք, պարոն, թէ ի՞նչ բանէ առաջ կուրայ օրիորդիս այդ ծածկամտութիւնները . . . : Տարիներ առաջ, այսինքն իր մանկութեան շրջանին եւ արքունքի նախընթօրերուն, երբ Տիկինը գաղտնի յարաբերութիւններու դոհուբոհին մէջ կը սուզուէր, ան —Արքինի — ժամերով լլուած կը մնար մենաւոր կեանքի մը տաղտուկներուն մէջ : Այդ յաճախաղէպ լքումները, իր այն տարիքներուն՝ երբ հոգին դիւրաւ կը կաղապարուի արտաքին ազդեցութիւններէ, մզածէին զինք լրակացութեան, ինչպէս նաև ինքինքին բաւելու պէտքին զգացողութեան . այդ զգացողութիւնը հետզհետէ իր մէջէն ջնջած է մայրական կամ մարդկային կարեկցութեան կամ խորհուրդին զիմելու ամէն տեսակ տկարութիւն եւ միտում : Իրաւ է թէ այն կեանքը որու մէջ կը մտնէր ան՝ հակաղիր չափազանցութեան մը պէտքին առջեւ կը դընէր զայն — լեզուագարութեան, բան մը որու մէջ ալ նշանաւոր դարձաւ վերջէն . բայց սա կայ որ յամառելով դեռ կառչիլ իր հին ունակութեան՝ լուս ու

անթափանցելի է երբ յուզուած է եւ կամ մասնաւոր խորհուրդներով գրաւուած :

Գարիկ համբերատար ոգիով մտիկ ընելէ վերջ՝ այդ վերլուծութիւնը՝ յարեց .

—Կը տեսնեմ որ հոգեբանի մը իմաստութեամբ կը խօսիս, Պ. Շնորհք...

—Հենդ տարի ուսուցչութիւն ըրած եմ, պարոն Գարիկ . այն տաեն ընկերներս «հոգեբանը» կանուանէին զիս . պատասխանեց Շնորհք համեստութեամբ :

—Միայն թէ աւելի՛ իրողութիւններու վրայ ձեւակերպելու ստիպուած եմ խորհուրդներս՝ քան տեսութիւններու վրայ :

—Կարգը անոնց եկաւ, վարպետ : Արդ, երէկ առոտու Տիկինը իր աղջկան սենեակը մտաւ . խօսակցութեան միջոցին ան ճարպիկ դարձուածքով աղանդերներու խնդիրին վրայ կենալով, հարցուց յանկարծ օրիորդին՝ անոր աչքերուն մէջ յառելով սուր նայուածք մը . «Որքան զարմանալի է որ այդ նուիրատուութեան հեղինակը մինչեւ այսօր երեւան չելաւ, նոյնքան նաեւ որ ան միայն աղանդերներու անակնկալով փակած ըլլայ իր քմահամութիւնը . բայց նայեցէք թէ ի՞նչ կը պատասխանէր օրիորդս, եւ այն չեշտով մը որ յայտնապէս իր նեղսրտութիւնը կը մատնէր . «Ի՞նչ . տակաւին կը խորհի՞ս այդ տղայական միջագէպին վրայ . բայց չըսե՞ս թէ հետզհետէ մտայնութիւնդ կը խանգարուի» : Կը լսէ՞ք, պարոն, ահա այս խիստ պատասխանով վերջակէտը կը դնէր անոր հարուստ երազատեսութիւններուն առջեւ : Ուրիշ փաստ ալ կուղէի՞ք, պարոն :

—Ե՞ւ, եթէ ունիք :

—Անշուշտ, այո՛ : Այն միջոցին որ մեր նապապը լրտեսելու պաշտօնը կուտար ինձ, գիտէ՞ք, ի՞նչ ըստ ինձ օրիորդը : Ահաւասիկ՝ բառ առ բառ . «Քու խուզարկութեանցդ եւ իմ հետաքրքրութեանս մասին չըլլայ որ ոեւէ ակնարկութիւն ընես ոեւէ մէկուն, ոչ իսկ մանաւանդ մօրս» : Ո՞չ, պարոն Գարբիկ, եղած են բառեր որոնք երբեմն օրերով քունս խանդարած են . այդ մանաւանդ բառն ալ անոնց շարքին մէջ մտնելու չափ ոյժ ունի :

—Կրնաք մացնել, ըստ Գարբիկ ժամելով Շնորհ՝ քի մեծամիտ վիլլսովայութեան վրայ . յետոյ ըստ, բայց կէտ մը կայ որու մասին պէտք է որ լուսաբանուիմ . այսինքն թէ ի՞նչ կերպով կրցած ես—քեզի պէս գրականօրէն խօսելով—մտքիդ լուսատիվին մէջ առնել օրիորդիդ խորհուրդները կամ զգացումները, նաեւ լսել այն քանի մը խօսքերը որոնք յայտնեցիր ինձ . վասնդի չեմ կարծեր որ օրիորդդ ի՞ դադունիքներուն հաղորդակից ընէ քեզ՝ իր մօրը վրայ նախապատութիւն տալով :

—Արդարեւ, պարոն, ուղղակի կերպով հաղորդակից չեմ, բայց եմ՝ անուղղակի կերպով եւ առանց անոր գիտութեան, յարեց Շնորհք եւ պահ մը Գարբիկն երեսը նայեցաւ իր այդ խօսքին յայտաբերելիք հետաքրքրութիւնը վայելելու համար :

—Չեմ հասկնար :

—Անշուշտ չպիտի հասկնաք, վասնդի մինակ ի՞ դադանիքս է ան :

—Չոր անշուշտ ինձ դոնէ յայտնելու բարեհատաթիւնը պիտի ունենաք, չէ՞ :

—Եիստ բնականարար : Ուրեմն ըսեմ Զեզ, պա-

րոն Գարբիկ . օրիորդիս մասնասենեակը միջնորմով մը բաժնուած է խուցէս . իմ աղուոր բախտէս, պատին անկիւնին խիստ մօտ տեղ մը կոճ մը նշմարեր էի տարիներ առաջ : Օր մը տիկինին եւ օրիորդին բացակայութենէն օգտուելով, այդ կոճը հանեցի, եւ այս կերպով ստեղծեցի գաղտնի յարաբերութեան միջոց մը, զոր ուզած ատենս կրնայի բանալ եւ գոցել . միայն որպէսպի օրիորդիս ուշադրութիւնը չի դրաւէր ան՝ բաց եղած միջոցին, այն գորգը որ կը դարդարէ անոր սենեակին միջնորմը, այնպէս մը դամեցի որ անոր քիւերը կոճին վրայ դային : Ահա, պարոն, այդ ծակէն լրտեսած եմ անոր յուզմունքի դիմայեղումները, մտիկ ըրած եմ անոր մենախօսութիւնները, ինչպէս նաեւ իր մօրը եւ Արմիկեանի հետ ունեցած խօսակցութիւնը եւ դեռ ինչ որ պէտք է տեսնել ու լսել :

—Սքանչելի է, գոչեց Գարբիկ կեղծ խանդավառութեամբ մ'որու մէջ՝ նրբամիտ ունկնդիր մը՝ զըդուանքի չեշտ մը պիտի զգար . եւ շարունակեց . արդարեւ տուած տեղեկութիւններդ թանկադին են ինձի եւ պարոնիս համար :

—Ո՞չ, պարոն, գիտէ՞ք որ ամէն պարագայի մէջ ձեզի անձնուիրութեամբ ծառայել մեծագոյն պարտականութիւնը կը համարիմ ինձի համար :

—Լաւ . գիտեմ այդ, Շնորհք, եւ արժանի կը համարիմ բացառիկ վարձարութեան մը :

Եւ Գարբիկ բաճկոնին զբանէն հանելով ափ մը դրամ, զայն խիստ Շնորհքին ձեռացը մէջ, որ վորձառու կաշառառուի մը ճկունութեամբ եւ պաղարիւնութիւնով սահեցուց իր զբանին մէջ :

—Վերջին հարցում մ'ունիմ հիմայ, ըստ Գարեկ յետոյ. նամակիդ յետգրոցին մէջ կիմացնէիր թէ իրիկունը Փըթի Շան պիտի երթար օրիորդի բայց չէիր յայտնած թէ ո՞ր օթեակը վարձուած էր իրեն համար:

—Աջակողմի թիւ 4 օթեակը, պարոն:

—Լաւ... կարծեմ թէ ուրիշ բան չունիմ այլ եւս քեզ հարցնելիք... մեկնինք. ճամբան քեզ կը հաղորդեմ բոլոր այն տեղեկութիւնները որոնք Եւ մանալու այնքան հետաքրքիր կերեւի օրիորդի:

Ու Գարիկ կարսոնը կանչելէ ու սեղանին վլաւ արծաթ գրամ մը նետելէ յետոյ՝ Շնորհքին հետ դուրս ելաւ սրճարանէն:

Հազիւ պողոսան ելած էին, ստիպուեցան սըր ճարանին առջեւ կանդ առնելու՝ սրնթաց կառքի մէ ճամբայ տալու համար: Արփենիին կառքն էր ան ինքն ալ մէջը. այսուհանդերձ որովհետեւ խիսի մտազրաղ էր նէ, չի նշմարեց իր հաւատարիմ ծառ ուն եւ անոր ընկերը: Իսկ Շնորհք ճանչնալով ին նորատի տիրուհին՝ չի կրցաւ զսպել զարմանք ճիչ մը:

—Աստուած իմ, պարոն, կը տեսնէ՞ք, օրիորդը է:

—Լաւ, ի՞նչ կայ զարմանալու. իր գոհարավ ճառին քովէն կը դառնայ:

—Արդարեւ երբ մարդ միայն գերեզման չէ դաշտ, վերադարձ մը միշտ բնական է. հետեւաբար այդ չէ զիս զարմացնողը. այլ այն թէ խիստ տըժ գունած եւ մտախոհ էր:

—Սիրելիդ իմ Շնորհք, կերեւի թէ սրատեսու

թիւնդ քիչ մը խանդարուած է, վասնդի չես կըցեր թափանցել թէ իր տժգունութեան մէջ հըճուանքի անստոյդ ստուեր մը կերերկտար, պատասխանեց Գարիկ եւ շարունակեց — օ՛ն, անհանդիստ ըլլալու պատճառ մը չիկայ մէջտեղը, այլ անակնկալ մը՝ ապահովաբար... եւ կարծեմ թէ պարզնս այս անդամ ալ զոյդ մը ոսկիէ ապարանջան նուիրած պիտի ըլլայ անոր:

ԹԱՏՐՈՒՆԻՆ ՄԵԶ

Գարեկ Ճիշտ գուշակեր էր :

Սրբենի տուն կը դառնար զոյդ մը ծանրագին
ապարանջաններու նուէրով մը ծանրաբեռնուած՝
այս անդամ : Ծանրաբեռնուած ըսինք, վասնղի այս
երրորդ անակնկալը՝ նախնթացներէն չատ աւելի
լուրջ դրութեան մը մէջ կը զնէր զինքը :

Թէ ինչո՞ւ :

Իրաւ է որ այս անդամ նուէրատուին ինքնութիւ-
նը քօղամերկուած էր, այնպէս որ Սրբենի հաստա-
տապէս գիտէր այլ եւս թէ իր անծանօթ նուէրա-
տուն այն օտարականն էր որ իր վրայ մասնաւոր
տպաւորութիւն ըրած էր : Ասկէ զատ ոսկերիչը բա-
ցարձակապէս յայտնած էր թէ այդ նուէրը՝ իրեն հետ
մասնաւենեակէն դուրս ելլող անձին կողմէ կը լլար :

Այս իրողութեան հաստատութիւնը թեթեւա-
ցում մ'էր իրեն համար, ճիշտ է . բայց այն վայր-
կեանէն սկսեալ երբ վատահեցաւ թէ այդ մարդը՝
ականաւոր անձ մը՝ ինչպէս կ'երեւէր յայտնապէս,
եւ հաստատած էր գոհարավաճառը—արտասովոր
հոդածութիւն մը կը տածէր իրեն նկատմամբ, ան
կըզգար թէ միտքը կը սեղմուէր տեսակ մ'օղակի
մէջ : Ո՞վ գիտէ, գուցէ իր սիրան ալ կը կրէր այդ
սեղմումին աղդեցութիւնը . վասնղի չէ՞ որ երբ

մարմնոյն մէկ անդամը յաւի, միւսներն ալ կը յա-
ւին յաճախ, այնպէս որ մարդ երբեմն կը շփոթէ յա-
ւին ակը : Եւ արդարեւ Սրբենի տարուելով ինքնի-
րեն հարցնելու թէ իրեն եղած այդ ասպետական նը-
էրներուն համար ինչո՞ւ չէր զգար այն խայտանքը
որ կանացի յազեցած պճնասիրութեան բնական ի-
րաւունքը կամ հետեւանքն է, կըզգար թէ ընդհա-
կառակն խղճահարութեան նմանող վիշտ մը կը իր-
ըրտէր իր ներսիդին : Ասկէ զատ որովհետեւ օտա-
րականին վարմունքը չէր կրնար հաշտեցնել մինչեւ
այն ատեն իր կազմած զաղակարներու ամբողջու-
թեան եւ մինչեւ վերջին օրերը իր ապրած կեանքի
պայմաններուն հետ, միտքը կը չարչրէր ըմբռնե-
լու օտարականին ասպետական վարմունքին տակ
թաքնուած նկատումները :

Դժբախտաբար որոշ եղբակացութիւն մը չէր կըր-
ցած հանել իր այդ քրքրումներուն մէջ՝ զէթ մին-
չեւ այն վայրկեանը երբ Շնորհք իր մասնասենեակը
կը մտնէր յաղթական ժաղիտ մ'ունենալով դէմքին
վրայ :

Այն օրը Տիկին Շողիկ տունը չէր . հին բարե-
կամուհին մը մօտ հիւրասիրուած էր . արդ տան մէջ
մինակ էր նորատի տիրուհին եւ ծառան :

—Եկա՞ր . լա՞ւ . նստէ նայիմ, ըսաւ Սրբենի ա-
նոր՝ ջանալով հանդարատութիւն երեսել :

Շնորհք աթոռի մը վրայ ինկաւ որպէս թէ յոդ-
նութիւնէ ողեսպառ :

—Ե՞ , ի՞նչ լուր բերիր նայիմ ինձ անոր վրայով,
յարեց քիչ վերջը Սրբենի օօմաթոռի մը մէջ թաղ-
ուելով : Նախ այն ըսէ թէ յաջողեցա՞ր անարգել

հետապնդել օտարականը. այս հարցումը անոր համար կընեմ որ չեմ կարծեր թէ հետի գացած ըլլայ իր տունը:

—Արդարեւ, օրիորդ, փառաւոր կառք մը կըս-պասէր իրեն շուկայէն դուրսը. հաւատացէք ինձ, իմ տեղս ուրիշ ուեւէ մէկը պիտի անճրկէր, եւ կո-րակոր ետ պիտի դառնար՝ դէշ հաշիւ մը տալու համար ջեզ:

—Աւելի կարճառօտ եղիր, Շնորհք. մէկ խօս-քով՝ յաջողեցա՞ր զինք հետապնդել:

—Պատուականապէս, օրիորդ:

—Բաել է դիտես թէ ո՞ւր կը բնակի ան:

—Այնքան լաւ՝ այո՛, որքան դիտեմ թէ ո՞ւր կը բնակի օրիորդս... Բէրայի շիտակ ճամբուն վը-րայ թիւ 62 բնակոցը (աբարթման), այսինքն այն որ պողոտային կեդրոնը կը դտնուի մօտաւորապէս և ամենէն փառաւորն է:

—Լա՛ւ. իր անո՞ւը:

—Եղուարդ Աչինակեանց կը կոչուի ան:

—Այդ ալ լաւ. հիմայ ըսէ՛ ինձ թէ ինչ տեղե-կութիւններ քաղած ես իր նկատմամբ:

—Ո՞հ, օրիորդ, կէս օխա օղիով եւ դեղին ոսկիով մը բացի գռնակ մը որու ետին պահուած բոլոր գան-ձերը ինձի յանձնուեցան առանց յայմանի. ըսել կուզեմ թէ բնակոցին սենեկապանը կաշուելով ի-մացայ այն թանկագին տեղեկութիւնները, զորս կը բերեմ ձեզ:

Արքենի պաղարիւն կեղծելու համար կատակին դիմելով ըսաւ.

—Չըսե՞ս որ անուղղակի կերպով պատուական

առիթ մը հայթայթած եղայ քեզ՝ պաշտօնակցի մը հետ կոնծելու...

—Կը սխալի՞ք, օրիորդ, յարեց ծառան արժա-նապատութեան շեշտով մը որ իր փոքրողութիւ-նը մասնելու կը ծառայէր քան վեհանձնութիւնը. — ես կէսօրները կոնծելու սովորութիւն չունիմ, իսկ իրիկունները հազիւ մէկ, առառաւելն երկու դա-ւաթ. եւ յետոյ, եթէ ես ալ բաժնեկից ըլլայի, կար-ծեմ թէ չը պիտի յաջողէի այդքան օղիով գաղտնի-քի տոպրակը բանալու. ոնդեղջիւրի ախորժակ ու-նէր սրիկան:

—Կը հաւատա՛մ, Շնորհք. լա՛ւ, շարունակէ տեղեկատուութիւնդ, եւ ըսէ ինձ թէ ո՞վ է այդ մարդը:

—Ո՞հ, օրիորդ, բուսահայ մեծահռչակ եւ հա-րուստ փաստաբան մըն է Պ. Եղուարդ:

—Բուսահա՛յ, եւ յետոյ փաստաբա՛ն. ի՞նչ կը-սես, հարցուց Արքենի մտատանջ:

—Այո՛. մեծահռչակ եւ հարուստ բառերս չի մոռնաք սակայն:

—Աղէկ, բայց ասկէ առաջ ո՞ւր կը բնակի եղեր:

—Թիֆլիզ. ամիսէ մը ի վեր միայն հոս կը գըտ-նուի. կըսեն թէ թրքահայու մը հետ ժառանգական մէծ ինդիր մ'ունի եղեր, զոր իրաւախոհութեամբ կարգադրելու համար հոս եկած է:

—Եւ զոր վերջացնելէ յետոյ մեկնելու միտք ու-նի հարկաւ, չչ՞:

—Ընդհակառակն, օրիորդ, կերեւի թէ Պօլիսը կարծուածէն աւելի երկար ատեն վայելելու դիտա-ւորութիւնն ունի. նոյն իսկ տեղեկատուս վստահե-

ցուց զիս թէ առջի օր նոր բնակարան մը վարձեր է
երեք ամսուան համար, բայց ոչ ոք դիտէ գեռ թէ
ո՞ւր:

Շնորհքի այս հաւասարիքը կարծես թէ հանդար-
տեցուց զինքը:

—**Զըսիր տակաւին թէ ամուրի՞ է ան թէ ա-**
մուսնացած՝ հարցուց թեթեւ վարանքէ մը վերջը:

—**Ամուրի է, օրիորդ, եւ եթէ պէտք է հաւա-**
տալ բնակոցին հետաքրքիր բնակիչներուն կարծի-
քին, յարմար ամուսնական թեկնածու մը կը փնտոէ.
Նոյն խկ ասոնց մէջ պնդողներ ալ կան եղեր թէ ար-
դէն տատրակի մը շուրջն սկսած է դեղերիլ:

—**Հէ՞, ատա՞նկ, յարեց Արփենի մասնաւոր նը-**
շանակութիւն մը մատնելով իր շեշտին մէջ:

—**Այո՛, օրիորդ, ատանկ. եւ կը կարծեմ թէ,**
աւելցուց Շնորհք այս անդամ յանդուզին նայուածք
մը սլաքելով իր տիրուհիին—անոնց այդ պնդումը
շատ ալ անհիմնաւոր չէ:

—**Ինչէ՞ն գիտես:**

—**Վասնզի տեղեկատուս որ անոնց արձագանզը**
կըլլար, յայտնեց թէ ասպետական նուէրներ կընէ
եղեր այդ բախտաւոր գեղուհիին:

—**Օրինակի համա՞ր...**

—**Մնդուսէ պատուական հաղուստցուներ, իշ-**
խանական աղանդերներ, վերջապէս ոսկիէ թանկար-
ժէք ապարանջաններ...

Վերջին բառերը նետելէ վերջը Շնորհք երկրորդ
անդամն ըլլալով շեշտակի նայեցաւ իր տիրուհիին.
բայց սա անդրդուելի մնալով, ըստ:

—**Լաւ, այդ հետաքրքիրներու խմբակը գիտէ՞**

նաեւ թէ ո՞վ է այն բարեբախտ եւ չնաշխարհիկ
տատրակը:

—**Ո՛չ, օրիորդս, ահա այդ կէտէն կըսկսի միայն**
անոնց տղիտութիւնը:

—**Եւ այդ բանն ահա կը նշանակէ, Շնորհք, թէ**
ոչինչ գիտեն այդ անբանները... չնորհակալ եմ.
կրնաս քաշուիլ... հա՛, չի մոռնամ ըսկէ թէ մայրս
տունը չէ. կրնաս ճաշարան մը երթալ եւ ճաշել իմ
հաշուոյս:

Եւ այս ըսկէով Արփենի կէս ոսկինոց մալ կը
թխմէր անոր ափին մէջ:

Ծառան զուրս ելաւ հիացած իր տիրուհիին
ծածկամտութեան, բայց նաեւ սիրացած այդ օր-
ուան անոր կողմէ ցոյց տրուած առատաձեռնութեան
վրայ:

Երբ Արփենի մինակ մնաց, նախ մտքին մէջ
դասաւորեց իր առած տեղեկութիւնները, յետոյ ա-
նոնց մէջէն վեր առաւ իրբեւ տատղձ այն թէ եղ-
ուարդ ամուրի էր եւ թեկնածուի մը ընտրութեան
մտահոգութենէն տարուած էր, թէ նոյն խկ արդէն
դեղուհիի մը շուրջն սկսած էր դեղերիլ:

Այնուհետեւ ինքնիրեն հարցուց թէ ո՞վ կընար
ըլլալ այդ գեղուհին:

Եթէ պէտք էր հաւատալ նուիրատուութիւններու
շուրջ հիւսուած պատմութեան, առանց ինքնասէր
նկատուելու՝ Արփենի իրաւունք ունէր համոզուելու
թէ ինքն էր: Արդ եթէ ինքն էր, կարելի՞ էր յուսալ
թէ եղուարդի այդ լուրջ հետապնդութեան նպատա-
կը ամուսնութիւնն էր:

Այս մասին ինքնիրեն տուած պատասխանը—

էին գոեհիկ նուէրները, բայց առանց երբէք զանց ընելու իրենց ահազին սկզբնատառերը բանիլ կամ քանդակել անոնց մէկ անկիւնը: Աւելին կայ. անոնց մեծագոյն փառասիրութիւնն էր արարատ աշխարհի հոչակել թէ իր գգուանքներուն միապետներն իրենք են. ասոր համար հողի կուտային բաց կառքի մը մէջ իրեն հետ կտուցի անցնիլ այն տեղերէն ուր ամենէն աւելի կրնային հանդիպիլ խիտ բաղմութեան մը անհամար նախանձոտ աչքերուն:

Մինչդեռ Եգուա՞րդ:

Ասպետական նուէրներ կընէր իրեն անանուն միջնորդներու ձեռքով, եւ միշտ ջանալով թաքցնելու իր անձը: Պատահական հանդիպումներու մէջ՝ մէկ կողմէ ջանալով վայրկեան մառաջ խուսափելու իր տեսութենէն, միւս կողմէ կը պարուբէր զինք նայուածքով մը որու բոցը շանթի մը պէս տպաւորիչ էր, նաեւ խորախորհուրդ, վասնզի կարելի չէր թափանցել անոնց խմատին, ոչ ալ հետաքննել երեսներն այն ներքին յոյզերուն զոր այդ նայուածքները կը պլալացնէին, առանց որոշապէս մատնելու:

Ու այդ յետաղարձէն ետքը, Արփենի կը հարցընէր ինքնիրեն որ եթէ Եղուարդ առժամեայ վայելումի մը մտահոգութեամբը տարուած կը գործէր, ի՞նչ պիտի շահէր այնքան վերապահութեամբ եւ մանուածալատ շրջաններով իրեն մօտենալով. խիստ բնականաբար ոչինչ աւելի քան միւսները — իր հին սիրողները: Բնդհակառակն, նախ բաղդատարար մեծ զոհողութիւններով զնած պիտի ըլլար զինք, ու ասիկա իր ճարպիկութեան նկատմամբ գէշ գաղափար տալ պիտի նշանակէր, եւ յետոյ առնական

պէտք է ըսել ի նպաստ իր անկեղծութեան—բացարձակապէս ժխտական եղաւ. եւ արդարեւ աններելի յաւակնութիւն մը չէր երազել թէ մարդ մը որ հըռչակաւոր անուն մ'ունէր, որ կատարուն անձնաւորութեան մը բարձրագոյն յատկութիւններով կը ներկայանար ընկերութեան մէջ, զիջանէր իր ձիուք տալու իրեն պէս աղջկան մը, որու կեանքը ապականութիւններու անընդհատ շարունակութիւն մ'եղած էր:

Կը մնար ուրեմն խորհիլ թէ ան ձանձրոյթի իր ժամերը համեմելու առաջադրութեամբ կը զեղերէր իր շուրջը. բայց ահա մինչեւ այն ատենները իր ապրած կեանքի իրականութիւնները մտքին առջեւ կը տողաշարուէին՝ ժխտելու համար իր այդ խորհուրդը:

Ի՞նչ էին անոնք, եւ ի՞նչ էր անոնցմէ առած դասը:

Ահաւասիկ պարզորէն:

Ակսած այն օրէն՝ երբ ուղղակի իր մօրը առաջ նորդութեամբ առաջին անդամ կը նետուէր տարփատենչ զրկերուն մէջ նշանաւոր ու մեծահարուստ թուրքի մը, մինչեւ վերջին օրերը՝ երբ Արմիկեանի անրան կրքերուն կուռքն էր, աւելի քան տասնեակ մը հոմանիներ ունեցեր էր: Ասոնք անխտիր՝ նախ իրեն դարպասեր էին ապերասան համարձակութեամբ, յետոյ սակարկեր էին իր այն ժամերը զորս անոնց հետ պիտի անցնէր եւ ապա վայելեր էին իր հրապոյրները. վայելումներու միջոցին էր որ—ի՞նք չէր հետաքրքրուած երբէք գիտնալու թէ ի՞նչ տեսակ նկատումներէ առաջնորդուած—անոնք ըրած

յանդգնութեան խիստ ողորմելի օրինակ մը պիտի ներկայացնէր :

Արփենի աակայն խիստ հեռու կը նկատէր զայն այդ տեսակ անճարակութիւններէ . աւելին՝ նոյն խիկ առանց զայն մօտէն ճանչոց ըլլալու, անբաղդատելի վեհութիւն մը կը դիտէր անոր վարուելակերպերուն մէջ : Ի՞նչ բանէ կը դրդուէր, երբ այդ կերպով կը դատէր զայն . ինք ալ չէր դիտէր, չէր կրնար հասկնալ . բայց հեղինակը որ պարտի քիչ մ'աւելին դիտնալ, կրնայ ըսել թէ առ այժմ պատճառն այն էր որ Եղուարդ անհասկնալի էր . եւ զիտենք թէ ինչ որ անմեկնելի է, պատկառանք կազդէ :

Իրիկունը իր մայրը վերադարձաւ բարեկամուհին տունէն եւ յիշեցուց թէ Իւթի-շան պիտի երթային : Արփենի գրեթէ մոռցած էր այդ պարագան . ուստի աճապարանքով իր մասնաւենեակը քաշուեցաւ իր արդուղարդովն զրադելու :

Քառորդ մը վերջը՝ ան արդէն հագուած՝ կանդնեցաւ իր հայելիին առջեւ . արդարեւ կարելի չէր երեւակայել աւելի վայելուէ, եւ աւելի փայլուն հագուստ մը որ կարենար այնքան արտացոլացնել անոր գեղը որքան իր այդ նոր հագուստը . բայց — ինչո՞ւ արդեօք —, երբ Արփենի աչքը սրտցուց հայելիին մէջ ցոլացած անոր պատկերին, նայուածքը տըխրութեան մը մոայլով աղօտած երեւցաւ պահ մը, այսինքն մինչեւ այն վայրկեանը երբ Տիկին Շողիկի հնչական ճայնը դուրսէն իմացուց թէ Արմիկեան վեր կելլէր սանդուխներէն եւ թէ ժամանակն եկած էր ճամբայ ելլերու :

Երբ նորատի գեղուհին իր սենեակէն բակն ան-

ցաւ՝ դէմ առ դէմ դտնուեցաւ իր հոմանիին հետ, որ սքանչացած՝ ետ ընկրկեցաւ նախ, ու յետոյ դուչեց .

—Բայց ի՞նչ հիանալի հազուստ է այդ եւ որքա՞ն վայելած քեզ . . . էհէ՛, կարծեմ թէ նախանձէ ճաթողներ պիտի տեսնեմ շուրջն :

Արփենի անժպիտ հանդարտութեամբ մը լսեց այդ բացագանչութիւնը . յետոյ,

—Մեկնինք, ըստ ու հառաչեց :

Ժամը իննին ներս կը մտնէին թատրոնին արտաքին դունէն՝ ինք, Արմիկեան եւ Տիկին Շողիկի:

Իսկ օթեակէն ներս իրենց մուտքը խիստ փայլուն եղաւ :

Կովկասէն նոր հասած թատերախումբ մը ճարպիկ բէքլամի մը չնորհիւ իր շուրջն համախմբած էր Պօլսոյ հայ հասարակութեան ընտրեալ մասը, էր ինչպէս կ'անուանեն մեր մէջ այն զանգուածը որ իր հաճոյքները վեճարելու գիւրութիւն ունի . այնպէս որ այդ միջոցին բոլոր օթեակները, նստարաններն ու աթոռները բռնուած էին արդէն . եւ — գուցէ Պօլսական կեանքի տարեգրութեանց մէջ աննախընթաց ըլլալով — որպուած ժամուն, այսինքն իննին, բացուած էր տեսարանը :

Հոս պէտք կը համարինք ըսել թէ այն հասարակութիւններուն համար մանաւանդ որ մերինին հաւասար մշակոյթի ստեղնաշարին վրայ կը գըտնուին, սուլ թատրոն մը նորաձեւութեան եւ գեղի ցուցագրութեան տօնավաճառ մ'է մանաւանդ քան հաստատութիւն մը ուր մանուկ մարդկութիւնը պէտք է դիմէ կրթուելու համար . արդ կը վճարեն

դիտելու համար, եւ կը ծափահարեն ինչ որ կը տեսնեն թատերաբեմին շուրջը, քան ինչ որ կը լսեն ու կը դիտեն անոր վրայ: Այս տեսակ հասարակութիւններու համար նոր գերասանախումք մը ուրիշ բան չէ, բայց միայն միջնորդութիւն մը՝ իրենց նուրբ կամ գուեհիկ գեղագիտութեան զնահատումին ենթարկելու համար բազմազան ճաշակներ եւ կազմական դրսերեւոյթներ:

Դիւրին է հասկնալ ուրեմն որ երբ ըստնք վերը թէ Սրբենի փառաւոր մուտք մ'ունեցաւ, անոր համար էր որ երբ օթեակէն ներս կը մտնէր Սրմիկեանի թեւին կոթնած, ամէն նայուածքներ ու հեռաղետակներ իրեն ուղղուեցան: Մինչեւ անդամ սմսեղուկի մը խանդավառութեան մասնակցելով՝ մաս մը հանդիսականներ ծափահարութեամք ողջունեցին իր մուտքը: Սրդարեւ իր խատեակներու հարուստ սեթեւեթով մը պահուած մետաքսէ փողփողուն հազուսին ներքեւ՝ աւելի քան պերճութիւն եւ գեղ կը մտցնէր ան թատրոնին մէջ:

Իրմէ առաջ իր օթեակին մէջ տեղերնին բռներ էին արդէն իր հրաւիրեալները, Սրմեն Ծանիկեանը եւ անոր հոմանուէին՝ Աղաւնին. Սրբենի ճարպիկ քաղաքավարական ծեզծեքումով մը որ իր հիւրերուն դիւրազգածութիւնը գդուելու հանդամանքն ունէր, առաջ անցնելով նստաւ օթեակին առջեւի կողմը. յետոյ պահ մ'ալ չողոմարար բառերով եւ կատակի համեմով մը ողոքեց իր հիւրերը. այսուհետեւ ձեռք առաւ հեռաղիտակը եւ սկսաւ աչքէ անցընել հանդիսականները: Նշանացի շնորհալի բարեւ մը տուաւ գիմացի օթեակներէն վերջնթերին մէջ

նշմարելով Օչին Հարունեանը՝ իր սիրուհին Սննիկին հետ, եւ Սուրէն Խնտամեանը՝ իր անբաժանելի կին հետ, անբաժանեանը՝ իր անբաժանելի կին հետ, սիրոյ եւ գղուլտուքի զոյդին Մալիխնայի հետ. նայուածքի քանի մը յետաղարձներ ըրաւ մի քանի տիկիններու զարդարանքի մանրամասնութեանց. տիկիններու զարդարանքի մանրամասնութեանց. յետոյ հեռաղիտակը գոցելով դարձաւ Աղաւնիին եւ ըստ:

—Կը ճանչնա՞ս ճիշդ մեր դիմացի օթեակին պարո՞նը:

—Կրո՞ղ, ինչպէ՞ս չի ճանչնամ Պօլսոյ հանրածանօթ մարդը, Պ. Զ. . . . :

—Հէ՞, ա՞ն է:

—Նոյն ինքը. բայց ինչէ՞ն է որ ա՞ն ուշադրութիւնդ կը գրաւէ եւ ոչ ուրիշ մը, օրինակի համար, Պ. Թ. Ն. որ աւելի մատղաշ ու գեղեցիկ է:

—Պատճառն այն է որ այն կինը որու հետ կը տուց կտուցի տուած է, եւ որ իր ամուսինն ըլլալու է, հիանալի զարդասեղ մ'ունի կուրծքին վրայ:

—Սրդարեւ իր ամուսինն է, բայց ասոր զարդասեղը ոչ այնքան ակնապարար է որքան քու ապարանջաններդ, սիրելիդ իմ. թերմա՞շ, ո՞ր սատանայի ծակէն դտար, հանեցիր զանոնք:

Սրբենի խօսքը փոխելու համար բեմին վրայ կատարուած տեսարանի փոխփոխութիւն մը առիթ բըռնելով՝ յարեց իսկոյն.

—Զեմ գիտեր ինչո՞ւ բնաւ չեմ ախորժիր միջնարներէ. հազիւ կը տեսնեմ որ ներքին վարագոյք մը կը վերցուի, պաղ լողանքի մը տպաւորութիւնը կունենամ:

Ու Արփենի սուտ կամ անկեղծ յօրանջումով մը ձկտեցուց իր ծնօտը:

Գուցէ Աղաւնի պիտի երկրորդէր իր հարցումը, վասնզի անկարելի էր որ իր բարեկամուհիին խուսափական մէջքերումը վրիպած ըլլար իր հետաքըրութենէն, բայց դիմացի օթեակը այն ինչ մըտած մարդ մը իր ուշադրութիւնը գրաւած ըլլալով, զուցեց.

—Հօ՛ Հօ՛, նոր ու խիստ հետաքըրքաշարժ դէմք մը կը մտնէ Պ. Զ...ի օթեակը. ո՞վ կրնայ ըլլալ արդեօք ան... կրո՞ղ, ինչքա՞ն ալ ճաշակով հաղուած է... եւ յետոյ, ճիշդը խօսելու համար անթերի ձեւեր ունի. կը տեսնէ՞ք, ի՞նչ չնորհալի խոնարհութեամբ ծուցաւ Տիկին Զ...ի առջեւ... կեցցէ՞ , հիանալի է:

Արփենի որ իր բարեկամուհիին բացազանչութեան վրայ, անոր նայուածքին ուղղութեան դարձուցած էր իր աչքերը, դիտած էր այդ տեսարանը՝ ամբողջ մանրամասնութեամբը. իսկ երբ նորեկը Պ. Զ...ի հրաւէրով օթեակին առաջակողմի աթոռին վրայ նստելու կը պատրաստուէր, այսինքն ճրադին լոյսին տակ գտնուեցաւ, ճանչնալով յանկարծ եղուարդը թեթեւորէն տժգունեցաւ:

—Սա նշանաւոր Ռուսահայ փաստաբանն ըլլալու է, որու մասին — իբրեւ խիստ վայելուչ եւ կատարուն անձի մը — քիչ մամէն տեղ կը խօսին, ըստաւ Ծանիկեան:

—Արդարեւ նոյն ինքն ըլլալու է, վասնզի ես ալ իմացեր էի իր մասին թէ Պ. Զ...ի նոր սրտակիցն

է... տեսէ՛ք, ինչպէ՞ս քիթ քիթի տուած են արդէն երեքն ալ, աւելցուց Աղաւնի:

Արմիկեան դիտած ըլլալով որ իր սիրուհին մասնաւոր մտադրութեամբ կը հետեւէր նորեկին չարժուձեւերուն, ըստ այն ինքնահաւան առողանութեամբ որով իր փոքրովի նկարագիրն ի յայտ կը բերէր յաճախ:

—Սիրելիդ իմ Ծանիկեան, ամէն փայլուն բան ոսկի չէ. այս ճշմարտութիւնը որքան իրելու, նոյնքան եւ մանաւանդ մարդոց դրսերեւոյթէն չի խարսելու համար հոչակած են մեր խմաստուն նախնիքները. պէտք է յիշել թէ քիչ չեն մարդիկ որոնք ոսկեզօծ դիմակներով սինլքորներ են:

Արփենի լուռ կը շարունակէր յառած մնալ գիւմացի օթեակին:

—Սիրելիդ իմ Հրանդ, յարեց Ծանիկեան որ կամակորութեան մէջ Արմիկեանէն վար չէր մնար սա կայ որ մեծ անձնաւորութիւններ նուազ կը խարսին դիմակներէ քան հասարակ մարդիկ. արդ անկեղծութիւնը պարտք կը դնէ խոստվանիլ թէ Պ. Զ...ի պէտք սիրամիտ մարդոց զով մենք գաճաճներ ենք, ու մեզ ուրիշ ըան չի մնար ընել, եթէ ոչ յարգել զանոնք, զորս ասոնք կը պատուեն, կամ կը սիրեն:

—Ե՛ս, կարծիքները անբոնաբարելի են, սիրելիս, ես շիտակը չեմ կրնար յարգել մէկը զոր պէտք եղածին չափ չեմ ճանչցած, մանաւանդ մէկը որ մուժիկներու երկրէն կուգայ:

Արփենի միշտ դիմացի օթեակով մտադրադած

էր. Հետեւաբար չի լսեց, կամ չի լսելու զարկաւ Արմիկեանի գծում դիտողութիւնները:

—Բայց ես իմացած եմ, Պ. Հրանդ, յարեց այս անդամ Աղաւնի, թէ լաւագոյն ազնուականները Ռուսիոյ մէջ կը դանուին:

—Թիւրիմացութիւն, աղջիկս, վասնզի իրաւ է որ լաւագոյն հօբերաները Ռուսիոյ մէջ կը գըտնուին, բայց այս բառը կը նշանակէ գեղջուկ աղնուական, կամ բէս, ինչպէս կանուաննեն մեր քըրդաբնակ հայերը, ոչ թէ ճշմարիտ ազնուական:

Այն միջոցին որ Հրանդէ իր գոեհիկ խանդէն մղուած լիուտելու զբաղած էր իր չարախօսութիւնները, Եղուարդ—կարելի չէ դիտնալ թէ պատահակա՞ն թէ ոչ կշուռած—նայուածք մը նետեր էր այն օթեակը ուր կը դանուէր Արփենի: Այդ նայուածքը նախ կը սահէր, կանցնէր գեղոււհին վրայէն, քիչ վերջ նըրամիտ յետաղարձով մը անոր վրայ հանդչելու համար՝ այս անդամ:

Արփենի զգացած այլայլութենէն՝ իր հոմանիին խօսքերուն կապը կորսնցուց . մէյ մ'ալ կարծեց նըշմարել թեթև իտնարհութեան մը շարժումը, որու կընկերանար աշխարհի ամենէն բարեմոյն ժպիտներէն մէկը: Այն ատեն նէ թեթեւօրէն շիկնեցաւ, թէեւ առանց որոշապէս հասկնալու թէ իր դիտած երեւյթը իրեն հանդէս ցոյց տրուած յարգանքի կամ թերեւս չնորհակալութեան արտայայտութիւն մ'էր — չնորհակալութեան՝ վասնզի իր նուէրը հաճեր էր կրելու այդ օրը—թէ նշանացի պատասխան մը օթեակի իր ընկերներուն կողմէ եղած հարցումի մը:

Այդ միջոցին Աղաւնի կըսէր.

—Վէճերու մէջ՝ ըստ օրինի չէզոք մը միայն իրաւունք ունի իրաւադատ ըլլալու. արդ ես կը տեսնեմ որ օտարականին շուրջը մեր ունեցած վիճաբանութեան միջոցին Արփենի չէզոք մնաց: Ասկէ զատ, որքան որ նկատեցի, քիչ ուշադրութեամբ չէ որ հետեւեցաւ օտարականին շարժուածերուն. ուրեմն կառաջարկեմ իրեն կարծիքին դիմել. պայմանաւ որ առանց առարկութեան ընդունինք ամէնքս եւ փակենք ինդիբը:

—Այո՛, ըստ Ծանիկեան:

—Կը նայինք, ըստ Արմիկեան ժպտելով:

—Երբ ոստիներէն մին իրաւարարին դատաստանին անկեղծութիւնը երկրայելի կը դանէ՝ ըսելով «կը նայինք», կարծեմ ան իրաւունք ունի լուռ մընալու. կը մերժեմ ուրեմն ինձ չնորհած պաշտօնդ, Աղաւնի, ըստ նէ:

—Լաւ չես ըներ սակայն, վասնզի անկեղծութիւնը ապացուցանելու լաւագոյն առիթ մը կը կորպնցնես, ըստ Ծանիկեան:

—Թոյլ տուէք, ինդրեմ, որ անկեղծութիւնը այս միջոցին Հրանդին փոխանցեմ, յարեց Արփենի եւ այս աղուոր ոլաքը արձակելէ վերջ իր հոմանիին որ կը աժգունէր՝ աւելցուց — Բայց մտիկ ըրէ՛ք, ի՞նչ անուշ հովուերդ մ'է այն որ ջութակով կ'ածուի վարը.

Առաջին տեսարանն աւարտած էր. օթեակին բնակիչները թատերաբեմէն արտասանուած ոչ մէկ բառ մտիկ ըրէր էին կամ կը յիշէին. իսկ երբ հովուերդէն վերջը երկրորդ վարագոյրը կը բացուէր, Ծանիկեան եւ Աղաւնի, բառերն իրարու շրթուն-

քէն յափշտակելով՝ սկսած էին պատմել իրենց մէկ խնձոյքի դիշերուան պատմութիւնը։ Գրեթէ ժամ ու կէս տեւող այդ խօսակցութեան վրայէն պիտի սահինք անցնինք, վասնզի չենք ուզեր ընթերցողին բարեմիտ տրամադրութիւնը չարաչար գործածել. պիտի բաւականանք յայտնելով միայն թէ այդ միջոցին Արփենի երէք խօսքի մէջ չի մտաւ։ Այս մասին իրեն եղած դիտողութեան մ'ալ պատասխաներ էր.

—Կարծեմ թէ քիչ մը տկար եմ։

Ու շարունակեր էր իր լուսութիւնն ու երազանքը։

Ի՞նչ կերպէր, ի՞նչ խորհուրդներ շրջան կընէ-ին իր մտքին մէջ։

Անոր մէջ սկսած էր խլրդելու անսոսոյդ վիշտ մը, եւ Եգուարդի ատեն ատեն իր վրայ ծանրացող երազկոտ նայուածքը հետղհետէ կը խորացնէր այդ վիշտը։ Որովհետեւ կեանքին մէջ առաջին անդամն էր որ ինքզինքը այդ աեսակ դրութեան մը մէջ կը գտնէր, խիստ բնականօրին կը տարուէր ինքնիրեն պատճառ մը փնտուելու։ Սիրոյ վրայ գաղափար չունէր. ինք կը կարծեր թէ ան ուրիշ բան չէ եթէ ոչ՝ համեմատարար համակրելի դէմքերու մօտ ըդգացած տարփանքի այն որոշ առաւելութիւնը որու վրայ—միմիայն իրեւ գեղեցիկ երազի մը—կանդրագառնար երբեմն։ Հիմայ սակայն կըզգար թէ անդիմադրելի քաշողական հոսանք մը իր միտքն ու նայուածքը շարունակ կը քաշէր, կուզզէր դիմացի օթեակը. ո՞վ կար հոն— մարդ մը, անձանօթ մը, օտարական մը։ Ի՞նչ խորհուրդ կը սաւառնէր

սակայն այդ անձանօթին շուրջը որ իր էութիւնը կառինքնէր անդիմադրելի ձգողական ուժով. ինք որ իր ցանկացած դէմքը միակ խօսքով մը, միակ նայուածքով մը հրապուրած ու քարշած տարած էր այն անկիւնը որ իր կերքերուն ազատ գոհացումի բոյնն էր, ինչո՞ւ այդ օտարականին առջեւ իր յանդովնութեան եւ անձնավստահութեան բացարձակ զինաթափութիւնը կըզգար։ Երբ այս վերջին հարցումն ըրաւ ան, իր բնածին հպարտութենէն յանկարծ խթուած՝ որոշեց դիմադրաւել Եգուարդի նայուածքին այս անդամ. աւելին՝ մտադրեց անործանրախոհ վարմունքը հեղնական ժպիտով մը փոխարինել։ Արդ ոգեկոչելով իր ամբողջ բարոյական կորովը պատրաստուեցաւ նայուածքի պայքարին։

Յանկարծ զգաց թէ աչքերը՝ աներեւոյթ ուաքներէ կարծես՝ կը կծուէին, եւ դոդ մը կը ցնցէր զինքը. Եղուարդի նայուածքը իր վրայ կը հանդէր, այս անդամ աւելի՛ խորաթափանց, աւելի՛ խուզարկու սեւեռումով։ Արփենի պահ մը բուռն ձիգով ջանաց ջախջախել այդ նայուածքին ոյժը, բայց զգաց թէ իր աչքերը կը տամկանան, եւ պահ մը իրենց տեսութեան ուղղութենէն շեղելով կ'ամփոփուին հետղհետէ։ Իր պարտութիւնը աներկրայ, եւ օտարականին յաղթութիւնը կատարեալ էր։ Արփենի ինքզինք կը գտնէր մազնիսական այն կախարդանքին տակ՝ զոր կունենայ անկամ ձնձուկ մը, ուրուրի մը նայուածքին ներքեւ. նէ զարհուրանքի թովանքը կ'ապրէր այդ վայրկեանին։ Եղուարդի նայուածքը տեսակ մը սարսափ կը պատճառէր իրեն, բայց նաեւ հմայած էր զինք։ Քիչ վերջը

դարձեալ վեր առաւ իր աչքերը եւ նայեցաւ օտարականին . անոր նայուածքը այս անդամ ուրիշ կէտի մը յառած էր , ուրիշ անձի մը , — Հրանդին : Տխուր էր այդ նայուածքը եւ սառած , բայց Արփենիի համար որոշապէս պէրճախօս :

Ահա թէ ի՞նչ իմաստ վերագրեց անոր աղջիկը :

—Երբ մէկը կայ քովդ որ կը յաւակնի գիտնալու թէ կը սիրես զինքը , անկարելի է ինձ ասկէ աւելի շահագրգոռութիւն քեզմով :

Արփենի չէր սիրած երբէք Արմիկեանը , ոչ զոք սիրած էր արդէն մինչեւ այդ օրերը . այդ վայրկեանէն սկսելով սկսաւ ատել զայն . վասնզի սկսած էր սիրել մէկը — Եղուարդը :

Ցանկարծ Տիկին Շողիկին դառնալով , ըսաւ .

—Մայր , ինքինքս տկար կըզգամ . մեկնինք եւ որքան կարելի է , չո՛ւս :

Այս խօսքը ըսելու ատեն ձայնը կը դողար եւ ինք տժդոյն էր :

Արմիկեան ոտքի ցատկեց իր անմիջական հոգածութեան տակ առնելու իր հոմանուհին . գեղուհին դիտեց անոր այդ շարժումը եւ ըսաւ հատուշեցով .

—Զեղ չէ որ կը խօսիմ , սլարոն , այլ մօրս ...

Ամէնքը գիտեցին թէ «պարոն» ըսած էր ան փոխանակ «Հրանդ»ի :

Արմիկեան երերաց եւ վերստին ինկաւ իր մթուին վրայ՝ առլշած նայելով իր սիրուհիին :

Արփենի ոտքի ելած էր արդէն :

—Բայց , աղջիկս ... չե՞ս կընար ժամ մ'ալ ըսպասել որպէսզի ամէնքս միտսին մեկնինք :

—Անկարելի է . ինքինքս լաւ չեմ զգար , եւ անմիջական հանդիսատի պէտք ունիմ :

Տիկին Շողիկ ստիպուեցաւ տեղի տալ եւ իր կարգին ոտքի ելաւ :

Արմիկեան ալ անոնց հետեւելու համար նոյն պէս ոտքի ելաւ : Բայց նէ անոր դառնալով ըսաւ .

—Բաւական է որ մայրս ինծի լնկերանայ . դուք նստեցէ՞ք :

—Բայց կարելի չէ որ թողում զքեզ երբ անհանդիսա ես , սիրելի՞ս :

Գեղուհին խստիւ զայն ընդմիջելով .

—Կարդիլեմ քեզ հետեւիլ , պարոն , ըսաւ : Տիկին Շողիկ իր աղջիկը սաստեց դաժան նայուածքով մը . նոյնիսկ բերանը բացած էր զայրոյթի խօսք մ'ալ ըսելու , բայց զսպեց ինքինքը :

Իսկ Արմիկեան երկրորդ անդամ ըլլալով ինկաւ իր աթոռին վրայ վհատ . այս վերջին հարուածը զինք գրեթէ ուշաթափ կը թողուր :

Երբ կառք մտան՝ Տիկին Շողիկ զսպուած բարկութեան շեշտով հարցուց իր աղջկան .

—Ի՞նչ ունէիր նայիմ՝ քիչ մ'առաջ :

—Տկարութիւն մը , մայր :

—Որ անցած է հարկաւ հիմայ , չէ՞ :

—Կարծեմ թէ ոչ :

—Բայց ես ալ կը կարծեմ թէ , շարունակեց Տիկին Շողիկ սուզ շեշտով , տկարութիւնը պատրուակ մէր միայն զչարանք մը եւ կամ , ո՞վ գիտէ , ի՞նչ անսակ նկատում պարտկելու համար :

Արփենի չի պատասխանեց :

—Զես խօսի՛ր , պնդեց Տիկին Շողիկ :

—Բայց «տկարութիւն կըզգամ» պարբերութիւնը կարծեմ թէ մեկնութեան կարօտ չէ. ի՞նչ կուզէք որ ըսեմ ասկէ աւելի:

—Ես ալ կը պնդեմ սակայն որ կը մերժես ինձ բացատրութիւն տալ այնպիսի իրողութիւններու վըրայ, որոնց գիտակ պէտք է ըլլայ մայր մը, մանաւանդ քո՛ւ մայրդ:

—Օրինակի համա՞ր, հարցուց Արփենի առանց ուեւէ յուզմունք երեսելու:

—Օրինակի համար, յարեց Տիկին Շողիկ հաստատ ձայնով մէկու մը որ իր վիճակիցը վաստերու տակ ընկծելու կը պատրաստուի. քսան ուսկիէ աւելի արժէքով հաղուստ կունենաս, եւ հաշիւը ինձ չի տուիր. բազուկներուտ վրայ կը կրես ապարանջաններ որոնք բամբիչներ միայն կրնան գնել, եւ տակաւին չըսիր թէ ուսկից եկած են անոնք քեզի. Արմիկեանին հետ կը վարուիս խրոխտութեամբ մը որ ապահովաբար յարաբերութեանց խղում յառաջ բերելու բնոյթն ունի, բայց կը մերժես խօսիլ ինձ թէ ո՞վ պիտի ըլլայ անոր յաջորդը. կը հարցնեմ քեզ, ինչո՞ւ այս եւ ասոր պէս ուրիշ վերապահումները:

—Բայց վերապահում չիկայ գործին մէջ, մայր իմ, այլ սնոտի խօսքերէ քեզ խնայելու դիտաւորութիւն, պատասխանեց աղջիկը:

—Համաձայն եմ, բայց եթէ ըսեմ թէ այս վայրկեանիս միակ փափաքս է քանի մը սնոտի խօսքեր լըսել, պիտի հաճի՞ս զիս գոհացնել:

Որովհետեւ հեղնանքի սոյլ մը կը բոզար Տիկին Շողիկի շեշտին մէջ, Արփենի թեթեւ մը յօնքերն ամփոփեց. բայց առանց իր պաղարիւնը թողելու

յարեց, միայն ձայնով մը որու մէջ կամքի որո՞շ վճռականութիւն մը կը չեշտուէր.

—Մայր իմ, մինչեւ այսօր կեսանքս անցուցի քու գծած ծրագրիդ հետեւելով՝ ամենայն հլութեամբ. կարծեմ ժամանակն եկած է որ քիչ մը անթեամբ. կարծեմ ժամանակն եկած է որ քիչ մը անկախ ըլլամ այլեւս... կը յիշե՞ս. քանի մ'օր առաջ կախ ըլլամ այլեւս... կը յիշե՞ս. այսի մ'օր առաջ կամ ըլլամ այլեւս... կը յիշե՞ս. այսի մ'օր առաջ կը կամ ըլլամ այլեւս... կը յիշե՞ս. գալով շահագրագուած նիւթերուդ վրայ տալիք բացատրութիւններում, կը յանձնարարեմ որ ինձի պէս համբերող ըլլամ. մինչդեռ երիտասարդներու համար համբերութիւնը առաջինութիւն մ'է, տարիքուներու համար պարտաք մ'է: կը կրկնեմ ուրեմն, համբերէն մինչեւ այս օրն երբ պարագան նպաստաւոր եւ հասունցած գոնեմ պահանջած բացատրութիւններու տալու. մանաւանդ որ ըսի ու կը կրկնեմ թէ տկար եմ. մօր մը համար նուիրական պարտականութիւն մ'ալ՝ իր հիւանդ աղջիկը խնայելն է աւելորդ յոդնութիւններէ:

Տիկին Շողիկ դոհչ չի մնաց այս բացատրութենէն. արդարեւ բացատրութիւն չէր ան՝ այլ դիմագրութիւնէ ճարպիկ խուսափում մը. այսուհանդերձ եր աղջկան ձայնին հաստատութիւնը, եւ անոր ամէն մէկ բառին վրայ շեշտուած թօնը զգացուց իրեն թէ եր պահանջումներուն վրայ ըլլալիք նոր պընդում մը ուրիշ արդիւնք չը պիտի ունենար, եթէ ոչ սնոտի վէճ մը որ գժառումով մը պիտի փակուէր միշտին. վասնդի շատ լաւ կը ճանչնար իր աղջկան ծածկամտութիւնը: Ասկէ զատ չէ՞ր որ ժամանակէ մը ի վեր անոր խորագիտութեան վրայ վստահութեամբ

նայիլ սովորած էր . արդ զգաց թէ իր հետաքրքրութիւնը եւ մանաւանդ պահանջկոտութիւնը զինաթափ կըլլային առայժմ :

Վերջապէս ըստաւ .

— Լաւ , պիտի համբերեմ . բայց գիտցած ըլլաս որ խօսքերդ մեծ յոյսեր կը ներշնչեն ինձ եւ թէ չը պիտի մոռնամ բնաւ որ պարտաւորուած ես մօտիկ օր մը զիս լուսաբանելու :

Արփենի չի պատասխանեց . մանաւանդ որ արդէն տունն ալ հասած էին : Թեթեւակի ցատկեց կառքէն վար իջաւ , կառապանին վարձքը վճարեց , շընորհալի ու կէս մը հեղնոս ժողիտով մօրը թեւը մըտաւ եւ յետոյ ալ չքնաղ չեշտով գիշեր բարի մը մըրմընչեց ու քաշուեցաւ իր սենեակը :

Գրեթէ քառորդ մը վեր վար չափեց . յետոյ յանկարծ կանգ առաւ՝ կարծես տրուած որոշումի մը կառչելու գիտումէն մղուած . վերջապէս ըստ ինքնիրեն .

— Այո՛ , վաղը պէտք է որ տեսնեմ զինք եւ գիտնամ իր մտադրութիւնները :

Այնուհետեւ մերկանալով անկողին մտաւ եւ խորքունի մը մէջ թաղուեցաւ :

ՏԵՍԱԿՑՈՒԹԻՒՆ

— 0 —

Բէրայի շիտակ ճամբան ոչ թէ միայն Պօլսոյ , այլ և ամբողջ թուրքիոյ միակ պողոտան է ուր մարդ գէթ եւրոպական պարզուկ քաղքի մը պողոտային մէջ գտնուելու պատրանքով կրնայ միթարուիլ . իսկ վաթսունեւերկու թիւ բնակոցը թաղին արդարեւ ամենահոյակալ չէնքերէն մէկն էր , ինչու հաւասարած էր Շնորհք որ վաղեմի ուսուցչի մը ճաշակը կը պահէր դեռ : Այս բնակոցին երրորդ յարկաբաժնին մէջ էր որ կը բնակէր եղուարդ :

Առաւոտեան ժամը տասն էր : Երիտասարդը պողոտային վրայ նայող պատուհանին մօտ գրասեղանի մը առջեւ նստած էր , եւ զլուխը յեցած երկու ափերուն՝ կը թուէր թէ կը խորհրդածէր :

Երեսունը երեք , երեսունըորս տարու երիտասարդ մէկը ան , բարձրահասակ , թիկնեղ . քիչ մը տժզոյն , բայց խիստ բարեձեւ դէմքով , խոհուն , նոյնիսկ մելամաղձուութեան մալմբուքով ստուերուտած բայց խորաթավանց նայուածքով . երկու կողմերը մազերուն մէջ խորացած ծով ճակտին վրայ կարծես թէ անսահման թախիծի , բայց նաեւ կորովամտութեան , վեհանձնութեան եւ հանճարի ողիներ թեւապար կը սաւառնէին . մէկ խօսքով ամէն ինչ այս անձին վրայ՝ կազմակերտած էին մարդկային

ազնուական բարձրութիւնն յիշեցնող այն ամբողջութիւնը՝ որու առջեւ կը չիկնին հալարտ ճակատները, կը սմքին անապարկեշտութիւնները, կը բարձրանան համեստ բայց վեհերուտ նայուածքները:

Առաջը բացուած էր տետրակի մը տասնեւութերորդ էջը, որու վրայ ան կիսատ տող մը գրած եւ ընդհատած էր. այդ տողին վերեւը նօտր բայց աւելի որոշ գրերով գրուած «յիշատակներս» բառը աչքի կը զարնէր: Ասկէ զատ կաղամարին մօտ կը տեսնուէր այն ինչ բացուած քարդ մը որու վրայ սա երկու տողերը կը կարդացուէին.

«Պ. Եղուարդ Աչինակեանց կը հաճի՞ ունկնդրութիւն մը չնորհել: Եւ եթէ այո՛, ո՞ւր եւ ե՞րբ:

ԱՐՓԵՆԻ ՄԻԹԱՔԵԱՆ»

Յանկարծ դուռը առանց ազդարարութեան բացուելով, մարդ մը ներս մտաւ. ընթերցողը դիւրաւ պիտի ճանչնար զայն, որ ուրիշ մէկը չէր, բայց եթէ Գարիկ, Եղուարդի գործակատարը:

—Պարոն, ըսաւ, օրիորդը արդէն եկած է եւ ուրահը ձեղ կըսպասէ:

Եղուարդ թեթեւ քունէ մը արթնցած մարդու մը հազիւ զգալի ցնցումով դլուխը վեր առաւ, եւ ըսաւ.

—Քովի սենեակն անցուր զինք, կուդամ կոր:

Երբ Գարիկ դուրս ելաւ, Եղուարդ հառաչի նըմանող լայն չունչ մ'առաւ. յետոյ դիմացի պատին ազուցուած հայելիի մը մէջ պահ մը քննեց իր արդուզարդը եւ քանի մը փոթեր շտկեց: Վերջապէս դուռը բացաւ, դուրս ելաւ եւ քովի սենեակն անց-

նելով, խոնարհութիւն մը ըրաւ Արփենիին առջեւ որ նախ տժգունած եւ յետոյ չիկնած էր զինք տեսնելուն, եւ ըսաւ.

—Բարի եկած էք, օրիորդ. աշխարհիս ամենէն բարեբախտ անձը կը համարիմ ինքովնէս ձեր այցելութիւնն ընդունելով:

—Պարոն, պատասխանից Արփենի իրեն յատուկ դրութեամբ, այսինքն առանց այլեւայի, միայն ձայնով մը որ թեթեւ ճիգ մը մատնէր. կը կարծիմ սակայն որ անակնկալի մը առջեւ չէ որ կը զնէ զձեղ այս այցը, վասնզի այն շարժառիթներով դորս դուք պատրաստեցիք, կըսպասէիք անչուշտ որ պիտի ստիպուէի ձեղ ձանձրոյթ մը պատճառելու, գէթ քիչ մը լուսաւորուելու համար:

—Ինչ բանի չուրջ ալ դառնայ մեր տեսակցութիւնը, լուսաբանութեան մը շուրջը, թէ ուեէ ոււիչ նիւթի մը վրայ, կը վստահեցնեմ դարձեալ ձեղ, օրիորդ, թէ այս առիթը միշտ պիտի նկատեմ կեանքիս մէջ ներկայացած առիթներուն լաւագոյնը, վասրնզի չը պիտի մոռնամ թէ աշխարհի ականաւոր զեղանիներչն մէկուն ծանօթանալու պատեհութիւնը ներկայացուցած է ինձ:

Արփենի կարմրեցաւ այս քծինքին առջեւ որ գուցէ ճարպիկօրէն նետուած խայծ մ'էր զինք փորձի մը հնթարկելու համար: Մինչեւ այդ օր իրեն եղած այդ կարդի շողոմներուն հեղնոտ բայց առինքնող ծիծաղով մը փոխադամած էր.

—Զգուշացէք, պարոն, պատասխանից այս անդամ դառն ժպիտով մը, ձեղի պէս անձի մը շողութութիւնը բաւական է ապականելու աղջիկ մը,

Երբ անփորձ է, լրբացնելու՝ երբ համեստ չէ։ Հարկ չեմ տեսներ գէթ ձեր առջեւ պարզելու թէ այդ երկու տեսակներէն որի՞ն կը պատկանիմ, վասնղի չեմ ուղեր առայժմ վէճի առարկայ ընել ինքնութիւնս։ Միայն լուսաբանութեան մը կը կարօտիմ այն իրադարձութեանց վրայ որ ձեր քմահաճոյքէն բխած են։ Պէտք է ըսեմ որ սովորական անձերու քմահաճոյքները արհամարհելու վարժուած եմ։ Կիմանա՞ք։ Երբ այս կէտը անվերապահ անկեղծութեամբ կը խոստովանիմ, պարոն, անշուշտ դուք ալ ձեր կարդին պիտի հաւատաք ինձ երբ ըսեմ թէ ձեր ընթացքը ընդհակառակն, եւ չեմ դիտեր ինչո՞ւ համար, առաջին անդամն ըլլալով, մտքիս մէջ տեղ բըռնած է։ Ապացո՞յց կուղէք։ Ներկայութենէս աւելի մեծագոյնը չեմ կրնար տալ. ու պէտք է դիտնաք թէ առաջին անդամ է որ էրիկ մարդէ մը ժամադրութիւն կը խնդրեմ, պարոն։

Եղուարդ Արփենիի այս խօսքերու ընթացքին մերթ սեւեռուն նայուածքով հետազոտած էր անոր ներքին խորհուրդները կամ յոյզերը, մերթ ալ երազկոտ դիրք մառած էր. Երբ ան վերջացուց, ինք յարեց։

—Ո՞հ, օրիորդ, ձեր անկեղծ արտայալտութիւնը ալ աւելի կը խոշորցնէ այս պատեհութեան արժէքը, եւ այն համեմատութեամբ ալ այն բարեբախտութիւնը զոր կըզգամ։ Կըսէիք քիչ առաջ թէ լուսաբանութեան մը պէտք ունիք. ձեզ գոհացնելու համար մտքիս բովանդակ ճիգը ի սպաս դնելու պատրաստ եմ։

—Ծնորհակալ եմ, եւ կը հարցնեմ ձեզ. պարոն,

ի՞նչ նկատուամներէ գրդուած զիս անակնկալներով կ'ողողէք, վասնղի անշուշտ չը պիտի ուրանաք թէ հաճոյքի սեղանիս աղանդերները, թատրոնի հադուստցուս եւ ոսկիէ ապարանջանները ձեր կողմէ դրկուած են ինձ։

Եղուարդ վոխանակ ուղղակի պատասխանելու, հարցուց յանկարծ։

—Կը հաւատա՞ք, օրիորդ, թէ պատուաւոր մէկն եմ։

—Կարծեմ թէ քիչ առաջ ձեր վրայ ունեցած վստահութեանս ապացոյց մը տուած եղայ յայտնելով թէ ուրիշներու քմահաճոյքներուն պէս հեղնութեան առարկայ չըրի ձերինները։

—Ծնորհակալ եմ. բայց ինչո՞ւ ուրեմն ինքզինքնիդ կը նեղէք նուերներս ընդունած ըլլալու անիմաստ վշտով. ինչո՞ւ անարժան կը նկատէք զիս շընորհքի մը որու արժանի պիտի համարէիք անխտիր ուրիշ ուեւէ մէկը։

Արփենի վեր առաւ իր գլուխը. սրտադրաւ վեհանձնութիւն մը կ'արտափայլէր այս անդամ իր դէմքին վրայ, եւ երիտասարդին նայելով նայուածքով մը որ—անշուշտ զսղուած արցունքի մը խոնաւութեամբ—տամկացած էր, ըսաւ։

—Պարոն, ինձի կը խօսիք լեզուով մը որու վարժուած չեմ, եւ որ կը շփոթեցնէ զիս։ Զիս չնորհքներով կ'ողողէք, եւ ընդհակառակն իմ կողմէ ձեզի եղած չնորհք մը կը նկատէք զանոնք ընդունիլս։ Ասիկա տարօրինակ է։ Գալով այն իրողութեան թէ ինչո՞ւ կը խղճահարիմ զանոնք ընդունելով. այս

կէտն ինծի համար անհասկանալի ըլլալուն, դժբախտաբ չեմ կրնար ալ բացատրել:

Եղուարդ պահ մը խորունկ նայուածքով նկատեց այն պարզամիտ անկեղծութիւնը որ կը փայլէլ Արփենիի գեղեցիկ աչքերուն մէջ՝ երբ այդ խօսքերը կընէր. իր նկարագրին մէջ դիտուած այս երեսոյթը արդարեւ սրտառուչ էր. ուստի իրապէս խանդաղատելով գոչեց.

—Օբիորդ, ձեր այդ անվերապահ յայտնութիւնը կուգայ բացարձակապէս հաստատելու իմ մէկ համոզումս զոր կազմեր էի առաջին անգամ խոկ երբ տեսայ ձեղ:

—Այսի՞նքն...

—Այսինքն այն համոզումս թէ վեհանձնութեան նշանաւոր գիծ մը ունէիք ձեր նկարագրին մէջ:

Հազիւ երիտասարդն այս խօսքն ըսած. էր, նորատի աղջիկը քրքիչ մ'արձակեց. միայն թէ այդ քրքիչը փոխանակ ըլլալու հաճոյալի՝ ինչպէս երբեմն, եւ հեզնող՝ ինչպէս յաճախ, դառնութեան շեշտ մ'ունէր այս անգամ. յետոյ յարեց.

—Ինծի կուգայ թէ իմ մասիս կազմած ձեր... ի՞նչ ըսեմ... այս՛, կարծեմ հապճեպ դաղափարն է որ ձեղ խոշոր սխալներու առաջնորդած է:

—Որո՞նք են այդ սխալները, եթէ կը հաճիք, հարցուց երիտասարդը իր խօսակցին քրքիչն պահ մը շփոթած:

—Զեր նուիրատուութիւններուն կ'ակնարկեմ. վասնդի, այս՛, երբ առաջին անգամ զիս տեսած էք, եւ իմ վրաս այն համոզումը կազմած էք թէ վեհանձն եմ... հա՛, հա՛, հա՛, խորհած էք միանդամայն

թէ վեհանձնութիւնը մինակը չէ որ իմ մէջ տեղ ունի, այլ անշուշտ նաեւ պարկեշտութիւնը, նաեւ խեղճը, նաեւ խեղը, եւ, ի՞նչ գիտնամ, վերջապէս բուրը այն չնաշխարհիկ ձիրքերը որ իրարու օղակուելով կը կազմեն կատարեալ մարդը: Այս խորհուրդը ձեզ թելաղրած է նուէրներով պսակել այդ վեհանձնութիւնը. այնպէս չէ՞ պարոն:

—Ենթագրեցէք պահ մը որ իրողութիւնն այդպէս է, յարեց երիտասարդը նայուածքը չեշտակի յառած Արփենիի բիբերուն որոնք հեղնելու սովորութեան վերստացումով այդ միջոցին զոյտ կարկեաններու ոլէս կը փայլէին:

—Լա՛ւ. ենթագրելով ուրեմն որ չեմ սխալեր կարծիքիս մէջ, կը փութամ ուղղել ձեր համոզումի անձտութիւնը, եւ յայտնել բացարձակ պարզութեամբ թէ, ակնարկուած այդ յատկութիւններէն ոչ մէկը ունիմ, պարոն, որ զիս արժանի հանդիսացնէ ձեր նուէրները ընդունելու: Արդ կը մնայ ինձ վերադարձնել ձեղ՝ ինչ որ կարելի է, եւ փոխարինել ինչ որ կարելի չէ:

Եւ այս ըսելով Արփենի երիտասարդին երեւութապէս հանդարտ նայուածքին առջեւ կը գնէր տուփ մը որու մէջ կը գտնուէին ոսկիէ ապարանջանները, եւ քսակիկ մը որ կը պարունակէր քսան ոսկի:

Եղուարդ պահ մը մտադրութեամբ լրտեսեց անոր դէմքի դնդերները, որոնք պահ մը ջղաձգօրէն երերակէ յետոյ՝ իրենց սովորական հաստատութիւնը վերստացած էին.

—Լսել է կը մերժէ՞ք նուէրներս, ըսաւ յետոյ ցաւագին չեշտով մը:

—Ոչ, այլ կը վերադարձնեմ զանոնք, պատասխանեց աղջիկը յուղուած :

—Բայց ինչո՞ւ կը նեղուիք ընդունելու նուէրներս, մինչդեռ ուրիշներէն կընդունիք առանց վերապահութեան, առանց ոեւէ խղճահարութեան :

—Նուէ՞ր. ո՞չ, պարոն. չեմ գիտեր թէ ի՞նչ է նուէր մը, վասնզի այդ անունով ինծի զրկուածները կանխավճարներ էին միայն. իսկ թէ ի՞նչ բանի, ըդգուշացէք, խնդրեմ, այդ բանն ինձ հարցնելու, եթէ չէք կամենար որ ձեզ անհաճոյ յայտնութիւններ ընելու տառապանքը կրեմ :

Եղուարդ բուռն արդահատանքով կը դիտէր արտայայտութիւնն այն տառապանքին զոր տխուր անցեալի մը գիտակցութիւնը որոշապէս գրօշմած էր անոր դէմքին վրայ. ասկէ զատ յայտնապէս կը կարդար հոն նաեւ այն գաղտնի զգացումը որ անոր սրտին մէջ քանի մ'օրերէ ի վեր կը խլրդէր, մութի մէջ ծաղկելու դատապարտուած ծաղիկի մը համակրոպութեամբ. յանկարծ անոր ձեռքերն իրենին մէջ առաւ, եւ ճշմարիտ խանդադատանքով մը յարեց.

—Օրիորդ, կեանքիս մէջ կապրիմ յուղմունքի եւ արդահատանքի վայրկեան մը որ եղական է իր տեսակին մէջ. անօրինակ անկեղծութեամբ մը ինծի կը խոստովանիք որ չէիք գիտեր թէ ի՞նչ է նուէր մը: Ասով ինծի հասկցնել կուզէք թէ ձեր դժբախտ կեանքին մէջ ցարդ չէք հանդիպած ոեւէ մէկու մը որ ազնիւ ու անխառն զգացում մը ունեցած ըլլայ ձեզի հանդէպ: Այս բանը իրապէս կոկծալի է: Գալով ձեր մերժումին, ասիկա աւելորդ անզամ մ'ալ կ'ապահովցնէ զիս թէ միշտ վեհանձն էք. եթէ կը

կարծէք որ ձեզ չողոմելու համար է որ այսպէս կը-սեմ, ես ալ այն կարծիքը պիտի ունենամ թէ զիս ի-ջեցնել կուզէք այն մարդոց կարգը որոնց ընկերութեան մէջ ապրելու մղած են ձեզ մարդկանց զօշաքաղութիւնը եւ ամերասան կիրքերը: Օրիորդ, այն նուէրներն ուրեմն զորս ըրած եմ, պատուաւոր եւ ամենամաքուր զգացումներէ կը բղխին: Կը հաւատա՞ք: Եթէ այո՛, ձեր այդ համոզման հաւաստիքը տուէք ինձ՝ այդ տուին ու ծրարը գրպաննելով:

Արփենի պահ մը մտացիր մնաց երկնտրանքի շփոթութեան մէջ. գեղեցիկ աչքերուն վրայ ծանրացած արտեւանները քանի մ'անդամ երերացին ջղաձգորէն, բայց յետոյ նայուածքը վեր առնելով ըստաւ.

—Ո՞չ, պարոն, ոչ մէկ բանի ցարդ հաւատացած եմ այնքան, որքան այս միջոցին կը հաւատամ թէ ամենամաքուր նկատումներէ տարուած ինձ ըրած էք այդ նուէրները: Բայց, ափառ՞ս. գիտէ՞ք, ի՞նչ պիտի ըսեն ուրիշներ երր իրենց ըսեմ թէ պատուաւոր մարդու մը նուէրներն են. ոչինչ՝ գուցէ դէմառէմ, բայց ետեւէս պիտի բարբանջեն. «Ապահովարար սուլ կանխավճար մ'է ապուշ հասառուէ մը հատուցուած»: Այս լուտանքը նախ պիտի ցեխոտէր ինձ եղած անդին նուէրները, եւ մանաւանդ անոնց հեղինակը: Ահա ինչ որ ըլ պիտի ներէի, չեմ գիտեր ինչո՞ւ, ոեւէ քսու բերնի, եթէ անիկա նոյնիսկ մօրս բերանն ըլլար:

Եւ գեղեցիկ ձեռքերովը ծրարը քիչ մ'ալ առաջ մղեց:

Արփիտասարդը պահ մը շփոթած երեւցաւ Ար-

գենիի հաստատ մերժումին առջեւ. բայց յանկարծ
—որպէս թէ զայն իր մագնիսական աղղեցութեանը
տակ առնելու մտքով—բոցեղ նայուածքը անոր վրայ
բեւեռելով, ըստ:

—Օրիորդ, այս նուէրները յիշատակներ են մի-
այն՝ ձեզ տրուած՝ որպէսզի յիշէք անոնց հեղինակը.
ըսէք ինձ, արժանի չէ՞ք համարիր յիշել զայն ընա՛ւ:

—Ո՛չ, պարոն, պատասխանեց նէ նայուածքը
վար խոնարհելով եւ վհատ շեշտով—մեծագոյն փառ-
քըն է ինձ համար յիշել զայն միշտ. բայց որպէսզի
իրաւունք ունենամ զայն յիշելու, պէտք է մոռնալ
ուրիշ ամէն բան. չեմ դիմեր թէ կարել պիտի ըւ-
լա՞յ այդ բանն ինձ համար:

Եղուարդ խորապէս թափանցեց այդ խօսքե-
րուն իմաստին եւ յուզուած շեշտով մը դոչեց.

—Ես պիտի օգնեմ ձեզ այդ բանին մէջ, ե՛ս, ե-
թէ կամիք:

Ու իր ձեռքն երկնցուց անոր:

Արփենի բոնեց այդ կորովի ձեռքը որ իրեն եր-
կարած էր: Ուզեց պատասխանել, բայց այլայլու-
թիւնը իր լեզուն կարկամած էր: Արդ միայն ուժդ-
նօրէն սեղմեց այդ ձեռքը եւ յետոյ ծրարն ու տու-
փանելով՝ բաժնուեցաւ Եղուարդէն տժգոյն ու
անխօսուկ:

Դրան առջեւ երիտասարդը ըստ:

—Պատիւ կընէ՞ք ամէն շարաթ այս ժամուն ձեր
տունն ընդունելու դիս:

—Տո՞ւնը, ո՛չ, պարոն, այլ Սէրայ Պրունի բար-
քը, պատասխանեց նէ:

Ու հեռացաւ արտօնոք:

ԲԱՐՔԻՆ ՄԷՋ

—ο—

Երկու ամիս անցաւ Եղուարդի եւ Արփենիի այդ
նշանակելի տեսակցութեան վրայ:

Այդ ժամանակամիջոցին Արփենիի կեանքին ու
սովորութիւններուն մէջ նշանաւոր փոփոխութիւն մը
կատարուել էր: Նախ նէ ամէն յարաբերութիւն խը-
զեր էր անոնց հետ որոնք հին կամ նոր հոմանիները
եղած էին. նաեւ բոլոր անոնց հետ որ իր բաժակի
կամ հաճոյքի ընկերներն էին. այր թէ՛ կին:

Աշխարհիկ կեանքին հանդէպ իր ունեցած այդ
ուժացումը սակայն՝ հեշտ պայմաններու մէջ կա-
տարուած չէր:

Նախ Արմիկեան իր յաջորդական այցելութիւն-
ներով իր կորսնցուցած սիրոյ մարտկոցը վերապատ-
նելու ջանաց: Արփենի ոչ իսկ յօժարեցաւ զայն իր
մօտ ընդունելու սակայն. այնպէս որ, Արմիկեան
զայն ողոքելի յուսահատած՝ վերջիվերջոյ չելլէնու-
հիլ մը գգուանքին մէջ յագուրդ փնտուելու մղուե-
ցաւ:

Յետոյ կուգար իր հաճոյքի ընկերուհիներուն
հետապնդութիւնը:

Ասոնք անոր մեկուսացումին մէջ դադանիք մը
կը տեսնէին. դիտենք թէ հետաքրքիր անձերու հա-
մար դադանիքն այն ուժն ունի, ինչ որ ունի մագ-

Նիսը թեթեւագոյն նիւթերու համար։ Արդ աշխատեցան զայն հաճոյքի սեղանի մը շուրջը բերել այդ գաղտնիքն անոր բերնէն կորզելու համար։

Արփենի սակայն մերժեց անոնց բոլոր հրաւէրները։

Աւելի դժնդակ եղան իր մօր հետ ունեցած բախումները։

Տիկին Շողիկ յամառ կին մ'էր. նաեւ ապերասան լեզու մ'ունէր. ասկէ զատ իր աղջկան մեկուսացումին մէջ կը գանէր իր շահերուն վտանգումը. աւելին, ոչնչացումը։ Նախ ջանաց իր աղջկան վրայ դիտուած այդ փոփոխութեան պատճառները իմանալու իրմէ. ու երբ Արփենի երկդիմի եւ շփոթ խօսքերով զինք օրորելու ելաւ դարձեալ, բաւական ատենէ ի վեր իր սրտին մէջ զիզուած մաղձով ողողեց զայն. նոյն իսկ սպառնաց տունէն վրնտել։

Արփենի «չի բարեփոխուեցաւ». ինչպէս կըսէր Տիկին Շողիկ. բաղիսումները աւելի յաճախաղէպէպ ու աւելի բուռն եղան, այնպէս որ ամէն հանդիպում իրենց մէջ՝ դառն վէճերու տեղի կուտար։

Այս ընդհարումները մինչդեռ մէկ կողմէ կը խթանէին անոր բնական հպարտութիւնը եւ հաստատակամութիւնը, միւս կողմէ սակայն դժնդակ փորձի մը կենթարկէին անոր սրտին մէջ ծնած ու բողբոջած նոր զգացումը։ Արգարեւ նէ կունենար վայրկեաններ երբ յուսալքում մը կը սեղմէր իր սիրտը, եւ ինքզինքը աշխարհի ամենալժբախտ անձը կը համարէր։ Տկարութեան այդ պահերուն, խիստ բընականօրէն, կանդրադառնար հին օրերուն, երբ իր սիրտը ազատ էր ամէն տեսակ զգացումի կապերէն,

եւ միտքը թեթեւ՝ ամէն կաշկանդիչ խորհուրդէ. ու ամէն անդամ կ'որոշէր վերջ տալ իր վրայ ծանրացած տարտամութեան, իրենց յարաբերութեանց վերջնական խզումը յայտարարելով Եղուարդին։

Կը գործադրէ՞ր իր այդ որոշումը։

—Ոչ։ Վասնզի ամէն անդամ երբ Եղուարդին դէմ գար, կըզգար որ իր նոր զգացումին յորդումը կը խեղդէր ուրիշ ամէն նկատում, նոր ուժ մը կը ներարկուէր իր վրդոված բարոյական դրութեան մէջ, եւ Արփենի տուն կը դառնար աւելի սպառազինուած։ իր մօր յամառութեան դէմ։

Եկաւ այն ժամանակը երբ Տիկին Շողիկ նկատեց թէ իր խստութիւնը չէր որ պիտի կրնար բաղձալի վերափոխութիւնը բերել իր աղջկան վրայ։ Այն ատեն միտքը կանդ առաւ աւելի գործնական միջոցի մը վրայ, — իմանալ այն պատճառները որոնք իր աղջկը «դէպի բարոյական կը քաշէին», եւ անոնց ու անոր մէջ անանց թումբ մը կանգնել։ Այս արդինքին հասնելու համար հաւատարիմ գործակից մը պէտք էր իրին. ու ձեռք առաւ Շնորհքը։

Այս մարդն այնքան շահասէր էր, որքան իր Տիկինը ժլատ։ Տիրուհիին արժանի ծառայ մը՝ արդարեւ։ Պէտք է ըսել թէ Արփենի իր մօրմէն աւելի ճարպիկ փրթած էր սիրաշահելու մէջ՝ այդ նիւթապաշտ հոգին. վասնզի պարբերաբար նուէրներ կը սահեցնէր անոր ձեռքին մէջ։

Տիկին Շողիկ իր ամբողջ պերճախօսութիւնը ի սպաս գրաւ՝ թափանցելու համար թէ Շնորհք իրազէ՞կ էր իր գեռատի տիրուհիին գաղտնիքներուն։ Նենդամիտ ծառան իր բացարձակ տղիտութիւնը

այնքան պերճախօս կերպով յայտարարեց որ Տիկին Շողիկ դմայլեցաւ անոր տղիտութեան վրայ : Այն ատեն յանուն իրենց ամէնուն շահին , պարագ դրաւ անոր վրայ՝ Արփենիի ընթացքը լրտեսել եւ իրեն տեղեկութիւն բերել՝ անցած դարձածին վրայ :

Հարկ կա՞յ ըսել թէ Շնորհք ուղղակի իր շահին համապատասխան եղանակով կատարեց իրեն եղած յանձնարարութիւնը :

Արգարեւ ամէն անզամ երբ այնուհետեւ Արփենի գուրս կ'ելլէր տունին՝ խնամով հազուած՝ ծառան իրր թէ գաղտնաբար կը հետեւէր անոր , բայց փողոց մը զառնալուն պէս՝ քայլերը կը փութացընէր , իր նորատի տիրուհին կը մօտենար ու կըսէր պարզապէս .

—Տիկինը ուզեց որ ձեզ լրտեսեմ եւ իրեն տեղեկացնեմ թէ ո՞ւր կերթաք , եւ ինչպէս կանցնէք զուրսը ձեր ժամերը . ի՞նչ կը թելադրէք որ իրեն ըսեմ :

Արփենի իսկոյն ցանկալի նուէրը կը սպրդեցընէր անոր ձեռքին մէջ , կը յանձնարէր որ քանի մը ժամ իր պաշտօնակիցներուն հետ զրունու , եւ յետոյ երթայ իր մօրը իմացնէ թէ Բէրա հասառուի մը քթէն բոնելու ետեւէ է ինք , կամ Պէշիքթաշի կողմերը մեծահարուստ փաշայի մը որդին զգըւ-իւելու փորձովն է զրազած :

Գիտենք արդէն թէ Շնորհք ի հաշիւ իր քսակին խարելու մէջ ձարպիկ էր . մանաւանդ որ—իր Տիկինին աղահութեան դէմ վրէժինդիր ողիով տողորուած—հաճոյք կըզգար անոր քթէն բոնելու . ուստի Արփենիի տուն տուած սուտ պատմութիւնները կը

կլեցնէր անոր , սմսեղուկ մանրամասերով ալ պըհ-նելով իր տեղեկատուութիւնը :

* * *

Յուլիսի վերջերը՝ կերպակի մըն էր :

Կէսօրէ ետքը Արփենի դարձեալ կը պատրաստուէր գուրս ելլելու : Օր մ'առաջ նոր հազուստ մը հասած էր իր կարուհին : Պատուաւոր քայլենու-հիի մը վայել՝ ծանրագին հազուստ մ'էր ան , լազ-ւարթ : Ասկէ զատ իր մաղերուն ալ տուած էր պար-կեցտ բայց խիստ վայելուչ յարդարանք մը :

Երբ չփակը գլուխն անցուցած կը պատրաստուէր մեկնելու , յանկարծ ներս մտաւ Տիկին Շողիկ :

—Ի՞նչ է այդ , դարձեալ գուրս ելլելու կը պատ-րաստուիս , ըստ ան ջանալով զուարթութիւն երե-սելու . Եւ յետոյ աւելցուց — Բայց ի՞նչ կը տես-սելու . Եւ յետոյ աւելցուց — Բայց ի՞նչ կը տես-սելու . Եւ յետոյ աւելցուց — Բայց ի՞նչ կը տես-սելու . Եւ յետոյ ի՞նչ ձեւ յարդարանք է այդ : Ի՞նչ չփակ : Բուա՞հ , խունկ ու մոմ կը հոտիս :

—Ի՞նչ , պարզ եւ վայելուչ տարագ մը չ'ոս վայ-լեցնէր աղջկանդ , մայր իմ , պատասխանեց Արփենի հանդարս :

—Ի՞նչ , կը կարձես որ այդ հազուստը վայլա՞ծ է քեզ ... հա՛ , հա՛ , հա՛ . ապո՞ւշ , նահատակուհիի մը երեւոյթն առել ես : Գիտե՞ս թէ ի՞նչ պիտի ընէ ամէն քեզ հանդիպողը . պարզապէս կուշտ ու կուռ պիտի ինդայ վրադ :

—Հո՞գս է , յարեց Արփենի զաղելով իր աըհա-ճութիւնը :

Տիկին Շողիկ անհամբերութեան շարժում մ'ը-
րաւ:

—Զեմ հասկնար, ի՞նչ կ'անցնի կը դառնայ, յա-
րեց յետոյ: Ժամանակէ մ'իվեր արտասովոր փոփո-
խութիւն մը կը նշանաւեմ վարժունքիդ մէջ. բացատ-
րութիւն կը պահանջեմ, կը մերժես պատասխանել:
Կը յանդիմանեմ, հեղանքով կը պատասխանես ար-
դար ցասումիս: Ու մինչդեռ մէկ կողմէ տան ծախ-
քերը լայն ծորակէ մը դուրս կը թափուին, դուն
տան եկամուտները կը ցամքեցնես, երես դարձնելով
շոայլ հոմանիներէդ: Ինծի նայէ՛, Արփենի, ժամա-
նակը եկած է որ սթափիս ատենէ մը ի վեր քեզ դը-
րաւող թմրիրէն...: Այսուհետեւ չը պիտի կրնամ
թոյլ տալ որ քու տղայական քմահաճոյքներուդ
դոհուի այնքան դունագեղ իմ ծրագիրս: Կիմանա՞ս,
ինչ որ ըսել կուզեմ:

Արփենի չի պատասխանեց:

Մայրը շարունակեց:

—Մտիկ ըրէ, աղջիկս. եթէ—ինչսկս կը կաս-
կածիմ—քեզ խորհուրդ տուողներ կան թէ, կեանքի
տարբեր եղանակ մը կրնայ աւելի երջանիկ ընել քեզ,
ըսէ՛ ինձ. եթէ աշխարհի մէջ տակաւին դժբախտա-
րար զեսացող կեղծ բարոյասէրներէն մին իր օձի
լեզով նախապաշարած է քեզ թէ պատիւ եւ պար-
կեշութիւն ըսուած բաներ կան որոնք կինը կազմը-
ւացնեն, ըսէ ինձ. ըսէ՛, որպէսզի քեզ ապացուցա-
նեմ թէ ինչ որ պատիւ եւ պարկեշութիւն կըսուին,
ուրիշ բան չեն, եթէ ոչ կեանքի աղատ վայելում-
ներուն առջեւ բռնապէս քաշուած թումբեր. մտիկ

ըրէ. որպէսզի հաստատեմ թէ կեղծիքն է մեծագոյն
անպատութիւնը, եւ հետեւաբար կեղծ բարոյա-
սէրներն են մեծագոյն անպատիւները:

«Ինչ է կեանքը, շարունակեց Տիկին Շողիկ յուղ-
ուած: —Գոյութեան կոիւ մը: Մարդ ստիպուած է
մղուելու՝ կարելի եղածին չափ տանելի ընելու հա-
մար իր կեանքը: Իսկ թէ ի՞նչ միջոցներով: Ահա
այդ կէտին վրայ է որ կարծիքները կը տարրերին.
իսկ կարծիքներու այդ անհամաձայնութենչն ծը-
նունդ առած են այն նախապաշարումներն ու սովո-
րոյթները որոնք իրենց կարգին ծնունդ տուած են
անանուն թշուառութիւններու: Երբ մէկը, անդին,
իր նմաններուն արդար իրաւունքին խորումով՝ ոս-
կիներ կը դիզէ, կըսեն. «Ահա պատուուաւոր վաճա-
ռականը»: Երբ ուրիշ մը, կրօնքի անունով կը ճա-
ռէ, եւ միակնութեան փառաբանութիւնը ընելէ ան-
միջապէս ետքը, տասնեակներով ընտանեկան րոյ-
ներ կը պղծէ իր կրքի յորդումներով, կըսեն. «Ահա
անբասիր եկեղեցականը»: Երբ երրորդ մը, նորահը-
նար նշղբակներով մարդիկ կը մորթոտէ, կիներ ու
այրեր կայրիացնէ, մանկիկներ կ'որրացնէ, կըսեն.
«Ահա ճարտար բժշկապետը»: Իսկ երբ մենք ասդին
մէր հրապոյրը, եւ բնութեան մեզի չնորհած ձիր-
քերը արժեցնելու կ'աշխատինք, երբ փոխանակ ու-
րիշներու պէս շահագործելու ինչ որ մերը չէ, կը
ցուցադրենք պարզապէս միայն՝ ինչ որ մերն է, երբ
համարձակ կը խօսինք, աղատ կը խնդանք, առանց
շիկնելու կը հանուինք, զղուանքով կը նային մեզ
ու կըսեն. «Ահա ինկած կինը»: Ըսէ՛, արդարութիւն
է այս. ըսէ՛, կ'արժէ՞ տակաւին արժէք ընծայել

Եղուարդն էր ան որ զայն դիմաւորելով, նըստեցուց աթոռի մը վրայ եւ յետոյ ըսաւ.

—Այնքան անհամբեր կըսպասէի ձեղ որ սկսեր էի կասկածելու թէ պիտի մերժէիք ինձ այսօր ալ ձեղ տեսնելու երջանկութիւնը:

Սրբինի որոշ ջանք մը ընելով պատասխանեց.

—Կը հաւատամ, պարոն, քանի որ դուք էք ինձ ըսողը թէ հաճոյք կըզգաք զիս տեսնելով. արդ անկեղծօրէն պիտի յայտնեմ թէ իրաւունք ունէիք անհանդիս ըլլալու, վասնզի երկար վարանումէ մը վերջը միայն որոշեցի յարգել վեցերորդ այս ժամադրութիւնն :

—Ի՞նչ կըսէք... եւ եթէ չի դայիք ի՞նչ պարագայի պէտք էր վերագրել ձեր տեսութենէն զրկուելու դժբախտութիւնս. բանաւոր արդելքի՞ մը, անակընկալ այցելութեան մը :

Սրբինիի դէմքը կասկարմիր եղաւ. վասնզի կարծած էր նկատել թէ երիտասարդը մասնաւորապէս շեշտած էր «անակնկալ այցելութեան» բառերը:

—Ոչ միոյն, ոչ ալ միւսին, այլ կը վարանէի դալու մի միայն անոր համար որ, ձեղ տեսնելով ինք զինքս հետզհետէ դժբախտ կըզգամ, պարոն:

Այս խօսքերը արտասանելու ատեն Սրբինի այնքան տժգունած էր, որքան նղուարդ՝ զանոնք լըսելուն:

—Բսել է վշտացուցած եմ ձեղ, օրիորդ... ըսէք, ինձ, խնդրեմ, ի՞նչ կերպով:

—Դուք զիս վշտացուցած ըլլաք. երբէք, պարոն: Եւ եթէ միայն դէշ բացատրուած մտքիս այդ կերպ մեկնութիւն մը տաք, դժբախտութիւնս իր

ծայրագոյն աստիճանին պիտի հասնի: Միայն կուդայրագոյն աստիճանին պիտի հասնի:

—Ու երիտասարդին յուզուած բայց լուռ հաւանական շարժումին վրայ, Սրբինի յարեց յուզուած:

—Պարոն, ձեզ տեսնելիք առաջ մարդոց նկատմամբ՝ անխտիր՝ ոչինչ կըզգայի, եթէ ոչ խոր արհամարհանք: Աշխարհը կը նկատէի միայն ուռեհիկ հաճոյքներու բոյն մը՝ որու մէջէն քարշ կը տարուի անիմաստ հեղինակութեամբ մը օղակաւորուած մարդկային կեանքերու շղթան: Մէկն էի ամենէն լաւատես անձերէն եւ ուրիշ բանի ճաշակը չունէի եթէ ոչ անհոգութեան, գուարթամտութեան, պերճանքներու եւ գինաբրուքի: Զեմ գիտեր ուրկի՞ց, ձեր միտքն ինկալ ինծի նուէրներ ընել. չեմ գիտեր ինչո՞ւ, ևս ալ ձեզ անդամ մը տեսնելու փորձութիւնը՝ Ախսո՞ս, ահա այդ օրերէն կըսկսի տառապանքի, և անհասկնալի վշտակրութեան կեանք մը ինծի համար: Այո՛, այդ օրերը, եւ անոնց հետեւող մեր միւս տեսակցութեանց ընթացքին՝ հետըդ հետէ նկատեցի որ նախասիրութիւններուս մէջ մեծ փոփոխութիւններ կը մտնէին, նկարագրիս մէջ արփութիւններ կը մտնէին, նկարագրիս մէջ արփութիւններ կը սիրէի: Ասկէ որ կըսկսէի ատել ամէն բան զոր կը սիրէի: Ասկէ զատ բնական զուարթութիւնս տեղի կուտար նախհեշտ մելամաղձի մը, եւ քիչ յետոյ խոր թախիծի մը որ սրտէս գէպի ամբողջ իրերն ու անձերը կ'արմը որ սրտէս գէպի ամբողջ իրերն ու անձերը կ'արմը ատացայտէին եւ զանոնք ալ կը մթագործէին: Ի՞նչ էր պատճառը էութիւնս յուզող այդ յեղափոխու-

թեան, եւ ի՞նչ բանի հետեւութիւնն էր զիս համագըրաւող վեհերոսութիւնն ու տիրութիւնը. տակաւին չեմ հասկցած. վասնդի առաջին անդամ է որ այս տեսակ բան տեղի կունենայ իմ մէջ. բայց սա գիտեմ որ, ամէն անդամ երբ ձեզ յիշեմ—եւ անկարելի է որ ամէն վայրկեան չի յիշեմ—կըզգամ թէ կը տառապիմ, եւ թէ ոուր սլաքի պէս բան մը կը մխուի անկիւն մը կուրծքիս խորեը. անկիւն մը որու տեղն ու դիրքը կարելի չէ սահմանել:

Եղուարդ Արփենիի այս յայտարարութիւնը մը-տիկ ըրաւ տժգունութեամբ մը, որ չարագուշակ էր: Մինչեւ անդամ դիտուեցաւ որ երկու հեղ ջլաճիդ ուժգունութեամբ իր ճակատը շփեր էր՝ կարծես իր աչքերը պատող խաւար մը վանելու համար:

—Օրիորդ, ըսաւ վերջապէս բուռն ճիգով մը իր պաղարինը վերակոչելի ետքը,— անդիտակցարար ինձի կընէք այն խոստովանութիւնը որ երիտասարդի մը սիրտը պարարող ամենավսեմ զգացումին ծընունդ կուտայ: Ո՛հ, ճշմարտապէս գորովազդու անկեղծութեամբ մը ինձ կը յայտնէք թէ կորանցուցած էք ձեր զուարթութիւնը եւ կը տառապիք. ինչպէ՞ս չի կրցիք հասկնալ թէ առաջին իրողութիւնը բնական հետեւանքն էր ուր ուրեմն ձեր սրտին մէջ ծնած նոր ու աղնիւ զգացումի մը, իսկ երկրորդը՝ ձեր սիրած անձին փոխադարձ սիրոյն նկատմամբ ունեցած ձեր անստուգութեանը... Եւ ո՛հ, կը կարծէք թէ միթէ թէ պիտի տառապիք տակաւին, եթէ, օր մը... ան յայտնէ ձեղ թէ կը սիրէ իր բովանդակ պաշտամունքով, թէ...

—Ո՛հ, Աստուծոյ սիրոյն, պարոն, գոչեց յան-

կարծ Արփենի անօրինակ յուզմունքի մը թափէն մղուած ցատկելով եւ ափովն անոր չըթունքը խը-րելով—մի ըսէք ինձ աւելին. վասնդի ձեր վերջին խօսքը շանթի մը ուժգունութիւնը ունի, երբ դուք էք որ արտասանեցիք զայն... յիշեցէք, որ շանթը, որ զրոսանքն է ամպերէն վեր թռչող հրեշտակներուն, պատուհաս է անոնց որ ամպերէն վարը կը սողան... ո՛հ, գիտէ՞ք թէ ո՞վ եւ ի՞նչ եմ ես, որու ուղղել պի-տի ուղէիք զուցէ բառերու ամենէն նուիրականը:

—Կը մոռնա՞ք որ կը սիրէք, թէ այն որ այդ հը-րեղէն զգացումով զինուած է, հրեշտակ մ'է արդէն, եւ պէտք չէ որ վախնայ շանթէն, մրմոաց Եղուարդ խուլ ձայնով:

—Ի՞նչ կըսէք, պարոն, գոչեց Արփենի սոսկու-մով ընկրկելով. հրեշտակ մ'ըլլամ ես. ե՞ս որ ապա-կանարար ցեխերու մէջ թաթախուած անցեալ մ'ու-նիմ ետիս, ե՞ս որու չնորհքի ծաղիկները վետրատ-ուած են աղտոտ ձեռքերու կողմէ՝ հասարակաց ճամբու վրայ բուսած երիցուկներու պէս. ե՞ս որու անունը մարդիկ քամահրանքով կարտասանեն, հրեշ-տակ մը համարուիմ անձի մը կողմէ զոր Աստուծ-մէ իսկ յարգուելու արժանի կը համարիմ....

Եւ յանկարծ իր խօսքն ընդմիջելով եւ ողորմուկ շեշտի մը ամենախոր ուժգունութեամբ զոչեց.

—Ո՛հ, պարոն, իմացա՞ք ինչ որ ըսի ձեզ, ես անարգուած մ'եմ....

—Կը սիսալիք, օրիորդ, անարգուած մ'էիք այն ատեն երբ չէիք սիրած, երբ ձեր մայրը ձեզ կը սոր-վեցնէր թէ պատիւը նախապաշտում մ'է, սէրը ցնորք մը. իսկ այն օրէն ի վեր երբ կը սիրէք ու կը

տառապիք, աշխարհի ամենապատուաւոր անձերուն
կարգն անցաք:

Նորատի աղջիկը ցնցուեցաւ: Երիտասարդին
խօսքը ելքարական հոսանուտի մը պէս դպրած
էր իր էութիւնը: Պահ մը մտացիր մնաց: Յետոյ
յանկարծ վեր առնելով դէմքը որ բոնադատուած
հանդարտութեան մը ուժգնութիւնն ունէր, ըստ.

—Պարոն, ըսէք ինձ. ո՞վ էք դուք որ աշխարհի
չեմ գիտեր որ անկիւնէն եկած էք՝ խոռվելու իմ
տարեւոր անդորրութիւնս, պարզելու երջանիկ ար-
դիտութեանս խաւարը: Ո՞վ էք դուք որ մտքիս մէջ
միշտ լուսատպուած կը մնաք, կայէնի երեւակայու-
թեան մէջ մշտապէս բոցավասող նախախնամու-
թեան աչքին պէս: Ո՞վ էք դուք վերջապէս որ կեան-
քըս ու տառապանքիս պատմութիւնը ուսումնասի-
րած էք մարդարէական հողեանութեամբ: Ըսէք
ինձ, չէ՞ք նոր դարու այն առաքեաներէն որոնք
նիւթին բամիկ մտահոգութիւններէն շատ վերերը
կը յածին, կը սիրեն մտնել մարդկային կեանքի
մութ խաւերուն մէջ, քրքրել անոնց թարախոտ մա-
սերը և յետոյ դարձանել:

—Խնդրեմ, մի՛ վերագրէք անձիս բաներ որոնք
բարոյական բարձրութիւն կը պահանջին. առ այժմ
բաւականացէք միայն գիտնալով թէ այն անձն եմ
որ ձեր կողմէ կը սիրուի, եւ որ կուզէ իր կեանքը
առ յաւէտ կցորդել ձերինին:

—Ի՞նչ, ըսել կուզէք թէ... կրցաւ ըսել Արփենի
խոռվ ձայնով:

—Այս', կը փափախիմ ամուսնանալ ձեզի հետ,
եւ ահա ձեռքս, գոչեց երիտասարդը այն ատեն վե-

հափառորէն ոտքի ելելով եւ դողդոջ ձեռքը երկա-
րելով անոր:

Միայն թէ փոխանակ այն հոգեցոյզ հրայրքին
որ սիրոյ առաջին յայտնութեան միջոցին երիտա-
սարդի մը դէմքին վրայ կը չողայ, անհատնում
քրտինքի կայլակներու մէջէն որ անոր դէմքն ողո-
ղած էր, կը մատնուէր վեհաշուք տրտմութիւնը
դատաւորի մը որ ուղղակի իր մահավճիռն ստորագ-
րելու կը պատրաստուի:

Արփենիի նայուածքը ներքին ամենաբուռն խան-
դի մը յորդումովը փայլատակեց նախ, յետոյ յան-
կարծ անոնց մէջ երեւցան արցունքներ որոնց յա-
ջորդեցին ուրիշներ:

Եղուարդ՝ ձեռքը օդին մէջ կախ՝ պահ մը յա-
փլչուակուած մնաց այդ արցունքներուն առջեւ:

Երբ արցունքի յորդումն անօսրացաւ, երիտա-
սարդը յարեց յուղմամբ.

—Ո՞չ, օրիորդ, միշտ պիտի յիշեմ այս վայր-
կեանն ուր անարատ սիրոյ ակէ մը բղխած ձեր ար-
ցունքները տեսայ... հաւատացէք ինձ, եթէ միայն
բարեհածիք ընդունիլ ձեզ երկարող այս դողդոջուն
ձեռքը, որ բաւական կորսի է ու պիտի մնայ ալ
միշտ, ամէն երազներս, բոլոր առաջադրութիւննե-
րըս միակ նպատակի մը պիտի ձգտին—ձեր երջան-
կութիւնը:

—Պարո՞ն, պատասխանեց յանկարծ Արփենի
արցունքի յետին կայլակը սրբելով—մտքէս իսկ
չանցնիր այդ մասին կասկածիլ, այլ ինչ որ խընդ-
րականն է, այն է թէ ես պիտի գիտնա՞մ ձեզ երջա-
նիկ ընել: Ձեր առաջարկն այնքան անակնկալ էր

որ միտքս տակնուվրայ ըրաւ, այնպէս որ կարելի չէ ինձ քննել այս պահուն ինքզինքս, այդ մասին որոշ համոզում մը կազմել եւ վերջնական պատասխան մը տալ ձեզ: Արդ, քանի մը ժամ ետքը գրաւոր պատասխանս պիտի ընդունիք մեր ծառային միջոցաւ:

Արփենիի այս յայտարարութեան առջեւ Եղուարդի դէմքը վաղանցուկ պայծառութեամբ մը փայլեցաւ. կարծես թէ յոյսի փողփողում մ'էր այդ փայլը:

—Ինչպէս որ կուզէք, ըստւ. միայն, գիտէ՞ք թէ քանի մը շաբաթէ ի վեր բնակավայրս փոխած եմ:

—Այն ատեն բարի եղէք ձեր նոր հասցէն տալու ինձ:

—Զեր փողոցի 254 թիւ տունը փոխադրուած եմ:

—Ի՞նչ, մեր տան դէմի՞ տունը:

—Այս՛:

—Աւելի լաւ. դուցէ անձամբ բերեմ պատասխանս:

Եւ Արփենի արագ քայլերով հեռացաւ:

Եղուարդ պահ մը մոլորուն նայուածքով հետեւցաւ անոր. եւ երբ նէ խիտ ուռիներու ետեւ աներեւոյթ եղաւ, կուռ հառաչ մ'արձակեց եւ լսելի ձայնով մըմռաց.

—Ո՞վ կամքս, ոյժ տո՛ւր ինձ մինչեւ վերջին վայրկեանը կրելու այս մարտիրոսութիւնը:

Եւ եր կարդին ոտքի ելլելով՝ սկսաւ ճամբայ առնել:

Հաղիւ քսան քայլ հեռացած էր, երբ հաստարուն բարդիկ մը ետեւէն, որ երկու խօսակիցներու նստած տեղէն քանի մը քայլ անդին բարձրացած էր, մարդ մը դուրս ելաւ:

Վաթսունն անցուկ մէկն էր ան. խնամով ածիւնած լայն թուշերուն երկու կողմէն՝ թափթփած էին ամբարտաւան պեխերու խուրձեր. խոշոր եւ քիչ մը դուրս ցցուած աչքերը կ'արտայայտէին այդ պահուն խոր տրտմութիւն. իսկ անոր տարազը կը յիշեցնէր կովկասցի միջակորեար մը:

Այս մարդը նախ ահագին թաշկինակով մը սրբեց քրտինքը որ իր ճակատն ողողած էր, յետոյ հնչական ճայնով մըմնչեց.

—Եթէ արդէն ուշ չէ, կարծեմ թէ ճիշդ վայրկեանին իր հետքը դտայ...

Ու այս խօսքն ըսելէ վերջը ան՝ հեռուէն ըսկըսաւ հետեւիլ երիտասարդին:

ՈՒՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԿԲ ՄԵԿՏԵՂԻՆ

—ο—

Այն միջոցին որ Եղուարդի ու Արտենիի միջեւ՝
վերը յիշուած նշանակելի տեսակցութիւնը տեղի
կունենար, Բէրայի Շիտակ Ճամբուն արարթման-
ներէն մէկուն հինգերորդ յարկի մէկ սենեակին մէջ՝
օրիորդ մը անհանդարտ ու չլաձիդ քայլերով կը
ճեմէր :

Ատեն ատեն կանդ կառնէր ու մելամաղձուն նայ-
ուածքը կ'ուղղէր դրան. յայտնի էր որ մէկու մը
դալուստին կըսպանէր անհամբերութեամբ: Իսկ
այն պահերուն երր կ'երթեւեկէր, խոր մտմտուքով
կը դրաւուէր ու մերթ կը հառաչէր:

Հաղիւ քսան տարու կերեւէր նէ :

Ամենավայելուչ հասակ մը, անթերի գիմագը-
ծութիւն, երկար արտեւանունքներով հղերուած
ուեւ, խոչոր ու երազուն աչքեր, մանրիկ բերան, ըս-
պիտակ ու յղկուն սլարանոց, փոքրիկ ձեռքեր ու
ոտքեր, ծանրագին բայց սլարդ ու խիստ բարեձեւ
հանդերձանք եւ աղամանդակուռ մանեակ մը՝ իր
վղին: Ահա արտաքին ամբողջութիւնն այդ աղջկան,
որ Զարմուհի Համբարեանց կը կոչուէր: Բնական
լրջութիւն մը որ մելամաղձուսութեան կը մօտենար,
նաեւ ազնուական համեստութեան ու բարութեան
արտացոլացումը, վերջապէս քիչ մը դառն այլ
սպաշտելի ժպիտը որ նէրա մանկունակ այտերուն

վրայ թեթեւ փոսիկներ կը ձեւացնէր, այդ աղջկան
դէմքին տուած էին՝ երբեմն մեծ կիներու վրայ
դիտուած այն վեհութիւնը, որու առջեւ պատկա-
ռանք միայն կըզգայ մարդ:

Իր մտախոհ երթեւեկի միջոցին Զարմուհի վեր-
ջին անգամ կանդ առնելով. բացաւ հանդերձարա-
նը եւ հոն կախուած լաղուարթ կերպասէ դրատին
գրապանէն թղթի կտոր մը քաշեց առաւ, բացաւ զայն
ու կարդաց հետեւեալ նամակը.

Պաշտելի Զարմուհիս,

Ամբողջ էութեանս վրայ ննշող դժնեայ պատ-
ճառ մը զիս կըստիպէ հեռանալու Թիֆլիզէն: Ո՞ւր
եւ մինչեւ Ե՞րբ: Տակալին չեմ զիտեր: Սա զիտեմ
միայն թէ հակառակ դիմագրաւելու բուռն կամեցո-
ղութեանս, անկարելի է ինձ անսաստել այն ներ-
ֆին թելադրութեան որ կարծեմ գերազոյն Զօրու-
թեան ձայնն է եւ ինձ կըսէ. “Պիտի երբաս”:

Ուր որ ալ երբալ հարկ ըլլայ, վերադառնալ
եւ ֆեղ վերագտնել կարելի ըլլայ թէ ոչ, հոգիս
միշտ բու վրադ պիտի յածի, սերս յաւէտ բու շուր-
ջըդ պիտի թեւածի, եւ ամեն վայրկեան պիտի յի-
շեմ թէ ուխտած եմ ֆեղ պաշտել առ յաւէտ:

Ամբողջ էութեամբ բուկդ

24 Ապրիլ 904

ԵԳՈՒԱՐԴ

Թիֆլիզ

Երբ Զարմուհի աւարտեց այս նամակը, զոր ո՞վ
դիտէ քաներորդ անգամն էր որ կարդացեր էր,
ինկաւ աթոռի մը վրայ որ մահոկնիէ սեղանի մը

առջեւ էր . Հրատապ ճակատը ափերովլը պարուրեց ,
ու խոր թախծութեան մը մէջ սուզուեցաւ :

Այդ գիրքին մէջ մնաց նէ մինչեւ այն վայրկեա-
նը երբ ծանր քայլերու ձայն մը սանդուխներուն եւ
երեք թեթեւ հարուածներ դրան վրայ հնչեցին :
Այն ատեն ցնցումով մը վեր ուղղուելով՝ մելամաղ-
ձու նայուածքը դրան յարեց ու սպասեց :

Ծերունի մը ներս մտաւ :

Ընթերցողը կը ճանչնայ զայն . այն անծանօթն
էր որ Բարթիկի եւ Արմենիի խօսակցութիւնը մտիկ
էր ըրեր գաղտնաբար :

Զարմուհի նախ անձկութեամբ նայեցաւ ծերու-
նիին որ իր թաղթեք գլխարկը մէկդի կը շպոտէր .
յետոյ սպասեց որ խօսի : Ծերունին սակայն առա-
ջն շարժումէն վերջը լոիկ մնջիկ աթոռի մը վրայ
կիյնար :

—Ի՞նչ լուր , Բարթիկ . խուզարկութիւնդ ա-
պարդի՞ւն անցաւ , հարցուց Զարմուհի տիտուր ճայ-
նով մը որ հրեշտակային փափկութիւն մ'ունէր սա-
կայն :

—Էհ , ո՛չ , սիրելի օրիորդս :

Այս կարճ պատասխանը կերեւի թէ Զարմու-
հին անակնկալի մ'առջեւ դրած էր , վասնդի ծերու-
նիին մօտ նետուելով ու հետիւն գոչեց .

—Լսել է հիւզատոսին թիֆլիդի սստիկանու-
թեան դրկած տեղեկադրութիւնը ճի՛շդ է եղեր : Լ-
սել է Եղուարդ Պօլսոյ մէջ է . վասնդի իր հետքը
դտած ես . այնպէս ըսել չէի՛ր ուղեր , Բարթիկ :

—Կը ներէք , օրիորդս , զինքը տեսայ պէտք էի
ըսել . վասնդի , այո՛ , քիչ առաջ Սէրայ-Պրունի

Բարքն էր , ու երբ անկէ կը մէկնէր՝ գաղտնաբար
հետեւեցայ իրեն . այնպէս որ գիտեմ նաեւ թէ ո՞ւր
կը բնակի :

Ծերունիին առերեւոյթս անփոյթ , բայց իրա-
պէս լաւ կշուռած այս խօսքերը լսելուն , նորատի աղ-
ջըկան գեղեցիկ աչքերուն մէջ յանկարծ արցունք-
ներ լցացան :

Բայց հրաշալի կորովով մը որ իրմէ չէր ակըն-
կալուէր , մէկէն ինքզինք ամփոփելով , յարեց կա-
րելի հանդարտութեամբ .

—Բայց , ըսէ ինձ , մինչդեռ ինծի կը բերես
լուր մը որ կեանքիս չափ նուիրական է , ինչո՞ւ
դէմքդ արտմութիւն կը բուրէ , Բարթիկ :

—Ներէ՛ ինձ , պաշտելի օրիորդս , ծերանալէս ի
վեր կերեւի թէ զուարթանալու կերպը մոոցած եմ :

Զարմուհի մէլամաղձոտ նայուածքը պահ մը
բեւեռեց ծերունիին վրայ , որ իր խոշոր աչքերը
վար խօնարհելու ստիպուեցաւ . եւ սակայն իր թաւ
ընչացքը՝ չարագուշակ երերումով մը շարունակեց
մատնել անոր շփոթութիւնը :

Նորատի աղջկան գիմագձերը յանկարծ լուրջ
հաստատութիւն մ'առին . այնպէս որ իր դէմքն այդ
միջոցին կը պարզէր վեհանձնութեան եւ արիու-
թեան աղնուութիւնը :

Ծերունիին մօտ աթոռ մը մղեց , նստաւ . յետոյ
իր սպիտակ ձեռքը անոր թաւամազ ձեռքին վրայ
դնելով ըսաւ .

—Լսէ՛ ինձ , Բարթիկ , թէ տակաւին այնչափ
հաւատարի՞մ ես ինծի նկատմամբ՝ որքան ծնուն-
դէս ի վեր եղար :

Ծերունին՝ աչքերուն խորէն ցայտած արցունք մը ջլաձիդ ։ քթթումով մը անյայտացնելու ճիդ ընելով, պատասխանեց ձայնով մը որ անոր հոգին խորէն կը թնդար :

—Քառասուն տարիէ ի վեր՝ օրիորդիս հօրը տան սպասաւորն եմ. ու ոչ մէկ ատեն ինքինքս այնքան անձնուէր զգացած եմ, որքան այս միջոցիս... ա՞խ, եթէ միայն դիտնայի թէ օրիորդիս երջանկութիւնը անձիս զոհողութենէն կախեա՛լ է:

—Միրելի Բարթիկ, պատասխանեց Զարմուհի զգածուած շեշտով, քու անձնազոհութիւնդ այս միջոցին՝ ուրիշ արդինք չը պիտի ունենար, բայց միայն զիս աւելի միրճել գժբախտութեան մէջ: Միայն եթէ կուզես երջանկութեանս վերստացումին մէջ անկեղծօրէն ինձ զործակցիլ, սիշտք է որ ըսես ինձ ինչ որ դիտես, առանց պահելու ինձմէ իրականութեան գիծերը, եթէ նոյն իսկ վշտալի են ինձ համար: Հիմայ, Հարցումներուս պատասխանէ: Բոիր թէ զինք տեսար, եւ դիտես թէ ուր կը բնակի, չէ՞:

—Այո՛, օրիորդ:

—Կը կարծե՞ս որ ինք ալ քեզ տեսաւ:

—Բնաւ:

—Մինա՞կ էր Բարքին մէջ:

—Ո՞չ:

—Ընկե՞ր ունէր:

—Ընկերուհի մը:

Զարմուհի խուսափուկ դալուկ մը դէմքէն վանելէ յետոյ՝ չարունակեց.

—Նորատի՞ էր:

—Քսանեւհինդ տարին անց է կարծեմ:

—Գեղանի՞ էր:

—Գիտե՞մ ես. կրողը տանի հիմակուան պարոններուն ճաշակը. կերեւի թէ զայն գեղանի կը նըկատեն իր ագուաւի ձայնովը եւ ախտաւորի գոյնովը, քանի որ կը դարձաւան:

—Կը զարպասէ՞ն. այս բառով Եղուարդի՞ն կ'ակնարկես, հարցուց Զարմուհի վրդոված ձայնով:

Ծերունին անոր այդ հարցումին պատասխանիէ առաջ երկարօրէն հաղաց, յետոյ ալ ջլաձօրէն փայտայից իր թաւ ընչացքը որմէ քանի մը թեւեր վրթան:

—Օրիորդ, չեմ կրնար ըսել թէ անկեղծօրէն կը դարձասէր, վասնդի Եղուարդին պէս ազնուարարոյ մարդ մը չի կրնար զարպասել—Հեռո՛ւ օրիորդիս լսողութենէն—անպարկեշտ աղջկան մը հետ, ինչպէս անձամբ խոստովանեցաւ Եղուարդի՞ն՝ նոյն ինքն աղջիկը:

Զարմուհի անձկոտ այլայլութեամբ մտիկ ըրաւ ծերունիին այս յայտնութիւնը, եւ պահ մը հրատապ ճակատը շփելէ յետոյ, ըսաւ:

—Բոիր թէ անկեղծօրէն չէր զարպասեր. այդ կը նշանակէ թէ առերեւոյթս կը զարպասէր. ի՞նչ կերպով այդ կասկածը կամ համոզումը ունեցար:

Ծերունիին շփոթութիւնը այս հարցումին առջեւ՝ աւելի որոշ կը մատնուէր: Հէք մարդը այս անդամ ալ թաւ յօնքերէն քանի մը թել փետուելու հարկադրուեցաւ: Այն քանի մը երկվայրկեանի միջոցին զոր այս զործողութեան յատկացուց, կերեւի թէ որոշեց թեթեւ սուտով մը իր օրիորդին վիշտը

օրորել, քան ճշմարտութիւնով դայն խորացնել.
վասն զի ըսաւ.

—Ո՛հ, օրիորդ, իրենց մէջ անցած խօսակցութենէն ոչ մէկ բառ լսեցի, ոչ ալ կրնամ մատնանշել որոշ երեւոյթ մը որ ուեէ համողումի հիմ կարենար ըլլալ: Իսկ կասկածո ապահովաբար ծնած է այն ցաւէն զոր մէկէն զգացի ամայի բարքի մը մէջ զինք մինակ տեսնելով ապականած աղջկան մը հետ:

Եւ այս շեղումէն յետոյ՝ դարձեալ ճշմարտութեան անցնելով ծերունին աւելցուց.

—Միւս կողմէ դիտեցի պարագայ մը եւ լսեցի խօսք մը որ համողում կը ներշնչեն ինձ թէ տակաւին ան կը սիրէ օրիորդս: Դիտած պարագաս այն է որ Պ. Եղուարդ չէ այն որ էր թիֆլիզի մէջ—զեղեցիկ, առոյդ, զուարթ—հիմայ սեւամաղձոտի մը թախիծն ու զալուկն ունի ան: Իսկ լսածս այն է որ երբ մինակ մնաց՝ վհատ ձայնով մը մրմռաց. «Ո՛վ կամքս, ուժ տուր ինձ մինչեւ վերջ կրելու մարտիրոսութիւնս»:

Զարմուհի գուցէ նկատեր էր ծերունիին խօսքերուն մէջ գտնուած հակասութիւնը, եւ հետեւար նոր վիշտէ մը զինք խնայելու անոր փափկանկատութիւնը. այսու հանդերձ անկուշտ շահագրգութեամբ լափեց անոր ամէն մէկ խօսքը: Երբ ծերունին աւարտեր էր իր ըսելիքը, նէ ոտքի ելաւ:

Այլայլած էր, բայց թագուհիի մը փառայեղ անձնի խանութիւնը կը ճառագայթէր իր դէմքին վրայ՝ երբ ըսաւ.

Բարթիկ, այս ամէն իրողութիւնները բան մը միայն կը մատնանշեն—մեծ զաղոնիք մը, զաղո-

նիք մը որ Եղուարդը Պոլիս քշեց, եւ որ կըսպանայ անանցանելի խրամատ մը ստեղծել իմ ու անոր մէջ: Ժամանակն է որ լուծուի ան ընդմիշտ:

Ու յետոյ հարցուց.

—Զըսի՞ր թէ զիտես անոր բնակած տունը:

—Այո՛:

—Կը կարծե՞ս որ հիմակ հոն կը դանուի:

—Ո՛հ, այդ մասին վստահ եմ, օրիորդ:

Զարմուհի գոհունակութեան հառաչ մը արձակեց:

Լուռ ու տենդու՞ նախ բացաւ հանդերձարանը, յետոյ՝ անոր մէջ անկիւն մը զետեղուած խաւաքարտէ տուփ մը, որու մէջէն հանելով հազուագիւտ փետուրով մը զարդարուած գեղեցիկ գլխարկ մը, զայն զլուխը դրաւ եւ ըսաւ.

—Երթանք տեսնելու զինքը, Բարթիկ:

Երբ այս խօսքը կըսէր բոնազրօսիկ հանդարտութեամբ, ծերունին դիտեց որ տժդունած էր նէ:

Երբ Արփենի Եղուարդէն բաժնուելէ յետոյ՝ տուն հասաւ, զեռ ոչ իր մայրը ոչ ալ Շնորհք վերադած էին. հետեւարար գրապանի բանալիովը ինք բացաւ զուռը, տան ներսը տիրող խոր լուսութեան մէջէն անցաւ, ու սանդուխներէն վեր ելլելով՝ իր սենեակին մէջ փակուեցաւ:

Ինչպէս ընթերցողները կը յիշեն, այդ սենեակը երկու պատուհաններով փողոցին վրայ կը նայէր: Արփենի անոնցմէ մէկուն առջեւ նստաւ:

Կէս ժամ առաջ վրդոված իր միտքը վերաստացած էր իր հանդարառութիւնը. արդ անմիջապէս տարուեցաւ մտածելու իր կացութեան վրայ:

Նախ իր եսին մէջ կատարուած փոփոխութիւնը հետախուզեց:

Կը կրկնենք. մինչեւ այն օրերն երբ Եղուարդի հանդիպեր էր, նէ իրբեւ կին ուրիշ փառասիրութիւն չէր ճանչցած, բայց միայն մարդոց քծինքները տեսնել իր ոտքերուն տակ. ոչ ուրիշ իրաւունք ու պարտաւորութիւն, բայց միայն իր մսին թարմութիւնը կարելի եղածին չափ սուզի ծախել մարդոց տարփանքին. իսկ սէրը ուրիշ բան չէր, բայց միայն այն նախապատռութեանը զոր կը դնէր իր շուրջը պատռաքող դէմքերու մէջ. եւ ասոնք երբեմն մէկ, երբեմն աւելի այն անձերն էին որոնք աւելի կամ նուազ վայելչութեան գիտէին միացնել տարփանքի գուեհիկ հրապոյը:

Մինչդեռ հիմա՞յ:

Արփենի կըդգար—այլեւս գիտակցօրէն—թէ իր երակներուն մէջ շրջան կընէր աննիւթ, բայց այրող հոսանուտ մը. թէ իր ցանկական բնազդին տեղը բոնած էր վեհերոտ պաշտամունքի մը երկիւղածութիւնը, որու կուռքը անմատչելի բարձրութիւններու վրայ դրած էր իր դահը. թէ վերջապէս իր սրտին մէջ բոյն դրած նոր զգացումը աւելի քան դժուար էր արմատախիլ ընել:

Եւ սակայն խնդիր էր թէ իր սէրը բաւական պիտի ըլլա՞ր լեցնելու այն անսահման տարբերութիւնը որ կար իրեն պէս ինկած աղջիկի մը եւ Եղուարդի պէս տիպար մարդու մը միջեւ: Եւ արդեօք

իր աղտոտ անցեալին վերյիշումը չը պիտի խանգարէր իր երջանիկ երազները. վասնզի չէ՞ր որ ջլաձըդային գալարում մը կըզգար իր մէջ ատենէ մ'ի վեր՝ ամէն անզամ երբ յետազարձ նայուածք մը նետէր այդ անցեալին վրայ:

Երբ Արփենի մտքով կշռեց այն կեանքը զոր կրնար քաշքչել այս տեսակ տխուր պայմանի մը տակ, պահ մը սոսկում զգաց. այնպէս որ մղուեցաւ խորհելու թէ լաւագոյն բանն էր կանխել այդ կեանքը—այսինքն մերժել Եղուարդի առաջարկը:

Բայց ահա յանկարծ ինքիւն դէմ զգացած զայրոյթով մը՝ հարցուց թէ ինք ուեւէ կերպով պատասխանատո՞ւ էր իրերու ներկայ կացութեան հանդէպ, թէ նոյն ինքն Եղուարդի յամատ հետապլնութիւնը չէ՞ր որ կախարդանքի պողպատեայ օղակի մը մէջ առեր էր զինք: Եւ յետոյ չէ՞ր որ ինք անվերապահ խոստովանութեամբը՝ իր անցեալը պարզեր էր եւ ան առանց դեղեւումի իր ձեռքը կարկառեր էր իրեն: Արդ պէ՞տք էր տակաւին խըլճահարութիւն դնել իր պատասխանին մէջ:

Ու Արփենի ուղղակի իր սրտին պատասխանող այս հարցումները որպէս թէ հաստատել տալու համար՝ նայուածքը դէպի լոյսը—դէպի փողոց—դարձուց, բնազդական այն թելադրութեամբ որով մարդ լոյսը կը վնասէ, երբ միտքը մութ խորհուրդներով պաշարուած է: Այն ատեն նայուածքը կեցաւ փողոցէն անցնող երկու անձերու վրայ: Ասոնցմէ մէկը գրեթէ ալեւոր մէկը. իսկ միւսը չնաշխարհիկ գեղուհի մը: Ասկէ զատ նկատեց—ներքին տարտամ անհանգստութեամբ մը, թէ անոնք ուշադրութեամբ

գիմացի տուներուն թիւերը կը քննէին ու կանգ կ'առնէին 254 թիւին առջեւ:

Ինչպէս ընթերցողները գուշակած պէտք է ըւլաւ, Զարմուհին ու Բարթիկին էին այդ երկու հոգիները:

Յանկարծ Արփենի ձեռքը սրտին տարաւ՝ յայտնապէս տժգունելով, վասնզի նկատեց որ ծերունին ետ կը գառնար, իսկ աղջիկը ակնարկուած տունը կը մտնէր:

Այդ տան մէջ էր որ կը բնակէր Եղուարդ:

Արփենի խթանուած այն սուր կոկիծէն զոր կը սլատճառէ նախանձի առաջին խլրտումը, զգաց թէ սիրտը կը քեզրգուէր:

Այն ատեն հոգեկան ընդվզումով մը որ ողջմըտութեան պայմանները կ'անդունէ, սոտքի ցատկեց. կրկին գլուխին անցուց ըստ դիտուածի շպոտուած չփակը եւ սենեակին ու տունէն դուրս ելաւ:

* * *

Նմանօրինակ տրամադրութեան մը ներքեւ ընկճուած էր նաեւ Եղուարդ, երբ իր տունը դարձած ու փակուած էր իր մասնասենեակը:

Հազիւ ներս մտած՝ ինկած էր աթոռի մը վըրայ որ ընկուղենիէ խոչոր սեղանի մ'առջեւ զետեղուած էր. ինկած՝ որպէս թէ ահաղին ըեռան մը ներքեւ ընկճուած, եւ մէջքը երկու ափերուն մէջ պահելով անշարժացած մնաց երկար ատեն: Կարելի չեղաւ գուշակել թէ ի՞նչ խորհուրդներ կը յուղէին

իր միաքը, ի՞նչ տեսակ զգացումներու ձնչումը կը կրէր այդ պահուն իր սիրտը:

Արդարեւ ոչ իսկ թեթեւ մենախօսութեամբ մը վրդովեր էր սենեակին լուութիւնը:

Յանկարծ միշտ լուռ ու ընկճուած ոտքի ելաւ. յողնաբեկ քայլերով մօտեցաւ հայելիի մը որ պատէն կախուած էր:

Կեցաւ եւ մոլորուն նայուածքը ուղղելով սեւ շըղաբշի մը որ հայելիին ներքեւ կախուած նկարի մը շրջադիմը կը մատնէր, դողդոջուն մատներով վեր առաւ զայն:

Այդ նկարը լուսատիպն էր կուսական դէմքի մը որ սրբասուն մելամաղձոտութիւն, ազնուականութիւն եւ անբծութիւն կարտացոլացնէր:

Երիտասարդը պահ մը պատկառանքով գիտեց այդ պատկերը որ երկար արտեւանունքներուն ետեւէն իրեն կը նայէր:— Յետոյ կարծես ընկճուած այդ տիրանուշ նայուածքն ծորած եւ իր սրտին վրայ կապարացող տառապանքին տակ, յանկարծ կքեցաւ. ծունկի եկաւ:

Այն ատեն սենեակին խոր լուութեան մէջ պայթեցաւ մէկէն հեկեկանք մը որ աղեկտուր էր, թափուեցաւ արցունք մը որ գերագոյն վիշտ մը կը հայլացնէր:

Թէ որքան տեւեցին այդ հեկեկանքն ու արցունքը: այս մասին այսօր բան չի կրնար ըսել հեղինակը. վասնզի վշտակերութեան պահեր կան որոնց տեւողութիւնը որքան զանոնք ապրողը, նոյնքան անկեղծ դիտողի մը հոգին չեն կրնար չափել: Միայն թէ անոնք անակնկալ ընդհատում մ'ունեցան. վա-

սընդի այլայլութենէ տժգունած մանկամարդ մը,
ներս խոյանալով երիտասարդին զիրկն ինկաւ:

Ոչ կարօտի բառ մը եւ ոչ անձկութեան հառաջ
մը գէթ միացած էր այդ ողջապուրումին:

Եղուարդ այսպէս անակնկալօրէն իր վշտին մէջ
ընդմիջուած՝ սարսուաց, ու զեռ արցունքով պլղտ-
տորած նայուածքը ուղղեց մանկամարդին: Այն ա-
տեն ոտքի ցատկեց եւ ձայնով մը որ կարծես սար-
սափ կը յայտնէր, գոչեց, — Զարմուհի....:

Միակ բառէ մը բաղկացած այդ կորովի աղա-
ղակը սակայն անպատճախան մնաց. վասնղի խեղճ
աղջիկը մարած էր. ասկէ զատ, Եղուարդին ընկըր-
կումովը՝ իր յենակէն զրկուած, զլորուած էր տախ-
տակամածին վրայ:

Եղուարդ, պահ մը անշուշտ կարծելով թէ պա-
տին նկարն էր որ ոդի առած էր, մոայլ նայուած-
քով մը փոխնիփոխ նայեցաւ արուեստականին որու
առջեւ ծնրադրած էր պահ մը առաջ, եւ բնականին
որմէ զարհուրած հեռացեր էր:

Այն ատեն ուշաբրեցաւ. վաղեց պահարան մը
բացաւ, ու շիշ մը բերելով Զարմուհիի ոռոնդերուն
մօտեցուց:

Ոդիին ազդեցութիւնը անմիջական եղաւ. քա-
նի մը բոռէ վերջ թեթև ցնցում մը նորատի աղջը-
կան մարմինը երերցուց:

Երբ աչքերը բացաւ եւ տեսաւ Եղուարդը որ
տենդագին անձկութիւնը դէմքին՝ ծնրադրած էր,
իր ճակատը շիկնեցաւ:

Այն ատեն Եղուարդ որ զեռ կը կասկածէր աշ-
քերուն հաւատարմութեան վրայ, գոչեց.

— Դու հո՞ս զանուիս, Զարմուհի... ո՞հ, խօ-
սէ՛, համոզէ՛ զիս թէ չեմ երազեր:

— Ես ինքս եմ, Զարմուհին, Եղուարդ. կամքը
ինձ ուժ տուաւ. իսկ սէրը զիս առաջնորդեց. ահա
թէ ինչպէ՞ս հոս եմ...: Բայց Աստուած իմ, ին-
չո՞ւ այդպէս մտացիր կը մնաս. ինչո՞ւ չես խօսիր
ինձ այն բառերով, որոնք այնքան յուղած են ատե-
նօք սրտիս լարերը. ինչո՞ւ չես անդրադառնար՝
լուսնոտ գիշերներու մեր երջանիկ սրտաբացու-
թիւններուն:

Ու տեսնելով որ Եղուարդ մտասեւեռած՝ կը
լոէր, շարունակեց.

— Կը հասկնամ. զեռ կ'երկմտիս մեր հանդի-
պումի իրականութեան վրայ. կը կարծես գուցէ
թէ այն որ կը խօսի քեզ այս պահուն, ճիւաղն է այն
աղջկան որ քեզ կը սիրէ բոլոր սրտովը...: Ո՞հ,
իրաւունք ունիս. վասնղի արդարեւ չորս ամսուան
անստուգութեան մը տառապանքը՝ այտերուս վար-
դը թոռմեցուցեր է, եւ ծով արցունքներ աչքերուս
փայլը նսեմացուցած են:

— Բաել է տառապակեցա՞ր, ըսել է լացի՞ր... վա՞յ
անոր որ քեզ տառապակեցուց ու լացուց, մոնչեց երի-
տասարդն ափովն իր գլուխը խբելով:

— Ե՞հ, այո՛, սիրելիս, մինչեւ անդամ մահը
նոպաներուս մշուշոտ քողերուն ընդմէջն գե-
րեզմանին անդորրութիւնն ինձ ցոյց տուաւ...:
Բայց այդ տառապանքներն ու արցունքները ալ աւելի
զտեցին սէրս. այնպէս որ, Եղուարդ, քեզ կուզամ
աւելի քան երբէք սիրոյդ խանդովն արբշո. կու-
զամ այն համոզումով առլի թէ գու ալ զիս կը սի-

բես առջիւ աւիւնով, թէ հասարակ նկատումներ ու-
րոնք փոքր մտքերը կը վարեն, նոյնիսկ մեծ զաղտ-
նիքներ՝ կարող չեն անթեղելու այն գորովը, որուն
չերժութիւնն զգացած օրէս միայն իրապէս կըդ-
գամ թէ կապրիմ . . . : Կը հաւատամ դեռ, այո՛,
վասնզի քիչ մ'առաջ տեսայ որ կենդանազրիս առ-
ջեւ ծնրադրած կուլայիր . . . : Այդ արցումքը անշուշտ
կը հոսէր սրտիդ այն ակէն՝ զոր մեր սրտապարար
յիշատակներու քրքրումը բացած էր . . . չէ՞ Եղ-
ուարդ:

Զարմուհի լոեց չնչասպառ, տժգոյն ու սղա-
տասխանի մը սպասեց :

Միայն թէ դուցէ ոչ մէկ ատեն տեսնուած է այն
արժանապատիւ անձկութիւնը որ անոր դէմքին վը-
րայ ծրագրուած էր այդ սպասումի միջոցին. ոչ
մէկ դնդերը կը դողար, ոչ մէկ այլայլութիւնն կըն-
ճու ակօսուած էր իր դէմքին վրայ. այլ լոկ Եղուար-
դի յառած իր նայուածքը արիւնի թափանցիկ քո-
ղով նսեմացած էր :

Իսկ երիտասարդը յուսահասութիւնն հառաչ մը
արձակելէ վերջը՝ ըստ վերջապէս :

—Այն խորհուրդը թէ օր մը այսպէս պիտի ծա-
ռանայիր եւ սրտիդ ու փափուկ էութեանդ պատճա-
ռած աւերքիս հաշիւը պիտի պահանջէիր, մեծա-
գոյն տանջանքս էր. ահա կ'իրականանայ այն, եւ
մարտիրոսութիւնն կատարեալ կըլլայ . . . : Ո՛չ, նա-
զելի՞ս, չէ՞ս գիտեր թէ անկարելի է քեզ սիրել ա-
ռանց պաշտամունքիդ յափշտակութեամբ ընդմիշտ
կախարդուած ըլլալու . . . : Բայց . . . ի՞նչ կըսեմ:
Աստուած իմ, ներէ՛ ինձ . . .

Հոս Եղուարդ նայուածքը վար խոնարհեցուց
եւ ձայնով մը որ խոր քարայրի մը մէջէն կը հնչէր
կարծես, շարունակեց .

—Ավասո՞ս, Զարմուհի, բարոյական օրէնքը եւ
պարտաւորութիւնն ձայնը՝ հրեղէն շրջանակ մը
կազմած են սրտիս բոլորափքը. այսպէս որ երբ կը
կըկնեմ թէ կը սիրեմ քեզ, այդ կրակէն մեկնող ու-
լաք մ'է կարծես այդ խօսքը որ կը մրկէ այն աեղերն
ուրկից կ'անցնի . . . : Ի՞նչո՞ւ . . . : Ա՛խ, այդ ին-
չուն . . . : Ո՛չ, չը պիտի համարձակիմ երբէք խոս-
տովանիլ քեզ այդ ինչուն, քեզ որ հրեշտակէ մ'ա-
ւելի անրիծ ու մաքուը ես:

—Եղուարդ, զոչեց Զարմուհի դիտելով որ ե-
րիտասարդը վհատորէն ճակատը հակած՝ կը լը-
ռէր. ինչո՞ւ այդ ծածկամտութիւնը, ինչո՞ւ այդ ա-
ռեղծուածային խօսքերը . . . : Կը հասկնամ թէ վիշտ
մ'ունիս՝ գաղտնիքի մը հանդուցուած. այդ վիշտը
երբ դո՛ւ ես որ կըզգաս, չափազանց լուրջ պէտք է
որ ըլլայ . . . : Բայց ինչո՞ւ կը զրկես զիս քեզ վըշ-
տակցելու բախտէն . . . : Կը կարծես թէ այդ ցաւը
կրելու չափ կորովի չէ՞մ: Բայց կը սխալի՞ս: Տառա-
պանքի բաժակը շատոնց պարպած եմ, այսպէս որ
աշխարհի իրերուն մէջ երկու րան կը ճանչնամ մի-
այն իրեւ բացարձակ իրականութիւն, — սէրը եւ
զերեղմանը. մին կեանքն է ինծի համար, միւսը
յաւիտենական սփոփանքը:

Վերջին խօսքին ի լուր Եղուարդի նայուածքը
դարձեալ մթագնեցաւ վհատութիւնն քօղով. ձեռքը
որ կը դողար, ճակտին տարաւ՝ անոր խորը քրքրե-
լու եւ խորհուրդ մը գտնելու բնազդով:

Եւ սակայն հետեւեալ աղաղակը միայն կրցաւ արտաբերել.

—Վա՛յ քեզ, կամքա, որ կը լքես դիս:

Ու ինկաւ աթոռի մը վրայ մարդու մը պէս որու ջղղերը քայքայուած են:

Հազիւ թէ այդ գերադոյն յուսահատութեան ճիշ սուլուած էր սենեակին լոռութեան մէջ, ուրիշ կին մը ներս մտաւ ծանր քայլերով:

Արփենին էր այն:

Ներս մտնելուն՝ նախ նայուածքը դարձուց Զարմուհին ու անկէ՝ հայելիին տակ կախուած կենդանագրին: Այդ նայուածքը ոչ նախանձի, ոչ ալ ատելութեան կայծն ունէր սակայն: Յետոյ նայեցաւ երիտասարդին որ ոչ զարմանքի եւ ոչ ալ այլայլութեան նշան երեսած էր զայն հոն նշմարելուն. այնքա՞ն չքացած էր ան:

Վերջապէս նորէն դէպի Զարմուհին դարձաւ եւ այս անդամ նայուածքը հազիւ համարձակիլով բարձրացնել մինչեւ անոր դէմքին ուղղութիւնը, ըսաւ.

—Օրիորդը պիտի հաճի՞ արդեօք ինքինքս ծանօթացնելու պատեհութիւնը չնորհել ինձ:

Զարմուհի անհանդիստ նայուածքը թարթելով միայն պատասխանեց:

Այն ատեն նէ հանդիսաւոր ձայնով, բայց յայտնապէս տժգունած՝ յարեց.

—Արփենի Միրաքեանց կը կոչուիմ. քսանեւութ տարեկան եմ եւ 12 տարիէ ի վեր Պօլոոյ հանրածանօթ բողերէն մէկն եմ:

Այս անպատկառ ներկայացումին ի լուր՝ Զարմուհի քայլ մը ետ ընկրկեց:

—Լսի թէ բող մըն եմ. բայց աւելի ճիշդ պիտի ըլլար ըսել թէ էի. վասնզի երեք ամսէ ի վեր կամքէս անկախ ուժի մը թովանքով՝ հրաժարած եմ բոլոր հին սովորութիւններէս: Պիտի ըսէք թէ կարելի՞ բան է...: Արդարեւ ինչ որ անկարելի էր, մէկն յաջողեցաւ ընելու: Այդ մէկը, պարոնը, ձեր նշանածն է:

—Երբէն ի վեր գիտէիք թէ ան նշանածս է, հարցուց Զարմուհի յօնքերն ամփոփելով:

—Այն վայրկեանէն իմեր՝ երբ սա դրան ետին պահուած մտիկ ըրի ձեր խօսակցութիւնը...: Է՞ս, այո՛, օրիորդ, ձեր նշանածն էր որ ինծի թելադրեց ոչ թէ միայն պատոյ նուիրականութիւնը, այլ նաեւ—ինչո՞ւ չի խօսովանիմ—սրբազն պաշտամունք մը. այնպէս որ զայն սիրեցի այնքան որքան կրնայ սիրել կոյս սիրտ մը:

Զարմուհի այնպիսի նայուածքով մտիկ ըրաւայս յայտարարութիւնը որ չուարում մը կը մատնէր թէ հիացո՞ւմ, զայրո՞յթ թէ քամահրանք պէտք էր երեսել:

Արփենի շարունակեց երեւութապէս հանդարս.

—Իսկ թէ ինչպէ՞ս հոս կը գտնուիմ այս ճակատագրական վայրկեանին. ահա ըսեմ: Օրիորդ, այս տունը մտեր էի նախ նախանձի խտղառումով խըթանուած. վասնզի պատոհանիս առջեւէն՝ նշմարեր էի որ հմայիչ օրիորդ մը սիրած անձիս տունը կը մըտնէր: Ուրիշ պարագայ մալ իրաւունք կուտար ինձ հոս գտնուելու այս պահուն.— կը պարտաւորէի

պատասխան մը բերելու կամ զրկելու պարոնին :

—Այո՛, լրացուց երիտասարդը հեղձամշձուկ ձայնով, ինձի հետ ամուսնանալ առաջարկեր էի իրեն եւ պատասխանի կըսպասէի :

Ու դէմքը ծածկեց :

—Ո՛չ, ի՞նչ կը լսեմ, գոչեց Զարմուհի մեռելատիլ դեղնութեամբ, եւ յուզմունքէն դողարով :

—Իրականութիւնը, օրիորդ, պատասխանեց Արփենի :

—Բայց . . . կակազեց Զարմուհի մոլորադին եւ ցնցելով Արփենին . . . բայց . . . ի՞նչ պատասխան կը բերէիք :

—Կարծեմ հաստատական էր, օրիորդ. բայց չէի գիտեր տակաւին թէ պարոնը իր սիրտը խոստացած էր մէկու մը որու հետ իր միացումը մէծադոյն հրաշալիքը պիտի ըլլար գուցէ նախասահմանութիւններու մէջ. վասնզի դեռ չէի կասկածած թէ զաղտնիք մը ապահովարար ստիպեր էր զայն լըելու չնաշխարհիկ էակ մը՝ դժբախտ աղջկան մը իր ձեռքը տալու համար :

—Իսկ հիմայ որ գիտէք ու կուհած էք այդ լաները, փոխա՞ծ էք ձեր սկատասխանը, հարցուց Զարմուհի տենդոտութեամբ :

—Պիտի փոխեմ եթէ հարկ ըլլայ. վասնզի երջանկութեան համար այն մարդուն զոր սիրեցի ոչ թէ միայն իրեւ մատիպար այլ մը, այլ նաեւ պաշտեցի իրեւ նախախնամութիւն մը, ինքինքը զոհելը գերազոյն բախտը պիտի համարիմ ինձի համար :

Հոս յանկարծ եղուարդի վայրահակ դէմքը վեր

բարձրացաւ՝ վճռականութեան մը ձիդ շարժումով : Յետոյ արձակեց հառաչ մը որու հետ կարծես կը ցնդէր իր սիրտը ճնշող տենդին մշուշը :

—Յայտնապէս կը նկատեմ թէ, ըստ ան խուլ ձայնով, ճակատագիրը կամ նախանամութիւնը՝ ձեր երկութին ձայնով կըստիալէ զիս յայտնելու թէ արդարեւ եղերական զաղտնիքի մը շուրջ կը դառնայ ամբողջ իրողութիւնը . . . : Կը մնայ յայտնել զայն անկեղծութեամբ որու մասին կարծեմ թէ հաւատք ունիք երկուքդ ալ . . . : Պիտի պարզեմ քեզ իրեւ դատաւորիս, Արփենի, իսկ քեզ իրեւ մտերժիս, Զարմուհի : Կը հաւատամ թէ դու, Արփենի, խղճմտօրէն պիտի դատես իրողութիւնը, իսկ դու, Զարմուհի, դէթ ներող նայուածքովդ պիտի սփոփես տառապած հոգիս . . . : Մտիկ ըրէք ուրիմն :

ԳԱՂՏՆԻՔԻՆ ԽԻՑԸ ԿԸ ԲԱՑՈՒԻ

Հոս Եղուարդ դարձեալ իր ճակատն ափերուն
մէջ առաւ, միայն՝ այս անգամ իր գաղափարներն
ամփոփելու համար:

Յետոյ սապէս սկսաւ իր պատմութիւնը:

«1891ին էր: Քսան տարեկան էի եւ դեռ նոր
վերադարձ էի կարս-ծննդավայրս: Չորս տարիէ
ի վեր կը յաճախէի թիֆլիզի գիմնազիոնը. ու անոր
շրջանը աւարտեր էի յաջողութեամբ մը զոր եղա-
կան համարեցին ուսուցիչներս:

«Եւ սակայն առած ուսմունքս շատ թեթեւ ու
անրաւարար կը գտնէի. աղատական արուեստ մը,
մասնաւորապէս իրաւագիտական ճիւղը մշակելու
մարմաչը երեւակայութեանս վրայ կը տիրէր:
Բայց մեր ընտանիքին կացութեան մէջ նշմարեցի
այնպիսի փոփոխութիւններ, որոնք խոտոր կը հա-
մեմատէին հարուստ բաղձանքներու հետ: Արդարեւ,
հօրս առեւտրական տունը որ տեղական նպարելէնի
արտածութեան ճոխագոյն մթերանոցն էր ատենօք,
իրերայաջորդ կորուստներու բերումով՝ խախտած
կը թուէր: Ասկէ զատ լիառատ վայելումներու այն
կեանքը որ սովորական էր մեր տան համար, աեղի
տուել էր խիստ խնայողութեան մը սեղմումներուն:
Թերեւս ինձմէ հասակաւոր երեք քոյրերուս մեծա-
ծախս ամուսնութիւնները՝ այս զահավէժ էլքըն

մէջ կարեւոր դեր ունեցեր էին, բայց նաեւ խար-
դախ գործակատարներ աւելի դիւրացուցեր էին ան-
կումի ճանապարհը:

«Օր մը հայրս զիս իր մասնասենեակը տարաւ:
Հոն անձնուէր գործակցի մը իր անհրաժեշտ կարօ-
տութիւնը մատնանշեց, եւ յայտնելով թէ ժամանա-
կըն էր փակելու ուսմանս շրջանը, եւ գործի մէջ
փայլեցնելու ընդունակութիւններս, պատուիրեց որ
յաջորդ օրուընէ սկսեալ վաճառատուն յաճախէի
կանոնաւորաբարը:

«Այս հրամանը դատապարտութեան վճիռն էր
երազներուս. բայց որովհետեւ հայրս մէկն էր այն
գիրերէն որոնք ասպետական խստութեամբ սովո-
րած են կառավարել իրենց զաւակներուն մանկու-
թիւնը, չի համարձակեցայ դիտողութիւն ընել: Յա-
ջորդ օրը կանուխէն գործի սկսեր էի:

«Որչափ ատեն որ դպրոցական եռամսեայ ար-
ձակուրդը կը տեւէր, նոր կեանքս այնքան անտանե-
լի չէի գտներ: Ընդհակառակն. կարծես թէ առեւ-
տըրական կեանքը, իր եռուղեռքի նորութիւնով՝
կազդոյր կը ներարկէր գրասեղաններու առջեւ ըն-
դարմացած ջիղերուս: Բայց երբ դպրոցական վե-
րամուտի օրերը մօտիկցան, ու երբ ամէն օր կիմա-
նայի թէ ինձմէ նուազ ընդունակներ կը պատրաստ-
ուին կարեւոր կեդրոններ դիմել՝ մէյ մէկ նախա-
սիրուած ծիւղեր մշակելու, վաճառատունը՝ հետըգ-
հետէ նեղցող վանդակի մը պէս սկսաւ զիս ճնշելու:

«Անթեղուած բաղձանքս վերարձարձած էր ան-
սովոր թափով:

«Օր մը վերջապէս համարձակեցայ հօրս բաց-

ուելու, եւ յուզմունքի արցունքներու մէջ թախանձեցի իրեն որ չի մերժէ ինձ վերջին զոհողութիւն մը ու զրկէ զիս Բէթրսպուրկ: Հայրս թէսէտեւ անձնիշան մարդ մէք, բայց յայտնապէս մատնեց իր այլայլութիւնը: Ասկէ զատ թեթեւ կնճիռ մը ակօսուցաւ իր յօնքերուն մէջտեղ. ոչ այն կնճիռը սակայն որ զշարանք կարտայայտէ, այլ այն որ կըզգացնէ թէ դիմացինը դժուարին խնդիրի մը առջեւ դրած է զինքը:

«Տղաս, ըսաւ ան վերջապէս, կը գնահատեմ ուսնելու եռանդդ. կը գուշակեմ նաեւ այն նշանաւոր յաջողութիւնը զոր կրնաս ունենալ օր մը եթէ ծրագրիդ գործադրութիւնը ապահովուի. բայց եկուր մասնասենեկախ երթանք քիչ մը, գործերուս վերիվերոյ քննութիւնն ընենք, ու միասին խորհինք թէ կարելի⁹ է մեր տարեկան պիտածէի նժարին մէջ գոնէ հաղար ըուրպի զումար մ'ալ նետել. վասնզի ուեէ մայրաքաղաքի մը մէջ անկարօտ կեանք վարելու համար կարծեմ թէ այդչափը հազիւ կը բաւէ:

«Ոչ-բարեգուշակ թօնով ըսուած այս խօսքերը, բաւական էին նախազացնելու ինձ թէ հայրս տըխուր իրականութեան մ'առջեւ պիտի գնէր զիս. եւ իրաւ ալ, տոմարներուն վրայ ըրած հարեւանցի մէկ քննութիւնս իրաղեկ ըրաւ զիս բանի մը որ կըսկըծառիթ էր, վասնզի, մեր առեւտրական գործը, եւ անոր բախտին կապուած մեր ընտանեկան պատիւր փլուզումի մօտ էին: Գերազոյն ճիգ եւ անշահանդիր անձնազոհութիւն միայն զուցէ կարենային կասեցնել թէ՛ մէկուն, թէ՛ միւսին զահավէժ անկումը:

«Մինչդեռ այս տարաբախտ արդիւնքին առջեւ՝ մէկ կողմէ ծրագրիս վիժուամին, իսկ միւս կողմէ մեր ընտանիքին սպառնացող մօտալուս աղէտին ցաւով գրաւուած էի, հայրս ըսաւ բռնպաստիկ հանդարտութեամբ:

—Զաւակս, քեզ յուսալքում պատճառելու համար չէր որ ուզեցի կացութիւնս քօղամերկել, այլ միասին խորհրդակցելու համար թէ այս պայմաններու մէջ կարելի¹⁰ է բան մ'ընել երազիդ մարմին տալու համար:

—«Հայր իմ, պատասխանեցի իրեն հատկլուած ձայնով. նուիրական էր ծրագիրս, եւ անոր վշրումը մեծ ցաւ կը պատճառէ ինձ. բայց անկէ շատ աւելի նուիրական է մեր ընտանեկան պատիւը. արդ կը մնայ ինձ ամբողջ կորովովս քեզ գործակցիլ՝ վերահաս աղէտին առաջն առնելու համար:

«Այս պատասխանիս վրայ հօրս աչքերուն մէջ արցունքը փայլեցաւ. յետոյ յարեց.

—«Ծնորհակալ եմ, Եղուարդ, արժանաւոր զաւկի մը եւ պատուաւոր երիտասարդի մը վայել ընթացքիդ համար: Նախազացում մը ինձ կը յայտնուի այժմէն, թէ ոչ մեր առեւտրական տունը որ կունէ այդպէս: Կուն մէկ ունի այսօր, եւ ոչ ալ մեր ընտաներովին նեցուկ մ'ալ ունի այսօր, եւ ոչ ալ մեր ընտաներովին կան պատիւը որ այնքան գուրգուրանք կը վայելէ, կան պատիւը որ այնքան գուրգուրանք չէ պիտի կործանին երբէք... նոյն իսկ կը թելադրէ չի պիտի կործանին երբէք... նոյն իսկ կը թելադրէ ինձ սրտապնդել քեզ ալ, տղաս, ու յայտնել թէ քու բաղձանքիդ յագուրդ տալու ամէն պատեհութիւն կորած չէ:

«Հազիւ թէ հայրս վերջին բառերն ըսած էր, դուռը բախեցին դրսէն:

«Մեր տան միակ ծառան ներս մտաւ :
— «Կը ներէք, Պ. Պետրոս, ըստ ան հօրս, Թիֆ-
լիզն հասած ստիպողական հեռագիր մը յանձնե-
լու համար է որ ձեզ պնդանդիստ ըրի :

— «Տուր ինձ, ըստ հայրս :

«Ու երբ հեռագիրն աչքի անցուց, յարեց .

—Պ. Տէրտէրեանցէն է, Եղուարդ : Այս իրիկուն
կարս պիտի հասնի ճեպնթացով : Հաղիւ ժամանակ
ունինք մեր պատրաստութիւնները տեսնելու՝ արժա-
նաւոր ընդունելութիւն մ'ընելու համար բարեկա-
միս... քեզ կը յանձնեմ այդ հոգը, տղաս. իսկ ես
երթամ լուրն իմաց տալու մօրդ :

«Այս մարդը հօրս թէ առեւտրական տան, եւ թէ
ընտանեկան յարկին լաւագոյն բարեկամներէն մէկն
էր : Թիֆլիզի մեծագոյն նպարեղէնի տան տէրն էր .
կարսէն ըրած ներածումները միշտ հօրս միջնոր-
դութեամբը կը կատարէր, իսկ ամէն անդամ որ
շահադիտութեան նպատակներով կարս կուղար,
մեր տան մէջ կը հիւրասիրուէր :

«Միեւնոյն ատեն խիստ համակրելի անձ մ'էր :
«Երբ համակրելի կըսեմ, պիտի մղուիք երեւա-
կայել կանոնաւոր եւ բարեմոյն դիմագծերով մարդ
մը : Բայց պիտի սիսալիք . ընդհակառակն, ան իր
երկար ու լայն կղակովը, թանձր բունդերովը, նեղ
աչքերովը, ցած ճակտովը եւ հերաթափի պեխերո-
վը տղեղ էր . սակայն Թիֆլիզի ամենէն հաճոյա-
սէր, նոյն իսկ ամենէն դժուարահաճ ընկերութիւն-
ներու մէջ ունէր դիրք մը զոր ոչ մէկը կընար գրաւել
իրեն պէս արժանաւորութեամբ : Պիտի աւելի զար-
մանաք երբ ըստն թէ ինք տղէտ ալ էր, ու պիտի

հարցնէք թէ ի՞նչ էր իր առաւելութիւնը որով յա-
ջողած էր առինքնել Թիֆլիզի պահանջկոտ հայ-
լայֆը : Ան կրկին առաւելութիւններ ունէր, արագա-
մըուութիւն մը որ եղական էր, եւ պատրաստաբանու-
թիւն մը որ ապշեցուցիչ էր : Բնութիւնը աշխարհ նե-
տած էր զայն իրեւ հանձար մը՝ այդ երկու ճիւ-
ղերուն մէջ . այնպէս որ եթէ դաստիարակութեան
հալոցէն անցած ըլլար, աշխարհածանօթ դէմքերու
կարգը պիտի դասուէր ապահովարար :

«Ասկէ զատ անկեղծ եւ ուղղամիտ էր :

«Այն ատենները գիտէինք միայն թէ աասնե-
րեք տարի առաջ Թիֆլիզ փոխադրուած էր . իսկ
ուրկից . ոչ ոք, ոչ իսկ նոյն իսկ հայրս տեղե-
կութիւն ունէր : Ոչ մէկը գիտէր նաեւ թէ բնագաւա-
ռին մէջ ամուսնացա՞ծ էր թէ ոչ, թէ իր բենիկ Տէր-
տէրեանց անունը իրակա՞ն էր թէ կեղծ : Ամէն նոր
հարցասէրի որ հետաքրքրուէր իմանալու անոր ծը-
հընդավայրը, կը պատասխանէր անխտիր .

—Հին նօթի տետրակս քովս չէ :

«Իսկ անոնց որ կը հարցնէին թէ ամուսնացա՞ծ,
ամուրի՞ թէ այրի էր, կը պատասխանէր ըունդերը
երերցնելով ծաղրածուորէն .

—Ռ'հ, այդ կէտը շտակը մոռցած եմ :

«Միայն Թիֆլիզի մէջ շատեր կը յիշէին թէ ան
այդ քաղաքը մտեր էր աղտոտ կառքի մը մէջ նըս-
տած, հետն ունենալով ձորձապատ պայուսակ մը
եւ հաստ բիր մը : Վերջինը մանաւանդ մասնաւոր ու-
շաղրութիւն գրաւած էր . այնպէս որ ծանօթ հայ
մը զայն տեսնելով ըսած էր իր ընկերներուն .

—«Կերեւի այս շոշորդին այնպէս հաւատացու-

ցած են թէ Թիֆլիզի մէջ գամբոներ միայն կան :
«Այդ Հեղնանքը լիուտող անձը անշուշտ պիտի
պատկառէր այդ զաւազանէն եթէ զիտանար թէ ան
շուներ վախցնելէ շատ աւելի կարեւոր պէտքի մը
ծառայելու կոչուած էր Պ. Տէրտէրեանի հողմէն .
վասնդի անոր մէջը փորուած էր ամբողջ երկայն-
քին , եւ հոն զետեղուած էր Պ. Տէրտէրեանի հա-
րստութիւնը , որ երեք հարիւր չեմ գիտեր որքան
անդիմական սթերլին էր այն ատեն : Սրամիտ մար-
դը այդ հասարակ բայց հանճարեղ միջոցով էր որ
ապահովաբար յաջողեր էր անձամբ իր դանձը փո-
խադրել տեղէ տեղ , առանց իր ճամբուն վրայ վըս-
տացող սրատես հուղկահարներու ուշը դրաւելու :

«Հա այդ փոքրիկ դրամագլուխով էր որ դոր-
ծի սկսած էր բենիկ . բայց անոր լծորդելով անխոնջ
աշխատութիւն եւ յանկուցիչ լեզու , տասներկու
տարի վերջը Պ. Տէրտէրեանց լնքղինք կը գտնէր
հրապարակին մեծադոյն առեւտրական դէմքերու
կարգին մէջ :

«Եւ սակայն վերջին տարիներուն այդ զուարթ
մարդուն մէջ նկատուած էր սոսկալի ախտանիշ մը :
Ծիւրախտը բոյն դրած էր անոր ներսը : Քիչ ատենի
մէջ հիւանդութիւնը այնպիսի համեմատութեան մը
հասաւ որ թժէկները խորհուրդ տուին իրեն դորձէ
քաշուիլ բոլորովին :

«Ինիկ չէր այն անձերէն որոնք ամէն ինչ կը
զուեն իրենց ընչաքաղց կրքին : Արդ քանի մը ամ-
սուան մէջ իր դորձերն ամփոփած էր եւ մեկուսա-
ցած կ'ասլրէր իր տան մէջ որ Թիֆլիզի հոյակապ
շէնքերէն մէկն էր : Եւ սակայն ախտը չի դադրե-

ցուց իր աւերիչ դործողութիւնն անոր մէջ : Ընդհա-
կառակն . կարծես թէ հանդիսաւը ա'լ աւելի ճարակ
տուած էր անոր : Ու թժէկները զիտական դարմա-
նումի ամէն միջոց սպառած՝ իրեւ բնական դար-
ման՝ յանձնարարեցին իրեն քաշուիլ իր ծննդավայ-
րը , որու կազմային իր կազմութիւնը սովորած էր :

«Պ. Տէրտէրեանց ինքն ալ յուսահատած էր իր
առողջական վիճակէն : Նոյն իսկ երբեմն հիւանդ-
ներու յատուկ այն նախազգացումով որ անվրիպելի
է , կը գուշակէր թէ իր ախտը ամէն դարմանումի
կարելիութիւնները կանխած էր : Բայց որոշեց ըը-
ժիշկներու այդ յանձնարարութիւնն ալ դործադրել .
յետին միջոց մը գործադրած չըլլալու զղջումը չէր
ուզեր ծանրացնել իր հոգիին վրայ : Ուստի իր հըն-
չուն հարստութեան մեծ մասը՝ Թիֆլիզի Ներսէս-
եան Ճեմարանին , իսկ իր բնակած տունն ալ կ'ջմի-
ածնի կը նուիրէր , ու վերը ակնարկուած հեռագ-
րին հասած իրիկունը կարս կը հասնէր , անկէց իր
բնիկ քաղաքը մեկնելու առաջադրութեամբ :

«Վերջին անդամ զինք տեսնելէս ի վեր հաղիւ
երեք ամիս անցեր էր . բայց որքա՞ն փոխուեր էր
խեղճ մարդը : Արդարեւ կարելի չէր առանց խոր
վշտի նկատել այն աւերքը զոր դործած էր ծիւրախ-
տը անոր վրայ : Կերեւի թէ ճամբու յոգնութիւնն
ալ գէշ աղդած էր իր վրայ . այնպէս որ անմիջապէս
չոգեկառքէն անկողին փոխադրել հարկ եղաւ :

«Յաջորդ օրերը ի զուր բարւոքումի նշաններ
մնտուեցինք իր վրայ . ընդհակառակն . առանց ըը-
ժիշկ ըլլալու՝ յայտնապէս կը դիտէինք որ իր տը-
կարութիւնը հետղհետէ կը շեշտուէր :

«Իր կարս հասնելուն վեցերորդ օրը մեր ընտանեկան բժիշկը հօրս իմացուց թէ Բենիկ հաղիւ երկու օրուան կեանք ունի: Արդարեւ յաջորդ օրը՝ կէս դիշերուան մօտ հիւանդապահը հօրս ննջասենեակին դուռը կը զարնէր, ու կիմացնէր անոր թէ իր բարեկամը զի՞նք տեսնել կուգէր:

—Մեր սիրելի հիւանդը աւելի աղէկ է, չէ՞,
հարցուց հայրս անոր:

—Ընդհակառակն, աւելի դէշ, պարոն. եթէ չեմ
սխալիր մահամերձ է:

«Հայրս վաղնիվաղ իր բարեկամին քով գնաց
դիշերազգեստով. մայրս ու ես ալ կը պատրաստուէինք անոր հետեւելու. հիւանդապահն ըստւ.

—Ներեցէք, Տիկին, հիւանդը կուզէ բոլորովին առանձին մնալ իր մտերմին հետ. իսկ ձեզ համար ինձ պաշտօն յանձնեց իր սիրանքն ու երախտադիտութիւնը յայտնել ձեր անման ինամքներուն և ասպնջականութեան համար:

«Անկեղծ տիրութեամբ մը ծանրաբեռնուած այդ մէկ ժամն անցաւ: Յետոյ երկրորդ մը: Վերջապէս երեւցաւ հայրս. իր խոնաւ աչքերը որբեց եւ իմացուց թէ բժիշկին, քահանային եւ մտերմին թեւերուն մէջ հոգին աւանդեր էր Պ. Տէրտէրեանց:

«Յաջորդ օրը անոր վերջին վափաքին համեմատ մասնաւոր կառախումբով թիֆլիդ կը փոխադրէինք, եւ հայ-գերեզմանատան մէկ անկիւնը կը թաղէինք զի՞նք»:

Հոս եղուարդ փոքրիկ դադար մըլրաւ՝ քունքերէն վար սողացող քրտինքի քանի մը կայլակներ սրբելու համար: Յետոյ շարունակեց:

«Մէր ընտանեկան կեանքին մէջ բացուած այս տիրուր միջնարարէն յետոյ, դարձեալ միրճուեցանք մէր հին մտահոգութիւններուն մէջ: Ես դարձեալ սուզուած էի մեր տոմարներու հաշիւներուն մէջ, հայրս կրկին ուս տուած էր իր ծանրազբաղ գործին: Միայն թէ ամէն անդամ երբ աշխատութիւնը լրացնէի, կըզգայի թէ ծրագրիս ձախողանքին ցաւը առջի թափով կը հսկէր իմ մէջ. միւս կողմէ կը դիտէի որ հայրս ալ գաղտնի վշտի մը կակծումները կունենար մերթ ընդ մերթ:

«Պ. Տէրտէրեանցի մահէն ի վեր տասնեւհինդ օր անցեր էր: Հաշուետոմարներու վրայ հակած կահատէի լրացնելու ընդհատուած գործ մը: Յանկած զգացի որ ձեռք մը ուսիս վրայ կը հանգչէր: Կարծ զգացի որ ձեռք մը ուսիս վրայ կը դիտէր տքնածան աշխատութիւնս:

—«Գոյց՝ տոմարները, բաւական է որքան աշխատեցար. եւ յետոյ քեզ ըսելիք ունիմ:

«Ուշագրութեամբ իրեն նայեցայ՝ ջանալով զուշակելու իր ըսելիքը. բայց անթափանցելի դէմք մ'առած էր:

«Նստաւ աթոռի մը վրայ եւ ըստւ.

—«Խիստ շահագրգուական յայտնութիւն մ'ունիմ ընելիք, տղաս:

«Բայց զարմանալի՛ բան. իր դէմքը գրեթէ մը-ուայլ արտայայտութիւն մ'ունէր այդ պահուն:

«Այսու հանդերձ հետաքրքրուեր էի:

—«Կը յիշե՞ս, շարունակեց ան. ասկէ քսան օր առաջ կըսէի քեզ թէ նախազգացումը դարձեալ լաւ օրերու հեռանկարն ինձ ցոյց կուտայ:

—«Շատ լաւ կը յիշեմ, այո՛:

—«Բսեր էի նաեւ քեզ թէ քու բաղձանքդ ալ իրագործելու պատեհութիւններ չը պիտի պակսին գուցէ:

—«Ե՛հ, այո՛, բայց այդ կարելութիւնը կապուած է մեր առեւտրական գործին բարուքման:

—«Բայց կը մոռնա՞ս, զաւակս, թէ աշխարհի իրերուն վրայ գերազոյն Զօրութիւն մը կը տիրէ: թէ հոն ուր մարդկային կորովը կը ջատուի, մերթ Ան օգնութեան կը հասնի:

—«Երբէք, հայր իմ, վասնզի ատիկա պիտի նըշանակէր երկբայիլ մեծ Արդարութեան վրայ... խնդիր է միայն թէ ան պիտի կամի՞ օդնել մեզ:

—«Եթէ ըսեմ թէ արդէն օգնե՞ց մեզ:

—«Ի՞նչ կըսէք, հայր իմ, գոչեցի թոթովկելով:

—«Ժամանակը եկած է որ իմացնեմ քեզ, աըդաս, թէ քանի մը շաբաթէ ի վեր պատուարեկ ըլւալու վտանգը անհետացած, է. վասնզի, Եղուարդ, մեր առեւտրական գործը այժմ մեծագոյն յաջողութիւններու նախադրան առջեւ կը գտնուի:

—«Բայց ի՞նչ կերպով, հայր իմ, գոչեցի այլայլմէ ելած:

—«Շատ պարզ, գուեթէ բնական կերպով մը, տղաս: Նախախնամութիւնը կամեցաւ որ թեւերուս մէջ մեռնի հարուստ եւ անժառանդ մտերիմ մը: Արդ ան իր օրհասի ժամերուն ոչ թէ միայն գործնական նշանաւոր ծրագիր մը կը կտակէր ինձ, այլ նաեւ բժիշկի մը եւ քահանայի մը ներկայութեան ինձ կը թողուր երեսուն հազար ըուրիշ: Ահա այդ դումարը որ այսօրուընէ սկսեալ մեր արամադրութեան

տակ է, բաւական պիտի ըլլայ ոչ թէ միայն դարմանելու մեր նիւթական կորուստները, այլ նաեւ ընդարձակելու մեր դործը, ու ոսկեղէն մարմին հագուեցնելու լուսահոգին ինձ կտակած ծրագրին: Հագուեցնելու գամաստութիւն-Գալով քեզ, այսօրուընէ կրնաս պատրաստութիւն-ներդ տեսնել Փէթերսպուրկ մեկնելու՝ նախասիրած ճիւղիդ հետեւելու համար:

«Հօրս այս անակնկալ յայտնութեան առջեւ շշմած էի: Արդարեւ յուսալքութիւններուս հետեւող այս բախտը այնքան արագահաս եղած էր որ կարելի չէր զիւրաւ հաւատալ անոր:

«Տանեւհինդ օր ետքը արդէն Փէթերսպուրկի իրաւաբանական համալսարանին 348 թիւ աշակերտըն էի:

«Աւելորդ կը նկատեմ մանրամասնօրէն նըկարգել համալսարանական կեանքս: Բաւական կը համարիմ յայտնել թէ չորս տարի տեւող այդ շըմ-ջանին՝ հետեւեցայ նաեւ փիլիսոփայութեան եւ հոջանին՝ գերանութեան մասնաւոր դասընթացքներու: Իսկ գերանութեան մասնաւոր դասընթացքներու: Իսկ լիրաւագիտական ճիւղը կը լրացնէի անօրինակ յարիւրագիտական ճիւղը կը լրացնէի անօրինակ յանդութեամբ. այնպէս որ օտարազգի ուսուցիչներու ընդութեամբ. այնպէս որ օտարազգի ուսուցիչներու աղամանդով ընտելուզուած ոսկի գրիչ մը նըրը՝ աղամանդով ընտելուզուած ոսկի գրիչ մը նըրը՝ լիրեցին ինձ. իսկ կառավարական պաշտօնաթերթը՝ վիրեցին ինձ. իսկ կառավարական պաշտօնաթերթը՝ վիրեցին ինձ. առաջին անգամ ըլլալով այլացեղ ուսուցուցէ առաջին անգամ ըլլալով այլացեղ ուսուցուցէ առաջին անգամ պատահավառ գնահատական նողի մը—իմ հասցէիս—խանդավառ գնահատական մը կուղղէր:

«Այս մեծ յաջողութիւնը պատճառ եղեր էր որ համբաւն ինձմէ առաջ հասնի եւ ծաւալի թիֆլիզի մէջ. այնպէս որ երբ հոն հասայ, հասարակութիւնը

այն ընդունելութիւնն ըրաւ ինձ, որ պիտի ընէր եր նշանաւոր մէկ անձնաւորութեանը:

«Հոն անակնկալ մը կըսպասէր ինձ:

«Մէր առեւտրական տունը որ Կարսէն թիֆիլի փոխադրուեր էր իմ Փէթերսպուրի մեկնելուս վաղորդայնին, անյուսալի բարգաւաճումի մը հասեր էր: Այս բարերախտ արդիւնքին աղդակներէն մին ալ կրտսերագոյն քրոջս ամուսնոյն՝ աշխատակցութիւնն եղեր էր:

«Որովհետեւ մէր տան պատիւը բարձրացնելու գործին մէջ այդ տղան իր որոշ դերն ունեցած է, պէտք կը տեսնեմ փոքրիկ ծանօթութիւն մը տալ իր մասին:

«1889ի աշնան օր մը տասնեւութ տարու պատանի մը կը ներկայանայ հօրս, երբ Կարս կը գըտնուէր, ու կը խնդրէ որ համեստ գործ մը հայթայթէ իրեն: Հայրս կարդալով անոր ձեռքը գտնուած վկայագիրը, որ ստորագրուած էր Մուշի Ս. Կարապետի Վանահայրէն, կը տեղեկանայ թէ Վարդօ կը կոչուի ան, Մշեցի եւ Սանասարեանի ուսանող է եւ թուրք կառավարութեան հետապնդումէն նեղուած Կովկաս ապաստանած է: Հայրս նկատելով մանաւանդ որ ան համակրելի դիմագիծ, անսեթեւթ եւ վառվուուն խօսելակերպ ունէր, յիսուն բուրլի կուտայ անոր: Ասկէ զատ զինք կը յանձնարէ ծանօթ վաճառականի մը՝ զեղջուած դինով անոր ապրանք տալու խնդրանքով:

«Այդ չնչին դրամագլուխով գործի սկսելէ ամիս մը վերջը Վարդօ՝ հօրս ունեցած իր պարտքը վճարեր էր. տարին չի լրացած փոքրիկ կրպակի մը

մէջ հաստատուեր էր, իսկ Կարս հասնելուն չորրորդ տարին արդէն կոկիկ գործի մը տէր եղեր էր: Այն ատեններ (երբ գեռ մեր ընտանիքը Կարս կը գտնուէր), ան սիրահարեր էր քրոջս Հերմինէին: Ասիկա թէեւ կազմուածքով քիչ մը նիհար, բայց գաղափարի աէր երիտասարդ մը առինքնելու ամէն գաղափարի աէր երիտասարդ մը առինքնելու ամէն ձիրք ունէր: Վարդօյի սէրը չամսքուեցաւ մեր ընձիրք ունէր: Վարդօյի սէրը չամսքուեցաւ մեր ընձիրք ունէր, այնպէս որ Կարս հասնելուն հինգերորդ տարին, ան իր գործը ամփոփեր, թիֆլիզ անցեր, քըրին, ան իր գործը ամփոփեր, թիֆլիզ անցեր, քըրին զարդացուցեր էին դիրքի մը որ թիֆլիզի մէջ մտեր բոջս հետ ամուսնացեր եւ հօրս գործին մէջ մտեր պուրկ:

«Ոհա այս երիտասարդը իր թարմ ուժը լծակից ընելով հօրս ջանքերուն, մէր առեւտրական գործը ընելով հօրս ջանքերուն, մէր որ թիֆլիզի մէջ աչքարձրացուցեր էին դիրքի մը որ թիֆլիզի մէջ աչքարձրացուցեր էին դիրքի:

«Միայն մտահոգիչ երեւոյթ մը նշմարեր էի թիֆլիզ վերալարձած օրս. այն թէ չորս տարուան թիջոցին հայրս գրեթէ ալեւորած էր, թէեւ համամատուածինդ տարու կար: Ասկէ զատ զուարդիւ յիսունեւհինդ տարու կար: Ասկէ զատ զուարդիւ յիսունեւհինդ տարու կար: Թութիւնը որ իր նկարագրին գլխաւոր յատկանիչն էր տեղի տուած էր մոայլ ծանրութեան մը: Գուցէ այդ նկատողութիւնս այնքան չը պիտի զրադեցնէր միտուադեր էի համարածերան մտնելու յաջողութեանս անակնկալ պարագաներուն, չեմ դիտեր ինչո՞ւ ինձի խոռվանք կը պատճառէր այդ փոփոխութիւնը: Տի խոռվանք կը պատճառէր այդ փոփոխութիւնը: Նոյն իսկ տարտամ նախազգացումէ մը թելագըրնոյն իսկ տարտամ նախազգացումէ մը թելագըրնոյն:

ուած՝ զայն խղճահարութեան մը երկարատեւ տառապանքին վերադրելու մզուեցայ:

«Այդ կասկածամտութիւնը միեւնոյն ատեն մը զեց զիս ինքնիրենս ընելու հետեւեալ հարցումները. չէ՞ր կրնար ըլլալ որ հայրս երեսուն հազար բուրմի ստացումին մէջ առած. էր քայլ մը որ ուղղամբութեան, նաեւ մաերմութեան վրայ ունեցած իր ըմբանումներուն արատ բերէր: Հաւանական չէ՞ր որ իր ընտանեկան պատիւը վրկելու, եւ իր զաւկին ապագան ապահովելու տենդէն վարուած՝ անխոստովանելի միջոցով մը իւրացուցած ըլլար այդ զումարը:

«Անակնկալ այցելութիւն մը սակայն կասկածներս կը փարատէր թիֆլիզ հասնելէս վեց օր վերջը:

«Օր մը առաջ կարսէն հասեր էր այն բժիշկը որ Բենիկը ինամեր էր մեր տան մէջ. թիֆլիզ եկեր էր բժշկական համաժողովի մը մասնակցելու համար: Յաջորդ օրը մեր տունը փութեացեր էր չնորհաւորելու համար թէ՛ հայրս եւ թէ՛ զիս, հայրս՝ իր առեւտրական, իսկ զիս՝ ուսումնական յաջողութիւններուս համար: Երբ հօրս վրայ դարձաւ խօսքը ան ըստ յանկարծ՝ որպէս թէ մտատանջութիւններուս պատասխանելու համար.

— «Հաւատացէք, Պ. Պետրոս, միշտ կը յիշեմ բարեկամդ. կը յիշեմ ու կը յուզուիմ, վասնզի անշահանդիր բարեկամութիւնները հետզհետէ աւելի հազուագիւտ կը դառնան: Ո՞ւ Պ. Եղուարդ, տեսնելու էի՞ր դժբախտ հիւծախտառին դէմքը պայցառացնող խանդը եղբ Տէր Գէորգի ու իմ ներկա-

յութեան՝ երեսուն հազար բուրլի պարունակող քըսակը ձեզ կը կտակէր»:

«Բարեմիտ բժիշկին այս յայտաբարութենէն վերջը այլ եւս չի խորհեցայ այդ կէտին վրայ. կը մնար հօրս առողջութեան քայլքայումը վերադրել արկածալից կեանքի մը խոնջէնքին:

«Այնուհետեւ ինքզինքս նետեցի առջիս բացուած ասպարէզը, ու գործիս փարեցայ անձնավլուտահութեամբ մը որ անյոզդողդ էր եւ կորովով մը որ անվկանդ. էր: Ինձ նշանաբան ըրի ծառայել այն զատերուն միայն որոնք արդար էին. նոյնպէս շահը միշտ զոհէլ՝ արդարութեան սկզբունքներուն: Պաշտպանեցի, այս. հեծեծող անմեղութիւններ, մութի մէջ կորսուած իրաւունքներ, ճնշուած պատիւներ: Այս ուղղութիւնը կրկնապէս նպաստաւոր եղաւ ինձ համար. նախ վայելեցի խղճի անդորրութիւնն իր բոլոր քնքութեամբը, եւ յետոյ շահեցայ համակրութիւն, պատիւ եւ հարստութիւն, բաներ որոնց կը հետամտէին միւս պաշտօնակիցներս՝ առանց ձեռք բերել յաջողելու:

«Եւ ահա օր մալ սրտիս մէջ տեղի կունենար այն մեծ յեղաշրջումը որ մարդկային կեանքին ամենէ նշանաւոր զբուազը կը կաղմէ:

«Օր մը զբասենեակս փակուած՝ դատական թղթերու տրցակ մը կը թերթատէի: Դուռը զարդին: Երբ բացի, դէմս զտայ օրիորդ մը՝ տարիքն առած մարդու մը հետ: Այս վերջինը կը ճանչնայի. հանրածանօթ կերպասի վաճառական մէր: բայց օրիորդին առաջին անդամ էր որ կը հանդիպէի:

Հոս Եղուարդ իր պատմութիւնն ընդհատելով
խօսքն Արփինէին ուղղեց եւ բառ.

—«Պատմութեանս այս Մասը Զարմուհին շուր-
ջը կը դառնայ, օրիորդ՝ պիտի խնդրեմ միայն որ
ներողամիտ ըլլաք ինձ՝ եթէ չի կարենամ սահճել
եռանդս :

— «Պարոն, պատասխանեց Արքինի անկերկեռ
շէստով. վստահ եղէք թէ որքան անկեղծ ըլլաք դուք
ձեր յայտնութեանց մէջ, այնքան լայնամիտ պիտի
գտնէք զիս զանոնք մտիկ ընկերու մէջ. նոյնիսկ կերպ-
ուընցնեմ ձեզ որ չի յապատէք ուեւ մանրամաս որու-
համար կը կասկածիք թէ կրնան վիրաւորել զիս.
Վէրքեր կան որոնք նշգրակի հարուածներու պէտք
ունին ապաքիներու համար:

Եղուարդ՝ սրտազեղ նայուածքով մը, իսկ
Զարմուհի՝ զգածանքի հառաջով մը պատասխանեցին:

8 Ետոյ Երիտասարդութագուման համակակենութեան

— « Զարմուհի եւ իր հօրեղբայրն էին ինձ ներկայացողները . ժառանգական խնդիր մ'ունէին . եկիր էին անոր կարգադրութիւնը ուղղակի իմ խղճիս յանձնելու :

«Որովհետեւ իրարու նկատմամբ անշահախնդրութեամբ տողորուած էին, քանի մը նիստերու մէջ խնդիրը կարգադրուած, ու քանի մը ժամուան վազվրդուք վերջ՝ օրինական բոլոր ձեւակերպութիւնները կատարուած, լմնցած էին։ Եւ սակայն մեր յարաբերութիւնը այդ խնդրոյն հետ վերջ չի դառաւ. ընդհակառակն : Զօրաւոր մազնիսացում մը զիս կը քաշէր Զարմուհիի տունը. ու ես անձնատուր ալոց

ուժին, յաճախեցի հոն՝ նախ աճեցուն փափաքով, յետոյ սրտի արօփիկւով, վերջապէս էռոթիւնս տակնուվրայոդ յուղմունքով:

«Զայն ճանչնալէ առաջ՝ ստէպ խորհեր էի թէ
ոչ մէկ կնոջ տեսքը չէր խոտված սրտիս բնականոն
տրոփը։ Այս անդրադարձը ինձ այն երկիւղը ներ-
շնչեր էր թէ մի գուցէ սիրտս ամուլ մնար, եւ կամ
վերջը վերջը ստիպուէի կնքելու հասարակ սրտերու-
յատուկ այն ամուսնութիւններէն մէկը որ համակ-
րութիւնով կըսկսի, զորովի մէջ կը շարունակուի
եւ մտերմութեան մէջ կը կնքուի։ Մինչեւ զայն
ճանչնալէս ի վեր երկու ամիս հազիւ անցած՝ ըգ-
դացի թէ այլեւս սրտիս տէրը չէի, այլ գերին, թէ
չին եղուարդը որ իր գործին ու պարտականութեան-
ցը նուիրուած էր ամէն բանէ աւելի, տեղի տուած
էր նորի մը որ իր բոլոր մարդկային ձգտումները
տրամադիր էր նուիրաբերելու սիրոյ։ Ըսել կուլեմ
թէ Զամուշիին նկատմամբ ուր ուրեմն սրտիս մէջ
ծնած զգացումը անոնցմէ էր որ կիանքի մէջ ան-
դամ մը միայն կը ծնի, ու անոր հետ միայն կը մեռ-
նի։ Սրտիս զգացումը անհամեմատ թափ մը ստացաւ
մանաւանդ պաշտօնական նշանատուքէ վերջը։ Արդա-
րեւ մինչեւ այն ատեն սիրեր էի միայն. այնուհե-
րեւ մինչեւ այն ատեն սիրեր էի միայն։ այնուհե-
րեւ պաշտեցի զինք իրեւ սրբութիւն մը։ Մարդ-
ու չէի այլ եւս, այլ յափշտակեալ մոդ մը որու մըտ-
քին մէջ զիցուհի մը պատկերը կը հսկէ միշտ։ Աշ-
խատութեանս զեկը այդ զիցուհին էր կարծես որ
կը վարէր, եւ արդիւնքը միշա հրաշալի էր։ Խորհըր-
դածութիւններս ան տուն կուտար, եւ ասոնք միշտ
անստգիւտ էին։

Հոս Եղուարդ մէկէն դիտեց որ արիւնոտ արցունք մը կը հայլիանար Արփենիի աչքերուն մէջ. կուահեց թէ իր խանդավառութեան մէջ շատ առաջ դաշեր էր. արդ զայն չափաւորելու համար պահ մը կեցաւ:

Յետոյ շարունակեց :

«Երջանիկ երազատեսի այս կեանքը շատ կարճ տեւեց. ափո՞ս, ոչ իսկ լման տարի մը :

«Երբ վերջին անդամ Զարմուհիին այցելեցի, դիշեր մ'էր : Բայց ի՞նչ դիշեր . ոչ երբէք լուսինն այնքա՞ն կախարդիչ, երկինքն այնքա՞ն յստակ, ինքինքն այնքա՞ն երջանիկ չէի դտեր : Ժամերով ժուռ եկանք Զարմուհիինց պարտէզին մէջ՝ ծառերու կապարագոյն տերեւներուն մէջն մաղուշտող արծաթ ցոլքերու տակ : Այդ գաղտնախորհուրդ դիշերին յիշատակը չեմ կրցած երբէք մոռնալ : Կը յիշե՞ս Զարմուհի, խնդալին մարեր էինք, նկատելով յանկարծ թէ մացառի մը տակ ալպաէն դտած դուցէ ամուրի արտոյտ մը մեր ոտքի ձայնէն զարհուրած՝ լեղապատառ կը փախէր . եւ յետոյ կը յիշե՞ս թէ ինձ ըսիր — բառարառ՝ երբ տեսանք ասուալ մը որ լուսնին մօտէն կը խոյանար ու կը կորսուէր անհունին մէջ . «կ'հ, օր մը մեր սէրն ալ այս ասուպին պէս պիտի անհետի սիրողներու այս աշխարհէն» :

Զարմուհի ուղեց պատասխանել բայց վիսցուկը զինք համբացուցեր էր :

«Կէս դիշերն անցած էր, շարունակեց Եղուարդ, երբ բաժնուեցայ Զարմուհիէն : Հաղիւ փողոցին մէջ քսան քայլ առեր էի, երբ կանդ առի՝ անհասկնալի նախազգացումէ մը կարծես թելադրուած : Քայլս

առաջ չէր երթա՛ր, եւ Զարմուհին հեղ մ'ալ ողջագուրելու, սիրոյ ուխտս անդամ մ'ալ կրկնելու բաղձանք ունեցայ : Արդարեւ ետ դարձայ, մօտեցայ վանդակին եւ պարտէզին մէջ երկարեցի նայուածքըս : Ո՛հ, Զարմուհի կոչիս պատասխանելու համար պէտք եղածէն աւելի հետացած էր : Զէի գիտեր ինչո՞ւ սըտի սեղմումով դիտեցի իր անյայտացումը չո՞ւ պարտէզէն եւ հետացայ վանդակին՝ տարտամ անպարտէզին հետացայ վանդակին՝ տարտամ անհանդապութիւն մ'ունենալով իմ մէջ :

ԽՂՃԻ ՄԸ ԴԱՏԱՍՏԱՆԸ

Հոս դադար մ'ալ ըրաւ Եղուարդ :

Անցեալին վերյիշումը իր դէմքին վրայ պատկերացուցած էր խորին յուղմունք զոր կը լրտեսէին Զարմուհի անձկութեամբ, իսկ Արփենի թախծագին :

Երիտասարդը շարունակեց :

«Դարձեր էի առաջին վուղոցը ինքսիրեն հարցընելով թէ ի՞նչ իմաստ պէտք էր տալ այդ տարտամ զզացողութեան։ Յետոյ երկրորդ մը։ Հաղիւ երրորդէ մը կը դառնայի՝ գրեթէ ընդհարեցայ մարդու մը որ կը հեւար. կերեւի թէ շտապով կը քարէր կամ կը վազէր։ Մինչդեռ ճամբէն կը շեղէի՝ անցնելու միջոց տալու այդ մարդուն, յանկարծ ծանօթ ձայնով մ'ըսաւ ան։

—«Դո՞ւք էք, Պ. Եղուարդ. աւելի լաւ, ես ալ ձեզ կուզայի։

Ճանչեր էի Գարփելը, մեր տան վաղեմի զործակատարը որ այս միջոցին ինձի հետ Պոլիս կը դանուի. կարծեցի նշմարել թէ իր դէմքը այլայլած էր։

—Ի՞նչ կայ, Գարփել, հարցուցի մտատանջ։

—Սա կայ, պարոն, որ ձեր հայրը պէտք զգաց անմիջապէս ձեզ տեսնելու։

—Ի՞նչ, դժբախտութի՞ւն մը պատահեցաւ ի-

րեն, հարցուցի այս անդամ քիչ մը շփոթած։

—Ինքզինքը հիւանդ կըզգայ, պատասխանեց Գարփել քիչ մը կակազելով։

—Բժիշկին դիմեցի՞ր։

—Այո՛։

—Ի՞նչ կարծիք յայտնեց իր անհանդստութեան մասին։

—Այն թէ լաւ էր որ ձեզ գտնէինք եւ իմացնէինք խնդիրը։

«Վերջին տարիներուն մեր ընտանեկան բժիշկը սրտի հիւանդութեան լուրջ նշաններ դիտեր էր Հօրովրայ։ Արդ Գարփելի այդ խօսքը սաստկացուց մը տատանջութիւն։

«Արդարեւ երր Հօրս մօտ գացի, արտակարդ վուգուխութիւն մը նշմարեցի անոր դէմքին վրայ. քանի մը ժամուան մէջ այտերը խորացեր, աչքերը կոպիճներուն մէջ մղուեր էին, իսկ իր շարադուշակ հեւքը կը տիրէր լուսութեան մէջ այն սենեակին ուր պառկած էր։

«Ներս մտնելուս, նշանով մը ճամբեց զանոնք որ ներկայ էին. յետոյ մարած ձայնով մը ըստ ինձ։

—Շնորհակալ եմ, տղաս, որ կոչիս անմիջապէս պատասխանեցիր։ Կարծեմ թէ մօրդ հոգին զիս կը կանչէ։ Կեանքի այս վերջին ժամուն՝ բժիշկէ մը, քահանայէ մը անմիջապէս վերջը, թերեւս անոնց մէ աւելի՝ քեզ պէտք ունիմ։

«Ճանացի սրտապնդել զինք. ան ըստ դառնօրէն։

—«Ես ալ կը սիրեմ յուսաւ թէ վաղանցիկ ան-

հանդստութիւն մ'է ունեցածս, բայց մարդ հակառակն ալ պէտք է նկատի առնէ :

«Յետոյ ձայնը մեղմացնելով ըստ յանկարծ .

—«Ճղա՛ս, տասնեւչորս տարիէ ի վեր հրաշեկ դաղոնիք մը պահած ունէի սրտիս խորը. ժամանակն եկած է որ քեզ յայտնեմ զայն : Զեմ դիտեր թէ ի՞նչ պիտի ըլլայ դատաստանդ՝ իմ մասիս, բայց վատահ եմ որ պիտի խորհիս թէ դատաւոր մը պարտի նկատի առնել նաեւ յանցանքի մը պարագաները : Խնդիրը կը դառնայ ծանօթ կտակին շուրջը :

«Հօրս առաջին խօսքերը խոռվեր էին միտքս, վերջին խօսքը սակայն վերաբթնցուց այն կասկածը եւ ցաւազին հետաքրքրութիւնը, զոր մեր հին բժիշկին սրտաբաց յայտնութիւնը քնացուցեր էր՝ երկար ատենէ ի վեր :

—«Եղուա՛րդ, շարունակեց հայրս փոքրիկ դադարէ մը վերջը, իմ խոստովանութիւնս կընեմ քու մէջդ ապրող արդարութեան անաշառ պաշտօնէին եւ յանցապարտի ողջամիտ որդույն առջեւ, մէկին վճիռ մը ստանալու՝ զրկեալին ի նպաստ, միւսէն անոր գործադրութիւնը խնդրելու :

«Եւ այս ահաւոր պարտականութենէն վերջը զոր վրաս կը դնէր, ահա թէ ի՞նչ կը պատմէր հայրս ինձ :

«Երբ հիւանդապահին հրատէրին վրայ հայրս՝ դացեր էր Պ. Տէրտէրեանցի մօտ, ոչ ոք կար :

«Դժբախտ հոգեվարքը հօրս կը յայտնէ թէ իրեն պիտի պարզէր գաղտնիք մը զոր ոչ մէկը դիտէր, եւ ոչ ոք պէտք է որ գիտնար իր մահէն վերջ ալ : Յետոյ իր օրհասի ստընդանքներուն մէջ խոստովա-

նած էր թէ ամուրի չէր, ինչու կը կարծէին հայրը եւ ամէն զինք լաւ ճանչցողները, թէ ունէր կին, նաեւ աղջիկ մը որ այդ միջոցին մօտ տասնեւհինդ տարու էր : Պ. Տէրտէրեանց լքեր էր զանոնք տասներեք տարի առաջ. վասնղի մինչդեռ ինք խանդավառորէն կը սիրէր իր կինը, օր ցերեկով մը զայն յանկարծակի բերեր էր բուալանի աշկերտի մը հետայն զգուելի դիրքին մէջ որ սէրը մէկէն կը գոսացընէ սիրողի մը սրտին մէջ : Այդ նոյն օրն իսկ թողնէ ընդմիշտ ընտանեկան յարկը . առանց մէկուն խմաց տալու Պօլիս, յետոյ Կովկաս անցեր, եւ անունը փոխելով հաստատուեր էր Թիֆլիզի մէջ :

«Իր կեանքին վերջին ամիսներուն սակայն՝ հայրական ընդպարմացած զգացումը զօրաւոր զարթում մ'ունեցեր էր իր մէջ : Յանկարծ մղուած էր խորհելու թէ իրաւոնք ունէ՞ր մօրը հետ լքելու նաեւ անոր զաւակը որ իրն էր միանգամայն . թէ նաև պարտաւոր չէ՞ր ձեռք առնել այնպիսի միջոցներ որ պարտաւոր չէ՞ր ձեռք առնել այնպիսի միջոցներ որ կարենային զայն արգելել հաւանական անկումէ մը՝ դէսլի ուր պիտի առաջնորդէր անշուշտ անպատիւ մօր մը օրինակը :

«Արդ երր իր բժիշկները խորհուրդ տուեր էին իրեն քաշուիլ իր ծննդպավայրը, ան որոշեր էր իր ծննած քաղաքին մօտագոյն քաղաքը քաշուիլ, անձանօթ ապրիլ հոն, եւ գաղտնի բայց ապահով կարդապութեամբ մը ապահովել իր աղջկան ապագան, նիւթապէս թէ՛ բարոյապէս :

«Մահը սակայն կանիսեր էր այդ գեղեցիկ ծըռագրին գործադրութիւնը :

«Պ. Տէրտէրեանց՝ այս յայտնութիւնները ը-

նելէ վերջը, իմացնելով հօրս թէ իր այդ նպատակին յատկացուելու համար երեսուն հազար բուրմի գումար մը ունի իր պայուսակին մէջ, կը շարունակէ:

«Պիտի յանձնեմ այդ գումարը քեզ, միակ սըրտակից բարեկամիս. քեզ կը թողում այդ բաղձանքը գործադրելու պարագը: Հակառակ գէթ վերջին ժամուս անյիշաչար ըլլալու ջանքերուս, կըզգամ թէ սիրսս կարգիէ զիս ներելու անոր որ կինս էր: Արդ, չեմ ուզեր որ ուեէ չափով նախատեսութուի այդ գումարէն: Իսկ եթէ զաւակս մեռած է, եւ կամ եթէ հաստատես թէ արդէն կանուխէն իր մօրը օրինակով վարսկուած է անդարմանելի կերպով, քեզ կը վերապահես այդ գումարը իբրեւ մտերմի մը կողմէ եղած յաւիտենական հրաժեշտի նուէր մը: Գալով բուն անունիս, ինչպէս նաեւ բնիկ քաղքիս, կնոջս եւ աղջկանս անուններուն, արձանազրուած պիտի զըտնես սա քարդին վրայ: Ա՛ռ ու իննամով պահէ՛ զայն»:

«Այդ միջոցին հիւանդապահը ներս մտնելով՝ իմաց տուած էր բժիշկին եւ քահանային դալուատը:

«Երկու վայրկեան վերջը ներս մտցուը զիրենք, ըսած էր Տէրտէրեանց. եւ երբ հիւանդապահը դուրս ելաւ, աւելցուցած էր.

«Կը մնայ ինձ կանխել ուեէ բամբասանք որ կրնայ ուղղուիլ քու հասցէիդ: Բժիշկի եւ քահանայի մ'առջեւ ընելիք յայտարարութիւնս, եւ ի հարկին անոնց վկայութիւնը բաւական է կարկել չարամիտներու լեզուն:

«Եւ դառնալով այդ երկու անձերուն որ այդ

պահուն ներս կը մտնէին, Պ. Տէրտէրեանց ըսաւ երերուն ձայնով.

— «Այս վայրկեանին, երբ միտքս լիովին իր ընական վիճակին մէջ է եւ գերծ ուեէ մնշումէ, ձեր ներկայութեանը մտերմիս, Պ. Պետրոս Աշխակեանի կը կտակեմ եւ կը նուերեմ պայուսակիս մէջ զըտնուած մօտ երեսունըհինդ հազար բուրմիի գումարը: Անկէ հինդ հազար բուրմին պիտի յատկացուի յուղարկաւորութեանս ծախքերուն, եւ համեստ մահարձանի մը կառուցման, որու վրայ միայն պիտի արձանագրուի «Եւնիկ Տէրտէրեանց». մարմինս պիտի փոխազրուի Թիֆլիզի հայոց գերեզմանատունը: Կը խնդրեմ, Տէր հայր, նաեւ ձեզմէ, Պ. բժիշկ, որ ի հարկին վկայէր, եւ հաստատէք սոյն բացարձակ կամքս:

«Ահա այս պաշտօնական յայտարարութենէն կէս ժամ ետքը հօրս բարեկամը կնքեր էր իր մահկանացուն, երբ դեռ բժիշկն ու քահանան չէին մեկնած:

»Այս կերպով Պ. Տէրտէրեանց անչափահաս աղջկան մը կտակակատար կը կարգէր հայրս: Այս բանը տեղի կունենար սակայն այնպիսի տաեն մը, երբ հօրս գործը սնանկութեան դուռն հասած, իսկ իմ ապագայիս ինդիրը անոր մտքին մէջ երկրորդ տեղը բռնած էր:

«Արդ մօտաւոր աղէտին մղձաւանջէն տանջուած անոր մտքին մէջ յանկարծ խորհուրդ մը կը ծնէր.— նախ իր գործին մէջ բացուած խոշոր բացը կարկատել՝ ժամանակի մը համար յետաձգելով իր կտակակատարի պարտականութիւնը:

«Եւ արդէն հօրս վրայ դրուած հոգը բարդ կողմեր ունէր : Նախ խնդիր էր թէ ողջ մնացա՞ծ էր աղջիկը, թէ մեռած : Եթէ մեռած էր, հայրս իրաւունք կունենար իւրացնելու դումարը . իսկ եթէ ողջ էր, ինչպէ՞ս կարելի էր կտակը կիրարկել ի նպաստ անշափահաս աղջկան մը որ մայր ունէր :

«Միւս կողմէ, այդ վճռական սլահերուն, երրմեր պատիւը մեծ տազնապի մէջ էր, կարելի՞ էր որ հայրս ձգէր իր դործը, եւ ամիսներով հոս հոն վազվրդէր կտակի մը գործադրութեան համար : Պահ մը ան խորհած էր արժանահաւատ աղբիւրէ մը տեղեկանալ թէ աղջիկը ո՞ղջ էր . եւ եթէ այս', դրամը Պոլսոյ պատրիարքութեան տրամադրութեան տակ դնել՝ յօդուտ միայն աղջկան գործածուելու համար : Բայց այդ պարագային ալ չէ՞ր որ խնդիրը պաշտօնական բովէն պիտի անցնէր : Եւ այն ատեն ի՞նչ բան կընար արդիւել Բենիկի կնոջը՝ այդ աւանդին ձեռք միւելէ, երբ թուրք օրինագիրքը պիտի ունենար իբր թիկունք :

«Ահա այս արդեկներուն առջեւ գայթելով էր որ հայրս յղացած էր իր յանցապարտ որոշումը : Յետոյ փութացուցեր էր անոր գործադրութիւնը՝ զիս համալսարան դրկելով, իսկ իր գործն ալ թիֆլեղ փոխադրելով եւ ընդլայնելով :

«Եւ սակայն ան իր ստանձնած պարտաւորութիւնը չէր մոռցած :

«Թիֆլիզ հաստատուելէ երեք տարի վերջը, երբ ես համալսարան էի գեռ, արեւմուտք ճամբորդեր էր : Նախ դացեր էր Բենիկի ծնած քաղաքը, դատեր էր անոր տաներէցը եւ դայն հարցուփորձեր :

«Ահա թէ ի՞նչ իմացեր էր անկէ : «Բենիկի անուղղաց կինը՝ բռապանի աշակերտէն յետոյ՝ սիրային պահանցներ ունեցեր էր Կերպասի յոյն ամուրի վաճառականի մը, իսկ անկէ յետոյ ալ ալեւոր թուրք հասառուի մը հետ : Վերջետոյ ալ ալեւոր թուրք հասառուի մը հետ : Վերջապէս տեղի տալով՝ ամօթարեր տարածայնութիւններու առջեւ՝ փոխադրուած էր Պոլս :

«Ուրիշ աղբիւրներէ այս տեղեկութիւնները հաստատելէ յետոյ, հայրս անցեր էր Պոլս : Գտեր էր այն տունն ուր մայր ու աղջիկ կը բնակէին, եւ անոնց մօտի տուններէն մէկը վարձելով հետաքններ էր անոնց ապրելակերպը : Վերջապէս հաստատ տըւիքներու յենլով՝ համոզուեր էր թէ մայրը կը վարձը հանրատուն մը որու մազնիսական առանցքը իր ինքն եղած էր ատեն մը, իսկ այդ միջոցներուն՝ իր աղջիկը որ . . . տարիէ մը ի վեր հանրակներու կարգին արձանագրուած էր : Այնպէս որ իրենց ըընակած տունը ժամադրավայրը եղած էր Պոլսոյ ամենէն զեղիս քանի մը կնաբոյցներուն :

«Ահա այս տխուր ճշգումները ընելէ ետքը հայրը վերագարձած էր Թիֆլիզ՝ խղճին վրայ ունենալով բեռ մը զոր մինչեւ իր վերջին շունչը կը եցի հետ, բարէ . վասնղի յետաձգելով կտակին դորձադրութիւնը տարարախտ աղջկան անկումի ճամբորդութիւնը էր : Ասկէ զատ նաեւ չեղոքացուցեր էր կտակին ուժը» :

Հոս Արքենի յանկարծ հարցուց .

—Բայց, պարոն, դեռ չի յայտնեցիք թէ ո՞վ էր ձեր հօր բարեկամը, եւ ի՞նչ կը կոչուէին իր կինն ու աղջիկը :

Երիտասարդը գրպանէն հանեց քարդ մը՝ գեղնած. Արփենիին երկնցուց զայն ու պատասխանեց.

—Ահա այն եղերական քարդը զոր Պ. Տէրտէրեանց իր բարեկամին, իսկ սա ալ իր որդոյն աւանդեր էր:

Արփենի առաւ եւ անօրինակ յուզմունքով կարդաց հետեւեալ անունները.

—Նիկօմիդիացի Խաչատուր Միքաֆեան, կինը Շողիկ եւ աղջիկը Արփենի:

Յետոյ աւելցուց ձեռքը դնելով սրտին վրայ որ ուժգնօրէն կը բարախէր.

—Ըսե՞լ է այն պատմութիւնը—զոր չէի դիտեր ինչո՞ւ—սրտի զեղումով մտիկ ըրեր էի, հօրս վերջին օրերու կեանքին պատմութիւնն է'ր: Եւ յետոյ ըսե՞լ է բարի անձ մ'էր այն, եւ ոչ թէ—ինչպէս մայրը կուզէր հաւատացնել—վատ դասալիք մը:

Զարմուհի Արփենիի այս խօսքերը լսելուն այլայլած՝ երիտասարդին նայեցաւ ու անոր տալիք պատասխանին սպասեց անձկանօք:

—Այո՛, օրիորդ, Պ. Տէրտէրեանց ձեր հայրն էր, եւ պատուական մարդ մը, պատասխանեց Եղուարդ:

Յետոյ շարունակեց իր պատմութիւնը:

—Այս ցնցող գաղանիքն հաղորդելէ կէս ժամ վերջը հայրս կը կնքէր իր մահկանացուն: Եւ սակայն իր կորուստին ցաւը չէր որ իմ մէջ տեղ դըտաւ այդ ատեն. վասնզի ամբողջ էութիւնս դըտուած էր այդ գաղտնիքին տպաւորութեամբը միայն. իսկ խորհուրդը դրեթէ մեռած էր իմ մէջ, այնպէս որ այսօր չէմ յիշեր թէ ի՞նչ կերպով, ի՞նչ

ձեւականութիւններով կատարուեցաւ հօրս յուզարկաւութիւնը:

«Երբ այդ առաջին տաղնապը ամոքուեցաւ, եւ միտք վերստացաւ իր բնականոն հանդարտութիւնը, նախ սա հարցումն ըրի ինքնիրեն. «Ի՞նչ, ես որ յաջողութիւններս կուզէի պարտիլ անձնական ջանքերուս, իսկ հօրս առեւտրական բարդաւած դիրքը վերագրել մտերմական սրտառուչ օրինակի մը միավերագրել մտերմական սրտառուչ օրինակի մը միացած անոր լուրջ աշխատութեան, զողութեան պիտի պարտաւորուէի զանոնք. Եւ յետոյ, ամօթի շիկնուամով ճակատս վա՞ր պիտի խոնարհեցնէի՝ ամէն անզամ երբ այնուհետեւ հասարակութիւնը ծափանակամ երէր զիս, կամ մէկը ներփողէր հօրս արթնամը տութիւնը:

—«Երբէ՛ք, պատասխանեցի քիչ յետոյ, ամէն անելի մուտքը՝ նահանջի ելքն է. պէտք է որ դըտնեմ այդ ելքը:

«Ու մզուեցայ գժնեայ խորհրդածութեան մը:

«Նախ մտածեցի թէ պատճառը գարմանելու ճար չի կար. կը մնար հետեւանքը, այսինքն կատարուած զրկանքը դարմանել:

«Ի՞նչ էր իրողութիւնը:

«Աւանդ մը խորուած էր աւելի կամ նուազ մեղմացուցիչ պարագաներու տակ:

«Ի՞նչ հետեւանք ունեցած էր այդ բանը:

«Կրկին բարիքներու ծնունդ տուած էր, մին այն թէ պատիւ մը փրկուած էր, միւսն ալ այն թէ մտքի մարդ մը պատրաստուած էր: Բայց անդին աշաւոր չարիք մը դործուած էր. վասնզի հէք աղջըլան մը պատիւը մտհացուած էր:

«Հետեւաբար, մտածեցի, պատուաբեկ այդ աղ-
ջիկը կրկին իրաւունք ունէր իմ վրաս՝ առանց պահ
մը հաշուի առնելու մեր տան պատույն փրկութիւ-
նը. — նախ իմ հմտութիւնս, յետոյ իր կորսուած
պատիւը. մէկը՝ կը պարտաւորէի փոխարինել, միւ-
սը՝ պէտք էր որ դարմանէի:

«Բայց ինչպէս, ի՞նչ կերպով:

«Ո՛չ, երբ այս հարցումն ըրի ինքնիրենս, ըզ-
դացի թէ աշխարհի ամենէն դժբախտ մարդն էի.
վասնզի կարծեցի լսել ձայն մը որ այդ աղէտալի
հարցումին պատասխանեց. «Բարոյական զրկանք-
ները՝ բարոյական փոխարինութեամբ միայն կարե-
լի է դարմանել»:

«Զարհուրելի էր արդարութեան ակէն բղխած
այդ վճիռն՝ արդարեւ. վասնզի կը պահանջէր ինձ-
մէ ընել գերմարդկային զոհողութիւն մը, — այն է
մեռյնել սրտիս մէջ բոյն դրած տիտանեան ըզգա-
ցումը. վասնզի կը պահանջէր իմ երջանկութեանս
գինովը փոխարինել պատճառուած աղէտը: Աւելի
քստմնելին կա՞ր. կը պահանջուէր միանդամայն հը-
րեշտակի մը երջանկութիւնն ալ զոհել՝ ինկած պա-
տիւը վերադնելու համար: Ասիկա, ո՞չ, արհաւրա-
լի համեմատութեան հասած վաշս մըն էր որ կը
բարդուէր մեր պարտքին վրայ...»:

«Ակսո՞ս, արեւուն եւ լուսնին վկայութեանց
տակ, ամայութեանց լուսութիւններուն եւ բնութեան
երգերուն մէջ, հրեշտակի մը եղած խանդավառ
ոււստերս դրժե՞լ. իմս ընել անկեալ հրեշտակը. առ
այժմ մարմինս՝ անմիջականօրէն, իսկ սիրտո անո-

ըոշ պայմանաժամկ մը ընթացքին իրեն վճարել:—
Ահա ինչ որ տուն կուտար ինձ պարտաւորութեան
այդ ձայնը...: Այլեւս ազատ մարդ մը չը պիտի ըլ-
լայի. կամքս զոր անյաղթ կը համարէի, միտքս՝ զոր
անբարարելի կը նկատէի, սէրս որու մեծ զօրու-
թեան անսահմանութիւնը կը վերագրէի, վերջա-
պէս ամէն բան իմ մէջ՝ պիտի վարուէր այդ ձայ-
նին տալիք ուղղութեան համեմատ. եւ գուցէ հին
սէրը սրտէս խլելու ճիգերուս մէջ միշտ անզօր,
հողիս յաւէտ պէտք էր որ դարձասէր իր սրբափայլ
գիցուհիին՝ միանդամայն տառապելով անոր հիւ-
ծումովը, մինչեռ մարմինս միւս դժբախտ անձին
դրկին մէջ իր յուսահատութեան ստնդանքներովը
պիտի դալարուէր:

«Ի՞նչ օգուտ սակայն, պէտք էր անսալ արդա-
րութեան ձայնին:

«Ո՛չ, այդ ծանրակիր վճիռէն խուսափելու հա-
մար պահ մը նոյն իսկ ծայրայեղ միջոցներու վրայ
միտքս կանդ առաւ: Այսպէս, մտածեցի մեր նիւ-
թական ամբողջ կարողութիւնը այդ խեղճ աղջկան
թանձնել: Բայց լիկուած պատիւ մը նիւթով դար-
մանելու այդ դրութիւնը շատ գոեհիկ դտայ: Յետոյ
խորհեցայ ընդունակութեանս բոլորովին օտար գոր-
ծով զբաղիլ, թողլով արուեստս որու վրայ յեն-
ուած էր փայլուն ապագայի մը հաւատքս: Բայց
այդ կերպով միայն հրաժարած կըլլայի աւանդին
պարզեւած առաւելութիւններէն՝ առանց փոխարի-
նած ըլլալու զայն եւ ինկած պատիւը: Վերջապէս
ապատամունքս հաւատարմութեամբ կնքելու իդ-
հին պաշտամունքս հաւատարմութեամբ կնքելու իդ-

թեան վրայ: Անով ալ սակայն պատուազրկումը դարմանուած չը պիտի ըլլար երբէք:

«Եւ ահա տեղի ունեցաւ իմ մէջ մէկն այն ներքին ամենաբռուռն կոիւներէն որու սաստկութիւնը կարելի ըլլայ երբէք որակել: Խիզճո՞ւ իր ամբողջ զայրագնութեամբը, սէրո՞ւ ընդդումի բովանդակ սաստկութեամբը իրարու բաղխեցան:

«Յաղթութիւնը՝ արդարութիւնը, այսինքն խիզճու շահեցաւ:

«Հետեւաբար անձնատուր այդ անողոք վճիռին, եւ այն տառապանքներուն զոր ճնշուած մոլեգին սիրոյ մը ցաւը կրնայ պատճառել երբէք, թողուցի քեզ լկումներու մէջ, Զարմուհի, եւ զտայ քեզ տիղմերու մէջ, Արփենի:

«Զիմ գիտեր թէ ճակատազիրը մինչեւ ուր պիտի մղէ զիս: Սա բանին միայն կը հաւատամ, Արփենի, թէ զուն միայն իրաւունք ունիս վերաքննելու արդարութեան վճիռը, եւ մեղմացնելու կամ անոր անպայման գործադրութիւնը պահանջելու:

«Կը խոնարհիմ ուրեմն առջեւդ՝ իրբեւ մէծ Արդարութեան ներկայացուցչին՝ նախ անձամբ, նաեւ հօրս փոխանորդաբար, վերջապէս ի դիմաց հրեշտակի մը որ շշմած է ուրիշի մը յանցանքով իր վըրայ խուժած աղէտներու ուղիին տակ: Ու կը պատրաստուիմ լսելու այն բացարձակ վճիռը, որ պիտի որոշէ մեր երեքին ճակատիրը միանդամայն:

Հոս լոեց Եղուարդ:

Յայտնապէս բարախող քունքերուն եւ դէմքին կարկամած դնդերներուն վրայ ոլսոն ոլոռն քըրտինքները կ'երերային: Իր վայրահակ լայն ճակ-

տին երակները պայթելու աստիճան ուռած, եւ իր տենդին կսկիծովլը կապուտցած էին: Կարծես ամբաստանեալ մէկը, որ կամ իր մահուան, կամ իր անզարտութեան վճիռն ընդունելու պատրաստուած էր:

Գրեթէ նոյն տառապագին համակերպութիւնը կը նկատուէր Զարմուհիի վրայ: Նորատի աղջիկը զգացումներու եւ հոգեկան ձգտումներու այն նոյն զգումով՝ զոր մեծ սէրերը կը կազմեն, այնքան ակնածութեամբ որքան իր սիրահարը, սկսած էր համարելու Արփենին տէրը իր ճակատազրին ալ, եւ պատրաստուած էր նոյն սրտադողովլ ընդունելու գերագոյն վճիռը զոր արդարութիւնը տուն պիտի բութեամբ անոր: Միայն թէ անմեղութեան այն ակնկորութիւնը սրառուէ բուն մունէր իր մէջ:

Գալով Արփենիի, պահ մը իր տիսուր նայուածքը փոխնիվոխ շլջեց երկու վայրահակ գէմքերուն վրայ, միտքը, ո՞վ զիտէ, ինչ տեսակ խորհուրդի ծփանքներու մէջ յուղուած, սիրտը, ո՞վ զիտէ, ինչպիսի՞ փոթորկալի զգացումներովլ վրդոված:

Վերջապէս նայուածքը կանդ առաւ Զարմուհիին վրայ: Պահ մը թախծալի սեւեռումովլ մը նկատեց անոր հրեշտակային մելամաղձուտութիւնը, նըրակերտ դիմադծութիւնը, ազնուական համակերպութիւնը, եւ այս՝ զուցէ սրտի սեղմումովլ մը որ վերթիւնը, նախանձի կսկիծովլ մը որ յետին անզամ մալ կը խլանէր իր ներսիդին:

Այն տեհն իր երկու աչքերուն խորունկէն մէյմէկ արցունք ցայտելովլ կախուեցան արտեւանունքը ներէն: Ոչ ոք տեսաւ այդ արցունքը. ոչ իսկ Եղներէն:

ուարդ եւ Զարմուհի. վասնղի նայուածքնին վար խոնարհած էին: Բայց հեղինակը, որ պարտի տեսնել ամէն բան, նշմարեց այդ արցունքներն ալ եւ կրնայ ըսել թէ Արփենիի զղջումի արցունքի վերջին կաթիներն էին անոնք որ անոր հոգիին անմաքրութեանց վերջին արատները դուրս կը մղէին:

Արփեի բող մը չէր այլեւս, այլ հրեշտակ մը:
Յանկարծ գոչեց ան առւր ձայնով մը.

—Բայց ինչո՞ւ յանցապարտի պէս ակնկոր էք: Վասնղի կը սիրէ՞ք: Բայց ասիկա կասկածիլ չէ՞ մեծ Արդարութեան վրայ որու մեծադոյն փառքն է—ինչպէս կը հաւատամ—հովանաւորել անկեղծ սէրերը...: Օն, Եղուարդ, կարկառէ՛ ձեռքդ Զարմուհին, նոյնիսկ կը փափաքիմ որ զիրար ողջագուրէք...: Բայց ինչո՞ւ կը դեղեւիք...: Կը հասկնամ. կուզէք նախ առկախ խնդիրները կարգադրել... քո՞վդէ է աւանդս, Եղուարդ:

—Գրեթէ այս', պատասխանեց ան:

—Որպէսզի մեր համաձայնութեան հիմը ուղղութիւնն ըլլայ, կը պահանջնեմ որ զայն ինձ վճարես օրինաւոր տոկոսովը. եթէ չեմ սիսալիր մայր դըրամը երեսուն հազար լուռլի էր. այդ գումարին տասներեք տարուան բաղադրեալ տոկոսը կընէ նոյնքան մ'ալ: Արդ, տո՛ւր ինձ վաթսուն հազար ըուրլի:

Եղուարդ արտորանքով մը որու մէջ զսպուած ուրախութիւն մը կը մատնէր, բացաւ իր սեկէ արկդը, փոխգրի տետրակ մը հանեց, չէք մը գրեց, եւ Արփենիի երկարելով ըսաւ.

—Տեսօրին վճարելի չէք մ'է:

—Լաւ է... դու կը պնդես թէ բարոյական պահանջներ ալ ունիմ վրադ. վասնղի կը կարծես որ եթէ կտակը ժամանակին գործադրուէր՝ պիտի արդ զիւէր իմ անկումս: Եւ սակայն ես ընդհակառակն համոզուած եմ թէ մօրս վատ օրինակը շատ աւելի զօրաւոր կերպով պիտի հակակընէր հօրս նպատակը: Այդ համոզումս հաստատելու համար կարծեմ կը: Այդ համոզումս իշել թէ մայրս իր ամուսինը խաբած էր բաւական է յիշել թէ մայրս իր ամուսինը խաբած էր բաւական ատեն երր կաթօդին կը սիրուէր, եւ երր լիայն ատեն երր կաթօդին կը սիրուէր, իսկ ուստ կեանքի մը բարիքներով ողոզուած էր: Իսկ զիս ազատելու համար այն ճահճէն ուր կը թաւալէի արգահատելի անդիտակցութեամբ, անհրաժեշտը՝ լուրջ զաստիարակութեան մը պատրաստած վսեմ լուրջ զաստիարակութեան մը պատրաստած վսեմ լուրջ զաստիարակութեան էր, զոր զո՞ւ միայն կրնայիր տալ ու տըւիր:

Այն ատեն Եղուարդ եղական ոգեւորութեամբ մը գոչեց.

—Բայց, ո՞ւ, դու չափաղանց վեհանձնութեան մը ներքեւ մեղ ճնշել կուզե՞ս, Արփենի:

—Ի՞նչ, անպատճառ կը պնդե՞ս բարոյական փոխարինութիւն ընելու վրայ... կը յարմարիմ... արդ իսպան մը միայն կայ որ ինծի համար ամէնէն թանրան մը միայն կայ որ ինծի համար ամէնէն թանրան մէջ: Կարծէքն է բարոյական փոխարինութիւններու մէջ: Յուսա՞մ որ չը պիտի մերժէք:

—Ի՞նչ է այն, գոչեցին երկուքը մէկանց սրտի նոյն բարախումով:

—Այն է թէ զիս ձեր քոյրը նկատէք, պատասխանեց Արփենի ճշմարիտ սրտի զեղումով մը:

Այս պատասխանը յուզման տժգունութիւն մը ծաւալեցուց երիտասարդին դէմքին վրայ, եւ սըր-

տառուչ արցունք մը վայլեցուց Զարմուհիի աչքերուն մէջ , որ գոչեց խանդավառուած :

—Քո՞յլ իմ , ոչ թէ միայն իրիեւ քոյր մեր յաւտենական համակրութիւնը պիտի վայելս , այլ նաեւ մեր Արախտագիտութիւնը , վասնզի նոյնքան ալ մեր նախախնամութիւնը պիտի անուանենք քեզ :

Արփենի ուզեց պատասխանել , դուցէ բողոքել . բայց վիցուկը զինք խեղդեց պահ մը :

Վերջապէս իր այլայլութիւնը զսպելով յարեց .

—Այսուհետեւ ձեր սրբազան համակրութիւնն է որ պիտի լուսաւորէ առջիս շաւիղը նոր կեանքիս :

Հոս կեցաւ . պահ մը ինքզինք ժողվեց եւ աւելցուց .

—Հիմայ որ ամէն առկախ խնդիր մաքրուեցաւ մեր մէջ , քեզ կը յանձնեմ արժանաւոր ընկերուհիդ , եղուարդ , իսկ քեզ՝ ազնիւ սիրականդ , Զարմուհի :

Հաղիւ նէ այս խօսքերն արտարերած էր , երբ երկու սիրողները —որպէսթէ միեւնոյն զսպանակով շարժման մէջ դրուած — իրարու զիրկ ինկան : Ոչ մէկ բառ , ոչ մէկ ձիկ փոխանակուեցաւ իրենց մէջ : Իրենց արցունքները միայն անհամեմատ պերճախօսութեամբ մը՝ ուղիսօրէն արտայայտեցին այն անձկութիւնները սիրոյ եւ կարօտի , որոնք իրենց սըրտին բաւիղներուն մէջ յուզուեր էին այնքան երկար ամիսներ :

Եւ երբ երկու սիրահարները իրենց այդ ամենաերջանիկ վայրկեանին , վերջապէս արցունքոտ նայուածքնին վեր առին՝ իրենց երախտագիտութեան աւիւնով ողողելու համար Արփենին , նէ աներեւոյթ եղեր էր :

Թէ Մինջեկ ՈՒՐ ԿԸ ՀԱՍՆԻ ԱՅՍ ՎԵՊԸ

Ութ օր վերջը եղուարդ ու Զարմուհի Թիֆլիզ վերադարձել էին :

Իսկ Արփենի անյայտ եղեր էր Պօլսէն : Գիտցող չիկար թէ ուր դացեր էր : Միայն թէ իրենց նշանաչիկին տեսութենէն երեք օր ետքը ցրուիչ մը եղուարդի ձեռքը նետեր էր անոր մէկ նամակը : Ահաւասիկ է ան իր նոյնութեամբ :

Պ. Եղուարդ Ա.չիմակեանցին .

Ազնիւ եւ վեհաշուք պարոն .

Կը յուսամ թէ չպիտի զչարիս ինձի , երբ յայտնեմ որ շոգենաւի մը խուցէն կուզպես այս նամակը : Գիտես որ անտանելի էր ինձ համար մնալ քաղաքի մը մէջ ուր անքիւ տխուր բաներ կան համենի անցեալս յիշեցնող :

Ընդ միշտ խոյս կուտամ այդ բաներէն , ու կերրքամ ունէտ տեղ մը ուր կրնամ խղնի անդորրուրին եւ սրտիս բուժումը գտնել :

Հետո ունիմ միայն դրամատան մէկ փոխգիրը . ու այս ամենաքերեւ բեռով կը մեկնիմ Պօլսէն , երեւ ոչ նաեւ թիրեւ սրտով , բայց գերթիրեւ խղնով ալ :

Գիտեմ պիտի շահագրգուսիս գիտնալու թէ ինչ կերպով պիտի անցնեմ այսուհետեւ օրերս :

Ե՞ն, Աստուած իմ, կոկիկ տնակ մը պիտի կազմեմ, «բոյնս» պիտի անուանեմ զայն ու պիտի գուրգուրամ անոր վրայ: Անոր մէկ անկիւնը ծաղկանցի մը պիտի վերածեմ. իսկ անոր վըրայ նայող բարձրադիր անկիւն մը պիտի զետեմ վանդակ մը երգեցիկ քոչուններու, որնց գեղգեղին պիտի կցեմ իմ ջերմագոյն աղօքֆներս. Եւ ասեմ պիտի վերջանան միշտ ձեր տեւական երջանկութեան բարեմադրութիւններով: Մնացեալ ժամերս պիտի յատկացնեմ վատելու համեստագոյն օնախս, եփելու պարզուկ կեարկութերս որոնցմէ բաժին պիտի հանեմ բանի մը կանոնաւոր աղքատներուս. վերջապէս կարի եւ ասեղնագործութեան:

Աղքատ նաշակի մը վայել կեանի մը. չէ՞: Բայց այդ պարզ կեանեով աշխարհի ամենն երջանիկ անձը պիտի ըլլամ, վստահ եղիր:

Պիտի տեսնուի՞նք ապագային: Երեւ այս', ո՞ւր կամ ե՞րք: Չեմ գիտեր: Մեծագոյն բաղանքս է ձեզ տեսնել անգամ մալ. բայց ասիկա պիտի ըլլայ կարծեմ այն տաեն երբ ինքինքս զօրաւոր պիտի զգամ համարձակ նայելու աշերուդ մէջ, երբ անցեալիս յիշատակութեան առջեւ չը պիտի զգամ այլեւս շիկնումի բոցը նակտիս վրայ:

Մինչեւ այդ օրը մի փնտոեր զիս: Այս խընդիրքը կընեմ յանուն սրտիս անբորբութեանը որու այնիքն պիտի ունիմ, գիտե՞ս...:

Համարձակութիւն կուտա՞մ ինձ, երկուքդ ալ, որ քոյրս անուանեմ Զարմուհին եւ ջերմա-

գոյն ողջագուրանքս մասուցաննեմ, իսկ քեզ, Եղուարդ, պատկառանքս:

ԱՐՓԵՆԻ ՄԻՐԱՔԵԱՆ

Ահա այս նամակն էր իր վրայ առնուած միակ լուրը՝ այն ատեն:

Զորս տարի անցեր, եւ Զատկի մեռելոցն էր:

Նորածաղ արեւը հազիւ իր վարդ ճառագայթներով սկսած էր լոգցնել բարձրաբերձ բարտիներուն զագաթները, երբ երկձի փառաւոր կառք մը Թիֆլիզի հայ-գերեզմանատան առջեւ կանդ առաւ, ու մէջէն գուրս ելան հետզհետէ Եղուարդ, Զարմուհի, յետոյ երեք մանչերէ եւ մէկ աղջնակէ կազմուած փոքրիկներու երամ մը, վերջապէս Վարդօ՝ ծաղկեցով մը:

Խումբը տղոց զուարթ ճոռուղիւններուն մէջ գերեզմանատունէն ներս մտաւ. քանի մը զիկզակ պըտոյտներ ըրաւ, ու կանդ առաւ վանդակի մը առջեւ որ երկու կոկիկ շիրիմներ շրջանակած էր: Ասոնց մէկուն տակ կը հանգչէր Պ. Պետրոս—Եղուարդի հայրը, իսկ միւսին տակ Հերմինէ—իր քոյրը, որ կանխահաս ծննդաբերութեան մը երկունքին մէջ՝ մեռած էր տարի մ'առաջ:

Վանդակը բացուեցաւ: Խումբը ներս մտաւ: Վարդօ ծաղկեվունջը երկու զերեզմաններուն մէջ-տեղ զետեղեց ու ծունկի եկաւ:

Եղուարդ՝ մէկը եօթ, միւսը հինգ տարու երկու գիրուկ տղեկներու ըսաւ: Գարբիկ, Խորէն, ասիկա մայրիկին, իսկ միւ-

սը պապիկին տունն է . աղօթք ըրէք որ կաղանդի
նուէրներ զրկեն ձեզ :

Յետոյ դառնալով միւս երկուքին որոնք աւելի
սիրուն , նրբակաղմ ու մտացի կերեւէին ,

— Պետիկ , Արփենի դուք ալ ծունկի եկէք որ
պապիկն ու հօքուրը օրհնեն ձեզ :

Եւ ահա կաղմուեցաւ աղօթքի սրտագրաւ պար
մը :

Տղաք սակայն վարժուած չեն յարգելու վայր-
կեանէ մաւելի՝ հանդիսաւորութիւնը : Մանաւանդ
որ սմսեղուկ դէպք մը առիթ տուաւ խանդարելու
խումբին տխուր լըջութիւնը : Թիթեռնիկ մը յան-
կարծ եկաւ թառեցաւ ծաղկեփունջին մէկ տերեւին
վրայ , խիստ մօտը Խորէնին որ գլխարկով հարուա-
ծեց թիթեռնիկը , առաւ ու դոչեց .

— Նայեցէք , ահա իմ կաղանդի նուէրս :

Երեք մեծերը իրենց արցունքոտ աչքերն իրա-
րու ուղղեցին ու ժապեցան :

Երր վանդակը գոցուեցաւ մեռեալներուն վր-
րայ , Եղուաբդ նայուածքն երկարեց տաս քայլ ան-
դին գտնուած աւելի աչքահար երեւոյթով ուրիշ
գերեզմանի մը :

— Հէէէ , ի՞նչ կը տեսնեմ հոն , դոչեց յանկարծ
ու քանի մը քայլ յառաջացաւ՝ դէպի այդ գերեզ-
մանը :

— Տարօրինակ չք , ըսաւ յետոյ դառնալով իր
կնոջ եւ քեռայրին որ իրեն կը հետեւէին :

— Ի՞նչ բանը , հարցուց Զարմուհի :

— Կը տեսնե՞ս սա գերեզմանը , Պ. Միրաքեանը
կը հանդչի հոն :

— Գիտեմ . . . բայց ի՞նչ է այն . . . թարմ ծաղ-
կեփո՞ւնջ մը . . . արդարեւ զարմանալի է :

Արդէն չիրմին առջեւ էին : Մաղկեփունջը որ յե-
ցած էր տապանաքարին՝ իրաւ ալ թարմ էր :

Կարգադրուած էր որ գերեզմանատունէն ելլէէ
վերջը կառքով պտոյա մը ընէին Ք* արուարձանին
կողմերը : Արդ հինգ վայրկեան վերջը խումբը կառ-
քին մէջ կը թիմուէր :

Վառորդ մը անցաւ լուութեան մէջ : Վարդօ
տխուր էր : Անշուշտ իր ամուսնոյն յաւիտենական
կորուստին վերյիշումովը գրաւուած էր : Իսկ Եղ-
ուաբդ ու Զարմուհի՝ խոր մտմտուքի մէջ թաղուած
կը թուէին . գուցէ կը ջանային լուծելու Միրաքեա-
նի տապանին յեցած ծաղկեփունջին առեղծուածը :

Յանկարծ Եղուաբդ դառնալով իր քեռայրին ,
— Վարդօ , ըսաւ , գիտե՞ս որ ժամանակն եկած
է փակելու սուրդի շըջանը :

Վարդօ փափկանկատ վարուելու պէտքէն մըլ-
ուած , չի պատասխանեց :

— Կը փափաքէի գիտնալ թէ քրոջս յաջորդելու
համար ոեւէ մէկը նշանակա՞ծ ես , շարունակեց Եղ-
ուաբդ .

— Ոչ , վասնդի վերամուսնալու գաղափարը
դեռ մտքէս անցուցած չունիմ , յարեց Վարդօ :

Դարձեալ լուութիւն տիրեց կառքին մէջ , եթէ
հաշուի չառնենք պճլիկներու ցափուած միամիտ
ասուլիսները :

Կառքը հասաւ վերջապէս այն տեղն ուր ժար-
մարէ առիւծի մը բերնէն սառնորակ ջուր մը կը
հոսի :

—Աղբիւր, պոռաց Եղուարդի տղան, Պետիկը:
—Ձու տ'ուղեմ, գոչեց Արփենի:

—Ես ալ, գոչեցին միւս երեքն ալ ետեւէ ետեւ՝
իրենց տարիքին կարգով:

Կառքը կանգ առաւ. խումբը դուրս ելաւ եւ շար-
ժեցաւ դէպի աղբիւրը:

Մինչդեռ Վարդօ տղոց ջուր կը մատուակէր,
Եղուարդ կը դիտէր գեղեցիկ տեսարանը որ իր առ-
ջեւ պարզուած էր: Մէկ կողմը Ք* դիւզին տունե-
րուն կարմիր անրակները կերեւնային ծառերու կա-
նանչին անդաղտնապահ միջոցներէն, միւս կողմը
կը տարածուէին կանանչ արտերը, որոնց մէջ ծա-
ղիկներու գոյներ բանուած կերեւէին:

Յանկարծ նշմարեց պառաւ կին մը, բարեմիտ
դէմքով: Քանի մը քայլ անդին՝ արտին թումբին
վրայ նստած՝ կը հետեւէր վեց տարու աղջնակի մը
քայլերուն: Ծաղիկ կը հաւաքէր նէ:

—Բարի լոյս, մայրիկ, ըստ Եղուարդ:

—Բարի լոյս դայ ձեզ, պատասխանեց պառա-
ւը:

Այդ պահուն Գարիկ տեսաւ աղջնակը.

—Խորեն, պոռաց իր Եղբօրը, մենք ալ ծաղիկ
քաղինք:

Ու երկու չարաճճիներ վազեցին աղջնակին մօտ:

—Ծայիկ, արձագանգեցին Պետիկն ու Արփենին
ալ:

Վարդօ մէկը գրկեց, միւսին ձեռքէն բռնեց ու
հետեւցաւ իր տղոց:

—Պատիկները ձե՞րն են, տիկին, հարցուց պա-
ռաւը Զարմուհին:

—Երկու փոքրերը միայն. մեծերը տալոջս որ-
բերն են:

—Ո՞րբ. Աստուած պահպանէ, իսկ ձերինները
բաշխէ ան: Այդ աղջնակն ալ իմ թոռս է, որբ մը՝
ան ալ, մանաւանդ չքաւոր որբ մը:

Ու պառաւը հառաչեց.

—Հա՞յրը կորսուած է թէ մայրը:

—Երկուքն ալ, ափասու, տիկին, հայրը որ որմ-
նադիր մ'էր, վիատակի մը տակ, իսկ մայրը՝ ուլո-
տի ցաւէն, երբ այս աղջնակը երեք տարու իսկ չի
կար:

—Իսկ դո՞ւ, ինչպէս կապրիս ու կապրեցնես
այդ տղեկը, հարցուց Եղուարդ:

—Ե՛ւ, պարոն, Աստուած կամեցաւ որ հրեշտակ
մը գայ հաստատուի մեր գիւղը... ահա ան փրկեց
մեղ չքաւորութեան մը ստոյդ մահէն:

—Ո՞վ է այդ բարի անձը, հարցուց Զարմուհի:

—Ոչ ոք դիտէ թէ ո՞վ է եւ ուրկէ՞ եկած. բայց
եթէ ինծի կը հարցնէք, կը կրկնեմ, հրեշտակ մ'է
ան եւ երկինքէն իջած է: Ե՛ւ, թոռս կուզայ. Կերե-
ւի թէ իր ծաղկեփունջը պատրաստ է: Գիտէ՞ք, մէր
հրեշտակին համար է այդ ծաղկեփունջը. Կէսօրին
մեղ հետ պիտի ճաշէ ան:

Արդարեւ աղջնակը մօտեցաւ եւ ըստ:

—Մամիկ, երթանք. Արփենիիս ծաղկեփունջը
պատրաստ է: Գեղեցիկ է, չէ՞:

Արփենի անունը լաւլուն, Եղուարդ գոչեց.

«Արփենի՞ ըսիր, ո՞վ է այդ անձը, աղջիկս:

—Այն հրեշտակն է զոր քիչ առաջ ակնարկեր
էի, պարոն, ըստ պառաւը: Կուգէ՞ք տեսնել զինք,

կերակի եւ տօն օրերը կէսօրին իմ տունս կը ճաշէ, իսկ իրիկունները՝ Աննիկին, եւ առառները Ովսաննային տունը— ինծի պէս բախտէն հարուածուածներ՝ ասոնք ալ: Ուրիշ ժամեր զինք կը գտնէք իր տունը: Կը տեսնէ՞ք եկեղեցին վրայ նայող այն տունը որ փոքր պատշգամ մ'ունի: Հոն է որ կը բընակի: Ճշմարիտ եղեմի մը վերածած է զայն: Քանի մը զոյդ դեղձանիկներ կը պահէ որ աշխարհի գուցէ անզուզական երդիչներն են: Ծաղկանոց մ'ունի, որու անուշահոտութիւնը հոսկէ պիտի զգաք, եթէ սուր հոտառութիւն ունիք: Ինք կը տնկէ, ինք զրէ, ինք կը խնամէ զանոնք. եւ յետոյ ինք կեփէ իր ու մեր կերակուրները, ինք կը կարէ իր ու մեր հագուստները: Կը տեսնէ՞ք թուանս շրջազգեստը. ձեւաոր է. չք՞: Ահա իր զործն է ան: Բայց ո՞չ, ներեցէք ինձ, պարոններ եւ տիկին, (պարոններ կըսէր, վասնդի այդ միջոցին Վարդօն ալ հոն էր). Հիմայ կուզայ ան. չեմ ուղեր որ դուռն ինձ սպասէ:

Մինչդեռ բարեմիտ պառաւը կը լիուտէր իր այդ գովասանքները, Եղուարդ ու Զարմուհի իրարու նայեր էին. իրենց աչքերը միեւնոյն խորհուրդը մատներ էր այդ պահուն,—անծանօթուհին տեսնելու հետաքրքրութիւնը:

Արդ երբ պառաւը թոռնիկին ձեռքէն բռնած, կը պատրաստուէր մեկնելու, Եղուարդ տասը բուրլինոց մը սահեցուց անոր ձեռքը եւ յետոյ ըստ իրեններուն.

—Կառքը մտէք, եւ չո՛ւտ:

Երբ կառքը ճամբայ ելաւ արշաւասոյր՝ այս անդամ, Զարմուհի ըստ.

—Ո՞չ, սկրտս կը տրոփէ, Եղուարդ. երանի՛ թէ չի սխալէինք մեր գուշակութեան մէջ:

—Կարծեմ թէ չը պիտի սխալինք. յիշէ ծաղկեփունջը, մանաւանդ այն թէ Արփենի իր նամակին մէջ կակնարկէր ծաղկիներ, թռչուններ եւ աղքատներ, պատասխանեց Եղուարդ:

Կառքը արագօրէն անցաւ մացառուտ ճամբէ մը, յետոյ փողոցէ մը, երկրորդ փողոցը մտնելուն Եղուարդ դիտեց որ հազիւ քսան քայլ հեռու են եկեղեցին, նաեւ ակնարկուած տունէն:

—Վարդօ, ըստ դառնալով իր քեռայրին որ տարտամ խորհուրդով մը զրաւուած կը թուէր. գուցէ քու բախտդէ որ մեզ հոռ առաջնորդեց այսօր:

Կառքը կանդ առաւ: Եղուարդ նախ վար իջաւ եւ դուռը զարկաւ. կնոջ մը ձայնը ներսէն հարցուց.

—Ո՞վ է այն:

... Ու երբ զուռը բացուեցաւ, ներսէն մէկէն բարձրացաւ ուրախութեան ճիչ մը, իսկ դրսէն անոր պատասխանեց Եղուարդի ու Զարմուհիի սըրտազեղութեան միացած հառաչը:

Ասոնք ճանչցեր էին Արփենին:

*


Զորս տարիներ բաւական եղեր էին բուժելու Արփենիի վիրաւոր սիրտը: Ասկէ զատ նայուածքին խստութեան տեղ հաստատեր էին բարեմոյն քաղցրութիւն մը, իսկ անոր շարժումնեւերուն տուեր էին փափկութիւն մը, որ իր անխաթար մնացած դեղը աւելի յանկուցիչ դարձուցեր էր:


Այնպէս որ Վարդօ Հրապուրուած անոր չնորհք-
ներէն, ամիս մը վերջը կամուսնար անոր հետ :


Այսպէսով Արփենի դարձեալ կ'անդամակցէր
Եղուարդի ընտանիքին, ինչպէս պահանջած էր ա-
տենօք անոր խիղճը. միայն թէ՝ տարբեր մականու-
նի տակ :

Վերջ









ՀՀ Ազգային գրադարան



NL0322696

ԳԻՆ ՄԵԿ ՏՕԼԱՐ
